

FRENCH GRAMMAR
ՖՐԵՆՇ ԱՐՏԱՐԱՐԻՒԹԻՒՆ

ԳՐԱԴՐԱՆՑԻ

ԷՐՅ

ԲՈՎԵՎԵՆԻ Յածեն

ՏԵՍԱԿԱՆԻ ԿՈՐԴՈ ԸՆԿՈՆ

Առաջին համար առաջին առաջին առաջին
առաջին առաջին առաջին առաջին
առաջին առաջին առաջին առաջին

ԱՐՄԱՆԱԿԱՆ

Խ. Մ. ՇԻՇՄԱՆԻ ՀԱՅ
N. M. Shishmanian



Կ. ՊՈԼԻԿ

ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ Տ. ԳՐ. ՊԱՏԱԺ
1874

195-2. ՀԵՐԵՐԵ - և ԶԻԵ
ԽԵՂԱԿ. ՔԱՐՈՎԻՆԻ - թ
ՀԵՐԵՐԵ. ԳԵՐԵՎԱՐ
ԱՊՀ. ՔԱՐՈՎԻՆԻ -
- թ. ԳԵՐԵՎԱՐ.

ՆՈՐ French Grammar
in Armenian

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԳԱՂՂԱՐԵՆ

ԿԿ-5

ՀՅՏ

Հ

ԲՕԱՏՎԵՆԻ Յօածեն

ՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ

ՈՐՈՅ ՄԵԶ ԿԸ ՊԱՐՈՒՆԱԿԻ ԳԱՂՂԱՐԵՆ ԼԵԶՈՒՈՅ
ԱՄԵՆԱՀԱՐԿԱԴՈՐ ԿԱՆՈՆՆԵՐՆ
ՀԱՆԴԵՐՁ ԽՐԵՆՑ ՀՐԱՀԱՆԳՆԵՐՈՎ

A 1/96

ԱՌԵԱՏԱՍԻՐԵԱՑ

Ն. Մ. ՇԻՇՄԱՆԵԱՆ




Կ. ՊՈԼԻԱ

ՅԱՌԴՐՈՒԹԻՒՆ Յ. ԳԱՎԱՆԱՆ ԵՒ ԸՆԿ. Յ. ՊԱՐՈՒՆԱԿ

— 1873 —





ԱՐ

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ ԵՒ ԱԶԳԱԾԵՐ

ՀԱՅ ԽՈՎՈՏՈՒՔ ՔԱՀԱՆԿԱԶ ՑՈՆԵԼԵՐ

ՆԱԽԱԴԱՀ

ՀՈԳԱԲԱՐ ԶՈՒԹԵԱՆ

ԲԱԴՐԱՏՈՒՆԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

ԱՅԻՕՆ-ԳԱՐԱՀԻՍԱՐԻ

ՆՈՒԽԱՐԵ

ՀԵՂԻՆԱԿԵ

րժանապատիւ և ԱԶԳԱՍԽԵՐ Հայր

ռուս պահանջած Քաղաքականոթեան, եռ, Ռու-
բուլի Ազգիս մէջ ժառաշման առաջին նախանձախըն-
էն մին Մինելով, Դո՛ք, ԱԶԳԱՍԽԵՐ ՀԱՅԲԻ, որ
աստեն եռանդեամբ բարեհանցաք ռաջալերել զիս
աշխատասիրութեանս մէջ, եռ, նորա, յօգուս եռ
տիժիուն Հայկազն Պատանեաց, հրատարակութեան
սկսոր եղած չանքն ու խնամքը շնուայեցիք ազգասի-
ւ, ինձ պատիւ և որեւմն, որ Մատենելու ռակատը
Բարեհամբաւ Անոնան Բարեացամիւս Պատեալը զար-
ց:

ո՛ք, ԱԶԳԱՍԽԵՐ ՀԱՅԲԻ, Չեր ինքնայորդոր Ազ-
տութեամբը բարի օրինակ կիանգնիք կղերական խըլմ-
նու, շոնչեացն, միսյան գործով, յորդոր մի կըսլաք նմա-
սյդ Ռուտանասիրական օրինակին հնետնելոն:


այ Ազգութեան վառը և այս եռ պարծանք այնմ՝ որ
իմոցաւ Չեզ նման Ռուտանատեն կղերի մ' Անոնան
այս մատենեմիլը:

Բարեհանցէք, ԱԶԳԱՍԽԵՐ ՀԱՅԲԻ, ընդունել զայս
գրակական անհամենատ սիրոյ եռ բարձր մնարանաց,
ունի ի Չեզ

ՀԵՂԻՆԱԿՆ

ԱՄՓԻՈՆ Գարս-հիսար

1873 Հոկտ. 16



ՅԱՌԱՋԱԲԱՆ

Այս օրուան օրս չկայ եւ ոչ մէկն՝ որ Գաղղիարէն լեզուն սովորելոյ մասնաւոր փափաք մը չունենայ։ Շատեր, այնպէս կմորհէին թէ, վերջին պատերազմէն յետոյ, ուր Նաբոլէոն Գ. կայսրն իւր թուրք Բրուսիոյ թագաւորին ոտից ներքեւ կդնէր՝ այլ եւս Գաղղիական լեզուն չոր ու ցամաք լեզու մը պիտի սեպուէր, եւ եղան իսկ շատեր՝ որոնք բոլորովին ուրացան նորա յարդըն՝ եւ այն բնազդումք՝ որ զամենայն ոք ի նոյն կը մղէր մանաւանդ զհայն՝ որ քան զամենեսին առաւել մեծ տենջանք մի կյայտնէր յայդմ յառաջդիմելոյ։ Նուաճեցաւ Գաղղիա՝ սակայն իւր տիեզերահոչակ լեզուն կարծես առջինէն աւելի փառաւորեցաւ։ իւրաքանչիւր ազդ առջինէն աւելի փոյթ եւ ջան կնուիրէ առ այն։ Ազդերնուս մէջ ալ, թէ ի Պօլիս եւ թէ ի Գաւառո, չկայ, դրեթէ, դպրոց մ'աւր Գաղղիարէն լեզուն չաւանդուի, բայց՝ Ազդայնոց սոյն ըզձանաց նկատմամբ եթէ ի մասնաւորի ցաւելոյ կէտ մ'ունիմք՝ մի միայն այն է թէ, սոյն լեզուն ուսանելոյ յարմար Հայերէն դիւրին բացատրութեամբ կանոնաւոր եւ ամփոփ Գաղղիարէն Քերականութիւն մը տակաւին չէ հրապարակ ելած, եւ եթէ կմն մի քանիներ՝ ումանք խիստ համառօտ են, այնպէս որ կարդացող՝ լեզոյն օրինացն մուտ ըլլալու չափ օգուտ մը չսփտի կրնայ քաղել, հանք ալ, հիմնական եւ կարեւորագոյն կանոնները բեթէ ի բաց թողլով, միայն շատ մը բառերով, խօսակցութիւններով եւ ուրիշ աննպաստ կանոններով ստուար հատորներ կազմած են՝ որոց մէջ՝ աշակերտք չկարենալով գաղղիականին համար ունեցած ճաշակն աւգեցնել՝ դարձեալ ուրիշ քերականութիւններ ընոնլոյ պէտքն անշուշտ կզգայ։

Մեք մերովսանն , ուզելով սիրելի Ազգայնոցս ծառայութիւն մ'ընել եւ նոցա փութոյն նպաստել , միքանի տարիներէ ի վեր մտքերնիս դրած ներկայ Գերականութիւնս կիսութամք հրապարակ հանել ազգասիրաց խնդրանօք :

Սորա մէջ՝ Գաղղիարէն լեզուն հիմնովին եւ կատարեալ սովորելոյ համար պէտք եղած կանոններէն ուրիշ աւելորդ , եւ թէ Հայերէն թէ Գաղղիարէն լեզուն մէջ զուգընթաց կանոններ չպիտի տեսնէ ընթերցողն ոչ ալ երկարօրէն եւ տաղտուկ բացատրութիւններ որոցմէ խորշի ուսանողն : Սորա մէջ իւրաքանչյւր կանոն դիւրըմբռնելի եղանակաւ մի բացատրուած է յատուկ յատուկ հրահանգներով :

Քերականութեանս բառագիտական մասին մէջ թէ քերականական կանոնաց օրինակներուն եւ թէ հրահանգներուն , աշակերտաց դիւրահասկանալի լինելով համար , պարզ եւ բառական թարգմանութիւնները դրինք , իսկ՝ Համաձայնութեան մէջ , այդ բանը զանց ըրինք , լաւագոյն վարկանելով որ աշակերտք իրենք իրենցմէ վարժուին թարգմանութեանց եւ դաստառումին զանոնք սրբագրէ՝ հասկցնելով իրենց՝ կանոնին համապատասխանող կէտը՝ զոր թէ եւ մեք , որոշելոյ համար , մեծ գրերով դրինք :


Սոյն գործոյս մէջ երբէք ըստ մեր քմաց բան մը ոչ խորհած եւ ոչ գրած եմք՝ այլ մի մայն գաղղիարէն ընտիր քերականութեանց մէջէն քաղեցինք պէտք եղած կանոններն՝ իսկ ի հետեւութիւն՝ Բօատըլէնի քերականութեան մէթուան ընտրեցինք՝ որ , ինչպէս յայտնի է , գաղղիարէն քերականութեանց մէջ ամենէն ընտրելագոյնն է :

Վերջապէս կ'ամփոփեմք խօսքերնիս ծանուցաննելով թէ՝ մենք այնպիսի քերականութիւն մը աշխատասիրել ուզեցինք որ ուսանողին այլ եւս ուրիշ քերակա-

Նութիւն մը կարդալոյ կարեւորութիւն եւ պէտք չը-
մայ , այս եղաւ բուն մեր փառիաքն ու նպատակը :

Յուսով եմք որ Գաղղիագէտ Սիրելի ազգայինք եւ
Պատուարժան դասատուք հաշտ աչօք կնային մեր այս
աշխատութեան , եւ եթէ ըլլայ երբէք , որ սոյնին մի-
ջոցաւ ազգային մանկաւոյն դաղղիական ուսման մէջ
յառաջդիմելը տեսնենք , ահա , այն ատեն , այդ պիտի
ըլլայ միայն մեր այս ցամաք աշխատութեան պատկն
եւ ըղձանաց լրումը :





ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԳԱՂՂԻԱՐԵՆ

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

1. Գաղղիարէն քերականութիւնն երկու մասնց կրամնութիւն բառագիտութիւն (Lexicologie) և ՀԱՄԱՉԵՆՈՒԹԻՒՆ (Syntaxe) :

2. Գաղղիարէն լեզուի քերականական բառերը տասն են. Անուն, կամ, Գոյական (le Nom կամ Substantif), Յօդ (l'Article), Ածական (l'Adjectif), Դերանուն (le Pronom), Բայ (le Verbe), Ընդունելութիւն (le Participe), Մակըայ (l'Adverbe), Նախադիր (la Préposition), Շաղկապ (la Conjonction), Միջարկութիւն (l'Interjection) :

3. Վերսիշեալ բառերէն վեցն, այսինքն Գոյականն, Յօդն, Ածականը, Դերանունը, Բայն Ընդունելութիւնը՝ էրժուական բառեր (mots variables) կկոչուին՝ վասն զի իմաստին պահանջման համեմատ եզակի կամ յոգնակի, արական կամ իգական ըլլալէն զատ՝ իրենց նշանակութիւններն ալ տարբեր ձեւերու կրնան վերածել, բայց մնացած չորսն, այսինքն, Նախադրութիւն, Մակըայ, Շաղկապ, Միջարկութիւն միշտ անփոփոխ են.



ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ (LÉXICOLOGIE)

ԳԼՈՒԽ Ա.

ԳՈՅԱԿԱՆ (LE SUBSTANTIF)

4. Գոյականը Գաղղիացւոց մէջ երկու յատկութիւն ունի, Սեռ (genre), Թիւ (nombre) :

5. Սեռն, ինչպէս իր նշանակութենէն յայտնի է, արուն և էգը կորոշէ : Այդ յատկութիւնը, մեր Հայերէն լեզուն, միայն շնչաւոր էակներու կապահէ, բայց Գաղղիացիք իրենց ամէն գոյականներուն՝ թէ՛ շնչաւոր, թէ՛ անշունչ՝ սեռորոշած են, ուստի soleil (որեւ) բառն՝ արական (masculin) է՝ իսկ lune (լուսին) բառն՝ իգական (féminin), նոյնպէս այբե (շամ) արական է՝ իսկ fleur (ծովուն)՝ իգական, այսպէս ալ ամէն գոյական :

6. Գոյականաց սեռը ճանչելոյ համար թէ՛ն յասնաւոր ու վերջնական կանոն մը չկայ ու միայն վարժութեամբ, լեզուին ընդելանալով ու բառակիրք նայելով կարելի կը լայ սովորիլ, սակայն՝ 'իդիւրութիւն, նկատել պէտք է որ՝ գոյական անուն մ'եթէ իրմէ առաջ սո կամ le բառերէն մին ունի՝ արական է և եթէ սու կամ la՝ իգական, ուստի սո pied (որով) արական է սոne main (լուսով)՝ իգական, և, le roi (լուսուով), le monde (աշխարհ) արական են . իսկ la reine (լուսուհի), la justice (որութեան)՝ իգական :

ՀՐԱՀՈՒԳ Ա.

(Աշակերտը թող հետեւնալ բառնրում սկզբ որոշեն)

Un homme, մարդ . — une femme, կին . — le frère, եղբայր . — la soeur, քոյր . — un complot, գաւաճան խռովք . — le compte, հաշիվ . — une fenêtre, պատուհան . — un conseil, խորհուրդ . — la grenade, հոնք . — une embouchure, գետանաժնիք . — un art, արհետ . — la digestion, մարսաղութիւն . — la frétille, յարդ . — le muge, գլխան ձևակի, ծեփու . — le cinnamome, կինամոննի, շուրբան . — un sombre, թիւնիկ, ծառաւ . — un hochet, խաղալիկ . — le cimenterre, վաղակաւոր . — la cime, գագաթ . — une humilité, խնարհութիւն . — la cinéraire . — մախրանակ . — un abat-jour, երդ . — une abbaye, աբբայութիւն . — la généralité, ընդհանրութիւն . — une désolation, գործանառութն . — la capacité, ընդունակութիւն . — une étoile աստղ . — la raucité, կոշտ ձայն . — la perpétuation, մշտնչեականութիւն :

7. Գոյականքքանի մը ձեւերով յոդնակի (pluriel) կըպան , բայց ընդհանրապէս ամէն եղակի (singulier) գոյական ծայրը և գիրն առնլով յոդնակի կըպայ՝ ինչպէս՝

Une maison տուն , des maisons տուններ . — une chambre սենեակ , des chambres սենեակներ . — le vice սլաշտուն , les vices մոլութիւններ ևն .

8. Այն գոյականներն՝ որք Եղակի ըլլալով ծայրերնին ի բնէ և կամ չ կամ չ գրերէն մին ունին՝ յոդնակի եղած ատեննին փոփօխութիւն մը չեն կրեր , ինչպէս՝

Le succès , les succès յաջուններն . — un nez , des nez չին . — une voix , des voix յայն ևն :

9. Au կամ ես վերջաւորող գոյականք յոդնա-

կի եղած ատեննին ծայրերնին չ կառնուն, ինչպէս՝

Un jeu, des jeux ի-ւ. — un marteau, des marteaux կ-ւն ևն :

10. Ծայրերնին օս վերջաւորող գոյականներն միայն ելյու (տ-բ-ր, դ-հ-ր), caillou (կ-ողի), chou (կ-ու-մ), genou (շ-ու-ն), joujou (բ-ու-մի), hibou (բ-ու-), և pou (՛վէլ) բառերն յոգնակի եղած ատեննին ծայրերնին չ կառնուն . իսկ բոլոր միւս մնացածներն ըստ նախկին կանոնի 8 կառնուն, ինչպէս՝

Un clou, des clous գ-մ. — un verrou, des verrous պ-րլ-ւն-ի ևն :

11. Ծայրերնին ալ վերջաւորութիւնն ունեցող գոյականք՝ յոգնակի եղած ատեննին՝ իրենց այս վերջաւորութիւնն առ ի կը փոխեն, ինչպէս՝

Un tribunal, des tribunaux ա-րէ-ան . — un canal, des canaux զբանց ևն :

Բայց միայն aval (գիր երակածութեան), bal (գ-ր-ս-հ-ա-ն-դ-է-ն), pal (1) (ցէց), régal (կ-ու-ն-ի+), serval (վա-գերակուզ կ կէլցն+ +էրէ-ի) և ուրիշ ալ վերջաւորութեամբ մի քանի գոյականք և որք գրեթէ յոգնակի այնշափ չեն գործածուիր՝ 8 կառնուն :

12. Bail (Լ-ը-յու ո-ր-լ), émail (արծնի, մնի), corail (բուստ, մեծան), soupirail (օ-ս-մ-ո-ո-ր), travail (ա-լ-ի-ս-ո-ո-լ-է-ն), ventail (իւնի) և vitrail (2) (ա-ր-ո-կ- պ-ո-ր-ո-ւ-հ-ա-ն-ա-ց) բառերուն յոգնակին կըլլայ խաչ, և-

(1) Երբեմն յոգնակին քառ ալ կըլլայ .

(2) Այս բառն այնքան յոգնակի չգործածուիր .

maux , coraux , soupiraux , travaux , ventaux , vitraux . իմկ bétail (Դ-Յ-Ռ) բառն յոդնակի չունի՝ պէտք եղած ատեն bestiaux կը գործածուի . Ail (Է-Ր-Ր) կըլլայ aulx .

ՀՐԱՀԱՆԳ Բ.

(Աշակերտք և սեփական նզակի բառնուն յոդնակի եւ
յոդնակիներն նզակիի վերածնեա)

Jet ցայտումն . — modestie համեստութիւն . mouche ճանճ . — panse որովացն . — propilées նախադրունք (կան . 8) dortoirs նեղարանք . — dos թիկունք (8) . — accès մունք (8) . — succès գեղք (8) . — ongle եղունգ . — idoles կուռք — . pou ողել . — encens խունկ (8) . — funérailles յուղարկաւորութիւն (8) . — moeurs բարբ (8) . — fléau պատուհաս . — neveu եղբօրորդեն . քեռորդի . — éventails հովահար . — bétail պաճար . — fils որդի (8) . — fil թել . — fille աղջիկ . — bestiaux պաճար . — aulx խստք . — extrémité ծայր . — noix բնկսազ (8) . — voie ճանքայ . — voix ձայն . — moutons ոչխար . — remords իիդճ . — riz որիզ (8) . — animaux անսաւն . — incrustation ծեփ . — progrès յառաջդիմութիւն . — sens զգացարանք (8) . — sauvage վայրենի . — oiseaux թռչուն . — chapeau գլխարկ . — manoeuvre արուեստաւոր . — champs գալաք (8) .



ԳԼՈՒԽ Բ.

ՅՕԴ (ARTICLE)

13. Գաղղիացւոց յօդը մէկ է և երեք ձեւ ունի , այսինքն , արական անուանց համար լե , իգականաց համար լա և երկու սեռի յոդնակին համար լուստի կըործածուի . ուստի կըսուի le roi , le succès , la voie , la jalouse , les moutons , les jeux և ։

14. Յօդը գոյականէն անմիջապէս առաջ կը դրուի և անոր նշանակութիւնը կորոշէ , ինչպէս երբ կըսեմ voie հ-ի-յ անորոշ է , իսկ la voie ձամբան՝ որոշեալ =

15. Գաղղիացւոց յօդն երկու մասնաւոր փոփոխմունք ունի , և կըլլայ յօդ կ՞ո՞տ (article élidé յօդ կ՞ո՞տ (article contracté) =

16. Երբ le և la յօդերուն զուգընթաց բառը ձայնաւորով կամ անձայն ի ով կոկսի՝ այն ատեն յիշեալ յօդերէն ա և գրերը ջնջուելով նոցատեղ ապադարձ (apostrophe) (‘) նշանը կդրուի . ինչպէս՝ l'âme (հ-է-է) . l'esprit (հ-ո-ր-տ) , l'homme (հ-ո-ր-տ) , l'homicide (հ-ո-ր-տ-ա-մի-ս) ևն , փոխանակ ըսելու՝ la âme , le esprit , le homme , le homicide =

17. Գաղղիացիք հոլով չունին , ուստի բառերն ա և de նախադրութեանց միոյն հետ le և la յօդերուն ամփոփմամբը կը հոլովին . Եթէ հոլովելի բառն արական է : և բաղաձայնով սկսուած այն ատեն ա , le և de , le մէկտեղ կամփոփին ու կըլլան փոխանակ ա le ի՛ աւ և de le ի՛ du , իսկ ա les ի՛ ասք և de les ի՛ des . Ուստի կըսեմք առ պար փոխանակ ըսելու ա le պար և du պար փոխանակ ա de le պար ի , իսկ ասք պար փոխանակ ըսելու ա les պար և des պար փոխանակ ա de les պար =

Այս կանոնէս կհետեւի որ ա և de երբէք յոդնակի չեն ըլլար , և թէ յօդերուն յոդնակի ըլլալովն է որ ա կըլլայ ասք և de կըլլայ des =

18. Եթէ հոլովելի բառն արական և ձայնաւորով կամ անձայն ի ով սկսուած է՝ այն ատեն

ամփոփութեր միայն յոդնակի հոլովմանց մէջ կը-
լայ . իսկ եղակիին մէջ նախադրութիւններն ձ
գե իրենց բուն ձեւերով և յօդը կրծատմամբ
կը գործածուի (Կան. 16) . ուստի կըսեմք եղա-
կիին մէջ ա լ'âme , ա լ'homme և ա լ'âme , ա
լ'homme ու ոչ թէ ա լ'âme , ա լ'homme և ա լ'âme ,
du homme . բայց ըստ ամփոփման կանոնի պար-
ափառ ըսեւ յօդնակի հոլովմանց մէջ առ ամբողջ
առ ամբողջ յօդերուն ճայրի չև ս գը-
րերը ճայնաւորներուն երթալով հնչման անա-
խորժութիւնը կանհետացնեն .

Եզակի իզական

Յողակի խգական

կըսութ	{ à la vertu	լըսութ	{ au vertu	բայց կըսութ	{ aux vertus
" "	de la vertu	" "	du vertu	" "	des vertus
Ա	{ à l'âme	լ	{ au âme	բ	{ aux âmes
" "	de l'âme	" "	du âme	" "	des ames

20. Au կամ ձևականին զօրութիւնն ունենալով ուստի հարցման պատասխանելէ զատ կնշանակէ նաև երբեմն հջու , իւն , և աս , կամ de la կամ de l' բացառականի զօրութիւն ունի և քիչ անգամ գործիականի ալ , իսկ հայցականը ուղղական հոլովին նման է :



21. Ծ-Ա-Ր-Ե-Ւ-Ն. — Գաղղիացւոց հոլովմանց մէջ՝ գործիականն ընդհանրապէս . Avec ՀԵՏԸ նախադրութեամբ կշնուի . իսկ ներդայսականն ալ (մէջը, վըսն) dans ԿԵՆ, և sur ԵՐԱ նախադրութեաններով, ինչպէս՝ հայերէն՝ Ե-Ա-Ռ-Ե-Ր (կաղամարին մէջ) բառը՝ գաղղիարէն կըլլոյ dans l'enerier . և ԿԵՆ ԵՐԱ իօսքն ալ sur la terre . նցնպէս՝ Ե-Ր-Ե-Ր գոր կամ Ե-Ր-Ե-Ր՝ կըլլոյ with les enfants .

ՕՐԻՆԱԿԻՔ ՀՈԼՈՎՄԱՆՑ

ՀՈԼՈՎՈՒՄՆ ԱՐԱԿԱՆ ԱՆՈՒԱՆ ԱՄՓՈՓ ՅՈԴՈՎ

Եղակի

Ուշ.	Nominatif.	le roi.
Սեռ.	Génitif.	du roi.
Տրակ.	Datif.	au roi.
Բաց.	Ablatif.	du roi.
Հայց.	Accusatif.	le roi.

Յոզմակի

Ուշ.	les rois.
Սեռ.	dès rois.
Տրակ.	aux rois.
Բաց.	des rois.
Հայց.	les rois

ՀՈԼՈՎՈՒՄՆ ԻԳԱԿԱՆ ԱՆՈՒԱՆ

Եղակի

Ուշ.	la reine.
Սեռ.	de la reine.
Տրակ.	à la reine.
Բաց.	de la reine.
Հայց.	la reine.

Յոզմակի

Ուշ.	les reines.
Սեռ.	des reines.
Տրակ.	aux reines.
Բաց.	des reines.
Հայց.	les reines.

ՀՈԼՈՎՈՒՄՆ ԱՐԱԿԱՆ ԱՆՈՒԱՆ ԿՐՁԱՏ ՅՈԴՈՎ

Եղակի

Ուշ.	l'esprit.
Սեռ.	de l'esprit.
Տրակ.	à l'esprit.
Բաց.	de l'esprit.
Հայց.	l'esprit.

Յոզմակի

Ուշ.	les esprits.
Սեռ.	des esprits.
Տրակ.	aux esprits.
Բաց.	des esprits.
Հայց.	les esprits.

ՀՈՒՐՎՈՒՄՆ ԻԳՍԱԿԱՆ ԱՆՌԻԱՆ ԿՐՃԱՏ ՅՈԴՈՎ.

Եղակի

Յոգնակի

Ուզ.	l'âme.	հ-էմ	les âmes.	հ-էմներ
Սեռ.	de l'âme	հ-էմ-ն	des âmes.	հ-էմներն
Տրամ.	à l'âme.	հ-էմ-ն	aux âmes.	հ-էմներուն
Բաց.	de l'âme.	հ-էմ-ն	des âmes.	հ-էմներն
Հայոց.	l'âme.	հ-էմ	les âmes.	հ-էմներ

ՀՐԱՀԱՆԳ Դ.

(Աշակերտք ըստ 13 և 16դ. կանոնաց հնատեանալ գոյական-ներուն յօդերը գտնելով եղակիներն յոգնակի և յոգնակի-ներն եղակի ըննեն)

Loi, օրէնք (իդ.) . — faiblesse, ակարութիւն (իդ.) . — confiance վասահութիւն (իդ.) . — simplicité, պարտութիւն (իդ.) . — crime, յանցանք (ար.) . — voix, ձայն (իդ.) . — malheurs, թշուառութիւնք (ար.) . — bonheur, երջանկութիւն (ար.) . — esprit, միոք (ար.) . — asile, բնակարան (ար.) . — mensonges, սասիսութիւնք (ար.) . — vices, մնլութիւնք (ար.) . — modération, չափաւորութիւն (իդ.) . — trou, ծակ (ար.) . — travaux, տշխատութիւնք (ար.) . — clou, գամ (ար.) . — œuvre, գործ (իդ.) . — affaire, գործ (իդ.) . — cousin; cousins, հօրեղբօր-որդի (ար. իդ.) . — pou, զիլ (ար.) . — corbeau, ագռաւ (ար.) . — entrailles, փորսուկք (եղ. և յոդ. ար.) . — canaux, ջրանցք (ար.) . — aveui, խոստավանութիւն (ար.) . — νօευχ, ուխտ (ար.) . — vogueurs, նաւավարք (ար.) . — troupeau, երամակ (ար.) . — marteau, կռան (ար.) .

ՀՐԱՀԱՆԳ Դ.

*(Աշակերտք հետեւեալ բառերը գաղղարէնի վերածեա
ըստ 17, 18, 19, 20, 21դ. կանոնաց)*

Մարդուն, մարդոց (homme) + - ուն. (ար.) . — Աշխարհիս
մէջ (monde, ար.) . — Տղաբներէն (enfant, ար.) . — Գործերը,
գործերուն մէջ (affaire իդ.) . — Բարկութենէ (colère, իդ.) . —
Կրօնի (religion, իդ.) + - ւ ուն. — Մանչերուն, մանչուն, ման-
չէն, մանչերէն (garçon ար.) + - ւ ուն. ւ բա. — Զօրքերը, զօր-
քերէն, զօրքերուն, զօրքերուն, զօրքերով (soldat, ար.) հայ. բա.
+ - ւ ուն. էուշ. — Լուսոյ մէջ (lumière իդ.) . — Շունը, շու-
ները (chien, ար.) . — Գորտերէն (grenouille ար.) . — Եփեղեց-
պն մէջ, յեկեղեցի (église, իդ.) . — Ի Տուն (maison իդ.) . —
Մարդով (հետ)

ՀՐԱՀԱՆԳ Ե.

*(Աշակերտք հետեւեալ բառերուն վրայի յօդերուն փոփո-
խութեանց ձեւն որոշեն)*

A l'ambition; de l'homme; aux voleurs; à la vérité; au vice; le marbre; les choux; l'intérêt; la paysanne; aux paysans; l'excès; aux succès; les soupiraux; aux végétaux; au bétail; les bestiaux; au fils; les fils; aux filles; à la mer; de la nature; à l'élève; des garçons; aux choses; le transport; au travers; des âmes; de la volupté; à la manière; aux chevaux; des cheveux; au loup.



ԳԼՈՒԽ գ.

ԱՆՎԱՐԻ (L'ADJECTIF)

22. Ածականք երկուքի կբաժնութիւն՝ Որէ-հան
(qualificatif) որ գցականաց որպիսութիւնը կը
յացանէ , ինչպէս՝ un père affectueux էր-լ-լէց հայր
է , un homme vertueux մատիւնէ հարտ է , une fille
modeste շահաւար օրէ-րէր է , և՝ Որ-վէն (déterminatif)
որ չորսի կը բաժնութիւն՝ Սույնութ (possessif) , Ցա-
զական (démonstratif) , Թաս-կան (numéral) , և , Ան-
դրան (indéfini) .

Ա. ԱՏԱՑԱԿԱՆ ԱԽԱԿԱՆՆԵՐ

23. Այս ածականներն ստացիչ անձանց տեղ
իդրումն և հետեւելուներն են`

<i>Եղակի</i>	<i>Ծովակի</i>
Աբ-է-ն	Իբ-է-ն
Mon	I-
Ton	+--
Son	t-
Notre	t-
Votre	3t-
Leur	t-3t-
	Ma .
	Ta .
	Sa .
	Notre .
	Votre .
	Leur .
	թէ' Աբ-է-ն , թէ' Իբ-է-ն
	Mes .
	Tes .
	Ses .
	Nos .
	Vos .
	Leurs .

24. Առաջին գոյականներու քով թէպէտ եղակին մէջ ma, ta, sa սասցականները կդործածութն բայց երբ բաւը ձայնաւորով պիոււած ըլլով՝ հնչման քազզրութեան համար արտիքոն mon. ton, son գործածել պէտք է, ուստի չըստիր տանե ոյլ mon ձմե, լուստիր ta աֆար ոյլ ton օֆար . լուստիր նուև սա հսմունք ոյլ սոն հսմունք, ևն .

25. Mon, ton, son & ma, ta, sa կղործածուին
երբոր թէստացիշն և թէստացեալն եզակի են,
ինչպէս՝ mon enfant էս ուն , son livre էր գերեւ ,
ma fille էս աղին , ta mère ուն հայր , sa générosi-
té էր պետական նէնը .

27. Mes, tes, ses կործածուին երբ ստացիչը
եղակի և ստացեալն յոդնակի է . ինչպէս՝ mes
enfants իւ ուշ+ , tes cheveux + . Տակէրտ , ses mou-
tons էր մարմարը , ևն =

28. Nos, vos, leurs կդործածուին երբ թէ՛ստացիչ և թէ ստացեալ յոդնակի են, ինչպէս, nos enfants, Դր ուշ+ը, vos cheveux ՅԵ հաւեր, leurs moutons էրենց ոմուրներ, ևն =

ՀՐԱՀԱՆԳ Զ.

(Աշակերտք վերոգրեալ կանոնաց ուշադրութիւն ըստիով
հետեւեալ սխալմերն ուսպի՛ց)

Son témérité (*bq.*) . — sa esprit (*mr.*) . — nos livre. — tes cheval. — ma affaire (*bq.*) . — vos enfants. — mon fille (*bq.*). — nos talent. — sa amitié (*bq.*) . — notre maisons. — mon chembre (*bq.*) . — ta ambition (*bq.*) . — ton gloire (*bq.*) . — sa générée (*mr.*) .

ՀՐԱՀԱՆԳ Է.

(Աշակերտը վերոգրեալ կանոնաց համաձայն հնտեւելալները
գաղղիարէմի վերածնեն)

ԻՄ Աստվածու (Dieu) . — Քու դրացիդ (voisin) . — Խոր աշ-
տանակները (chandelier) . — Իրենց կուռքերը (idole) . — Զեր

խոհարարը (cuisinier) . — զեր քահանաները (prêtre) . — Քու , ձեր , իրենց , իմ գործերը (affaire) . — Մեր մնառնկը , մնառնկները (coffre) . — զեր ատրճանակը (pistolet) . — Քու արտօնութիւնդ (tristesse) . — զեր ծառան (serviteur) . — Քու սպասչեղ (servante) . — Մեր խօսքերը (parole) . — իմ միացք (esprit) . — իւր տկարութիւնը (faiblesse) . — իւր շնորհը (grâce) . — զեր բարեկը (bienfait) .

29. Եթէ գոյական մ'իրմէ առաջ ստացական ածական ունի՝ յօդ չդրուիր , գոյականն ալնախարիւ կհողովի՝ ինչպէս ,

Եղակի

Ուշ.	Mon père.	իւր հ-յը-
Աեռ.	De mon père.	իւր հ-յը-
Տըակ.	A mon père.	իւր հ-յը-
Բաց.	De mon père.	իւր հ-յը-
Հայց.	Mon père.	իւր հ-յը-

Ծոգմակի

Ուշ.	Nos pères.	Մեր հ-յը-
Աեռ.	De nos pères.	Մեր հ-յը-
Տըակ.	A nos pères.	Մեր հ-յը-
Բաց.	De nos pères.	Մեր հ-յը-
Հայց.	Nos pères.	Մեր հ-յը-

Եղակի

Ուշ.	Notre cheval.	Մեր հիւ.
Աեռ.	De notre cheval.	Մեր հիւ.
Տըակ.	A notre cheval.	Մեր հիւ.
Բաց.	De notre cheval.	Մեր հիւ.
Հայց.	Notre cheval.	Մեր հիւ.

Ծոգմակի

Ուշ.	Մեր հոլովման եղանակներին պէս
Աեռ.	Կին պէս

MES Ստացականով

Ուշ.	Mes chevaux.	իւր հիւ.
Աեռ.	De mes chevaux.	իւր հիւ.
Տըակ.	A mes chevaux.	իւր հիւ.
Բաց.	De mes chevaux.	իւր հիւ.
Հայց.	Mes chevaux.	իւր հիւ.

ՀՐԱՀԱՆԳ Ը.

Աշակերտը լսու 29դ. կանոնի վարի հրահանգը գաղղիարկելի
վերածեն)

ԻՄԵՐ ԿԻՐՆԵՐՈՒՆ (terre) +--. և որ-է. — ՄԵՐ ԳԱՅԹԵՐՈՒՆ (champs)
+--. և որ-է. — ՄԵՐ ԳԱԼԱՌՆԵՐԵՆ (pays). — ԶԵՐ ԹՀԱՄԻԵՆ
(ennemi). — ԻՐԵՆց բարեկամին (ami) +--. և որ-է. — ԻՐԵՆՑ Եղ-
բայրներուն (frère +--. և որ-է. — ՄԵՐ ԽՈՎՔԵՐԵՆ (parole). — ԻՐ
Քարժապետին (professeur) +--. և որ-է. — ՄԵՐ ՀՈՐՁՈՍՏԱՆԲՆԵՐԵՆ
(quadrupède). — ԻՄ ԱՎԱԿԵՆ (argent). — ԻՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆԸ
(amitié) +--. և որ-է. — ԻՐԵՆՑ ԳԻՎԵՐԵՆ (villages). — ՄԵՐ քա-
ղաքներուն (ville) +--. և որ-է. — ԻՐԵՆՑ արուարձանէն (faubourg)
— ԻՐԵՆՑ տետրափները (cahier). — ԶԵՐ ԷՆԵՐԵՆ (âne). — ԻՄ ԳԱ-
ՏԵՆ (trésor).

Բ. ՑՈՒՑԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ

30. Ա. յս աճականները բան մը ցուցնելու կը
ծառայեն և հետեւեալներն են.

Ce, cet, cette, ces և կնշանակեն այս, այդ, այն.

31. Ա. ԿԴՈՐԾԱՃՈՒԻ այն ամէն գոյականաց
քով որք արական են և բաղաձայնով սկսուած.
ինչպէս ce livre այս գիրք . ce pays այս գաւառը :

32. Ա. ԿԴՈՐԾԱՃՈՒԻ, արական՝ բայց ձայնա-
ւոր կամ անձայն և ով սկսուած գոյականացքով,
ինչպէս՝ cet homme այս հոդված, cet avare այս ակոնը :

33. Ա. ԿԴՈՐԾԱՃՈՒԻ իդականացքով, ինչ-
պէս՝ cette femme այս կնք . cette nouvelle այս լուրը :

34. Ա. ԿԴՈՐԾԱՃՈՒԻ, թէ՛ արական և թէ՛ ի-
գական յոգնակի գոյականացքով, ինչպէս՝ ces
արեր այս ծառերը . ces paroles այս խոները :

35. ՑՈՒցԱԿԱՆ աճական ունեցող գոյականաց
հովովումն ալ նախդրիւ միայն կըլլայ (տե՛ս կան.
29) :

ՀՐԱՀԱՆԴ Բ.

(Աշակերտը հետեւնալ խառնրուն սեղիմ ու թուոյն համա-
մատ պէտք եղած ցուցական ածականները գրեն)

Vieillard ար. — hameau ար. — fille իդ. — garçons ար. —
succès ար. — montagnes ար. — amitié իդ. — argent ար. —
affaire իդ. — maison իդ. — travaux ար. — occupation իդ. —
ténèbre ար. — mouton ար. — loups ար. — terre իդ. — che-
vaux ար. — lettre իդ. — miroir ար. — hiver ար. — prêtre ար. —
mère իդ. — mois ար. — jour ար. — instant ար. — cause իդ. —
miracle ար. — clocher ար. — église իդ. — paysan ար. —
citoyen ար. — villageois ար. — absence իդ. — ouvrage ար. —

ՀՐԱՀԱՆԴ Ճ.

(Աշակերտը հետեւնալ խառնրը գաղղիարէնի դարձնեն
լսու ՅԵԴ. կանոնի)

Ա.յս տունէն . — Ա.յս գրացւոյն (սեռ. և արակ.) . — Ա.յս
աշտանակիներէն . — Ա.յս հրացաններով (21) . — Ա.յս աղջկան .
— Ա.յս ագռաւներէն . — Ա.յս ջրանցքներուն (արակ.) . — Ա.յս նա-
ւազարէն . — Ա.յս մալութիւններէն . — Ա.յս ծակին մէջ (21)
— Ա.յս բնակարանին մէջ . — Ա.յս միութը . — Ա.յս գամերէն . —
Ա.յս ճամփուն մէջ . — Ա.յս յանցանիքներէն . — Ա.յս ստակովը . —
Ա.յս գործին մէջ . — Ա.յս գիւղացիններով . — Ա.յս գաւառին մէջ .
— Ա.յս խօսքերուն, խօսքին, խօսքերէն, խօսքէն, խօսքերուն մէջ .
— Ա.յս կրօնիքին (սեռ. և արակ.) :

Ա.երոսդրեալ բառերուն գաղղիարէններն ուստանողին ծանօթ են:

Գ. ԹՈՒԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ

36. Երկու կերպ թուական ածական կայ .
Բայց-ու-ի (ordinal) և Դաստիան (cardinal) .

37. Բոլոր թիւերն յանհունս բացարձակ են,
ինչպէս որ Գ, deux երես, trois երեւ, vingt տասն,
trente երեսուն, cent հարյուր, mille հարյուր և այլն :

38. Կարգ ցուցնող թիւերը դասական են՝ և,
բաց ի առաջնորդ է առաջնորդ և առաջնորդ
կանոներէն բոլոր մնացածներն իème կյանգին,
ինչպէս՝ դեuxième երկրորդ, տրոիստերորդ, վինտիստերորդ, հարյուրերորդ և լաւ:

39. Second և դեuxième երկրորդ կնշանակեն,
բայց իրարու տեղական կրնար գործածութիւն:

40. Երբոր կարգն երկրորդէն պնդին շանցնի
և կամ կարգի մը մէջ երկրորդը դիտողութեան
արժանիք ու և է բան մը յայտնէ second կը գոր-
ծածուի, ինչպէս՝

Cette maison a deux étages, le premier est plus
meublé que le second. Այս տունն երկու յարկ
ունի, առաջինն երկրորդէն աւելի կահաւոր-
եալ է:

41. Երբ կարգն երրորդ ու չորրորդն ալ ու-
նենայ՝ այն ատեն դեuxième գործածել պէտք է,
ինչպէս՝

J'ai perdu le deuxième et le quatrième volume
de mon Racine. Ռասինի (գրուածոց) երկրորդ և
չորրորդ հատորները կորուսի:

ՀՐԱՀԱՆԳ ԺԱ.

Աշակերտք նետենալ հյանանգին մէջ թուական ու դա-
սական ածականներն որոշեն են 40 և 41դ. կանոնաց հակա-
ռակ եղող սխալներն ուղղեն)

La reconnaissance est un des premiers besoins d'une belle
ame երախտագիսութիւնը՝ գեղեցիկ հոգւոյ առաջին պէտքերէն
մը է. — Le deuxième acte de cette tragédie est incontestable-
ment le plus beau Սյն ողբերգութեան երկրորդ արարուածն,

առանց երկողութեան ամենէն գեղեցիկն է . — Dans ces étages le deuxième est le plus beau Այս յարկերուն մէջ երկրորդն ա-մենէն գեղեցիկն է . — Je préfère être second dans Paris que le premier dans Athènes Ամենքի մէջ առաջին ըլլալէ աւելի հա-խանձար կը սեպեմբարդիզի մէջ երկրորդ ըլլալ . — Nous avons deux devoirs saints à remplir, le premier envers Dieu, le deux- xième envers la patrie Երկու սրբազն պարագ ունիմք կատարե- լիք, առաջինն՝ Աստուծոյ, երկրորդն՝ Հայրենեաց . — Je suis le deuxième sur la liste Չանկին մէջ երկրորդն եմ . — Cinq fois six font trente Հինգ անգամ վեց՝ երսուն կընէ . — Ces livres contiennent cinq piastres chacun Մյու դրեանց իւրաքանչիւրն հինգ դահնեկան կարգին :

Դ. ԱՆՈՐՈՇ ԱԽԱԿԱՆՆԵՐ

42. Այս ածականք իրենց վերաբերեալ գոյականաց հանրական և անորոշ միտք մի կընծայեն և հետեւեալներն են՝

Aucun *L* - *L* *Li*, chaque *-L* *L* *Li*, maint *F-LL-L*, même *L-L* *L*, *LL-F-L*, nul *-L-L*, *-L-L*, plusieurs *F-LL-L*, quel *-L*, *-L*, quelque *F-L*, *-L*, quelconque *-L* *-L*, tel *LL-L-L*, tout *F-LL-L*.

ՀՐԱՀԱՆԳ ԺԲ.

(Աշակերտը նետենեալ հյուսիսազին մէջ անորոշ ածական-
անքն որոշեն)

Nul homme ici-bas n'est tout à fait heureux . — Aucun chemin de fleurs ne nous conduit pas à la vertu . — Chaque pays a ses agréments . — On est heureux quand on est sobre . — Quelque bons traducteurs qu'ils soient ils ne comprendront pas ce passage . — Chaque condition a ses dégouts .

ԱՆԱԿԱՆԱՑ ՍԵՐՆ ՈՒ ԹԻՒԾ

43. Աճականք թէւ ըստ ինքեան սեռ և թիւ չունին, սակայն իրենց գոյականաց նկատմամբ արական և իդական, եղակի ու յոդնակի կըլլան, ինչպէս

Un enfant cheri . սիրուն տղայ մը =
Une fille cherie . սիրուն աղջիկ մը =

ԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԻԳԱԿԱՆԻ ՎԵՐԱՆԵԼ

44. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆ . — Ամէն արական ածական իդականի կդառնայ ծայրն անձայն և մը առնելով, ինչպէս prudent, prudente . — սո, սու . — vrai, vraie . — mauvais, mauvaise ևլն :

45. Եթէ ածական մ'ի բնէ իւր ծայրն անձայն և ունի՝ իդականին մէջ անփոփոխ կմնայ . ինչպէս sage, ար . sage իդ . modeste ար . modeste իդ . noble ար . noble իդ . ևլն :

46. Արականին el, eil, en, et, on վերջաւորութեամբ ածականք իդական եղած ատեննին իրենց ծայրի բազաձայնն անձայն և ով մը կկրկնեն, ինչպէս spirituel հոգեւոր ար . spirituelle իդ . — pareil նուն ար . pareille իդ . — ancien զին ար . ancienne իդ . — cadet հրաներ ար . cadette իդ . — bon բորէ ար . bonne իդ . —Այս կանոնիս բացառութիւն կընեն միայն complet հարուել . concret բայց բայցել . discret իմաստան, inquiet ահանդիւր, replet էեւ, secret գուշնէ ածականներն որք իդական եղած ատեննին իրենց վերջնթեր և դրին վրայ բուր վեր (¹) accent grave մը և ծայրերնին անձայն և մը կընդունին և կըլլան՝ complète, concrète, discrète, inquiète, replète, secrète . +

47. Հետեւեալ արական ածականք

Bas	ցած	{	Basse
Epais	թանգը		épaisse
Exprés	յայտնի		expresse
Gras	պարարտ		grasse
Las	յոդնած		lasse
Profes	ուխտաւոր		professe
Bellot	սիրուն		bellotte
Sot	տիսմար		sotte
Vieillot	ծերունի		vieillotte
Gentil	աղնուտկան		gentille
Nul	և ոչ մի		nulle
Paysan	գիւղացի		paysanne
Yumeau	երկւորեակ		jumelle
Beau	գեղեցիկ		belle
Nouveau	նոր		nouvelle
Fou	յիմար		folle
Mou	փափուկ		molle

48. Վերջի չորս ածականները beau, nouveau, sou, tou, արական և ձայնաւորով և կոմանձայն հով սկսուած գոյականի մանմիջապէս նախադաս եղած ատեննին՝ bel, fol, mol, nouvel կզործածուին, ինչպէս, un bel esprit գելւուին դուք ու, un nouvel an կամ habit նոր դրբե, դժեռու, un mol edredon փափուկ թռչնափետուր և լին :

49. Մայրերնին ի և չբալաձայներէն մին ունեցող արական ածականք՝ իդականի կդառնանիրենց սոյն վերջնագրերը ու ի և սե ի փոխելով, ինչպէս, vif արագ, vive . — neuf նոր, neuve . — jalouse նախայուր, jalouse . — heureux երջանի, heureuse և լին .

50. Հետեւեալ ածականք

Doux	Դ-ՇՐ	իդականին կըլլան	douce
Faux	Փ-Ն-Դ		fausse
Prefix	Ա-Հ-Ա-Ե-Ա-Լ		préfixe
Roux	Հ-Ր-Դ-Ր		rousse
Vieux	ՁԵՐ		vieille

51. Eur վերջաւորութեամբ ածականաց իդականները կերպ կերպ կըլլան .

52. Ա. Այն ածականներն որք էրիւր կյանդին իդական ըլլալու համար միայն անձայն և մը կառնուն ծայրերնին , ինչպէս՝ supérieure գերադան , supérieure. — extérieur արտաքին , extérieure. — inférieur ներքին , inférieure. — Այս կանոնին համեմատ իդական կըլլան նաև մայր Գեղադան . — մինչ գեղադան . — meilleur աշխատանքութիւն մայրէ . — meilleure աշխատանքութիւն մայրէ . mineure, meilleure.

53 Բ. Բայէ յառաջ եկած ածականներ եթէ եր կիերջանան , իդական եղած ատեննին իրենց այս վերջաւորութիւնն եւսէ ի կփոխեն , ինչպէս՝ մեռօր առելու որ մետր առել բայէն յառաջ եկած է կըլլայ մեռօր . — trompeur իսբուլ այս ալ տրոպեր իսբել բայէն յառաջ եկած է և կըլլայ տրոպես ելն . բայց միայն հետեւեալ ածականներն այս կանոնիս բացառութիւն կընեն , ուստի՝

Vengeur Վ-Ե-Վ-Ե-Վ-	venger Վ-Ե-Վ-Ե-Վ- բայէն	vengeresse
Pêcheur Պ-Ե-Շ-Ե-Շ-	pêcher Պ-Ե-Շ-Ե-Շ- բայէն	pêcheresse
Enchanteur Է-Շ-Ա-Ն-Ե-Շ-	enchanter Է-Շ-Ա-Ն-Ե-Շ- բայէն	enchanteresse
Chasseur Չ-Ա-Շ-Ե-Շ-	chasser Չ-Ա-Շ-Ե-Շ- բայէն	chasseresse
Bailleur Բ-Ե-Ջ-Ե-Ջ-	bailler Բ-Ե-Ջ-Ե-Ջ- բայէն	bailleresse
Défendeur Դ-Ե-Ֆ-Ե-Ֆ-	défendre Դ-Ե-Ֆ-Ե-Ֆ- բայէն	défenderesse
Demandeur Դ-Ե-Ջ-Ե-Ջ-	demandier Դ-Ե-Ջ-Ե-Ջ- բայէն	demanderesse

Vendeur	vendre	venderesse
Exécuteur	exécuter	exécutrice
Inspecteur	inspecter	inspectrice
Inventeur	inventer	inventrice
Persécuteur	persécuteur	persécutrice
Gouverneur	gouverner	gouvernante
Serviteur	servir	servante

54. Chanteur երեխ ածականին իգականը թէ-
պէտ չanteuse կըլլայ բայց երբ հարուր երեխնշա-
նակու թէամբ առնուի կըլլայ chantatrice.

55. Այս ածականներն որք եւր կվերջանան
իդականին կփոխուին և կըլանու, ինչպէս՝ con-
solateur Դէմուէլ consolatrice. — protecteur Պաշտոն
protectrice. — conducteur Կոնդուտ conductrice. —
acteur Է-դակտ, Դէմուէլ actrice և ին:

Ambassadeur *տեղապահ*, ambassadrice.

56. Տեսակ մ'եւր վերջաւորութեամբ ածականներ կան որոնք միայն մարդոց կտղատկանին և ռովորաբար իդական չեն ըլլար , ինչպէս՝ professor Հ-րծողեր , graveur +ուրուկաբուժ , littérateur էբուէր եյն :

57. Ег վերջաւորութեամբ ածականք թէ-
պէտ ծայրերնին է մ'առնելով իգական կըլլան՝
բայց նախընթեր է ին վրայ այս (‘) նշանը կը-
դրուի, ինչպէս՝ régulier կանոնութ րէпуլիեր. — en-
tier մէուզ entièrre և ին :

58. Գւ վերջաւորութեամբ արական ածականք ծայրերնին է մը կառնուն վրան կրկնակէտ (tréma) մ'ունենալով, ինչպէս՝ ambigu է-սահմանական ambiguo. — contigu կը contiguë եյն :

59. Artisan የታወቃውቸው, partisan ተመሪያዊ, té-

moin հայ, dispos կուտած, fat այդ-է-լ, grognon մուռականաց իգականը շըլլար.

60. Կան միքանի ածականներ ալ որոնց իշխականն անկանոն եղանակաւ կշինուի . ինչպէս են blanc ճերմ-կ, franc համբայ-կ, franc ֆրան+ ո-իւ, վշան, frais շ-կ, ammoniac անուշ-ր, caduc իւրիւլ, turc լուրի+ . public համբայ-ին, grec յուն, long երկյալ, oblong երկյալ-յել, bénin մորդուներ, malin արտեր, tiers երրոր, favori համբայ-կու, coi իւլու ածականներն որք իգականին կրլլան՝ blanche, franche, franque, fraîche, ammoniaque, caduque, turque, publique, grecque, longue, oblongue, bénigne, maligne, tierce, favorite, coite.

ՀՐԱՀԱՆԳ ՃԳ.

(Աշակերտը ըստ 43դ. կանոնի հետեւնալ հրահանգին մեջ ածականներն իրենց գոյականին սեղին թող համաձայնեցնեն)

Une vrai bonté իւլու բ-ր-իւն շ-կ . — une juste punition բ-ր-իւն բ-ր-իւն շ-կ . — une noble idée ը-ս-ս-ի-ն գ-ւ-ի-ր շ-կ . — une intelligence parfait իւր-իւլ գ-ւ-ի-ր շ-կ . — une jeunesse apprivoisée յուն երկու-ը-ս-ի-ն իւլ շ-կ . — la dou-muette est la plus atten-drissant ա-ր-ը-ս-ի-ն իւլ ա-ր-ի-ր իւլ շ-կ . — une âme in-different ա-ր-ը-ս-ի-ն հ-ու շ-կ . — une estime mutuel est le première fondement de l'amitié բ-ր-իւն բ-ր-իւն մ-ու-լ իւլ իւլ իւլ շ-կ . — une personne discret իւլ ա-ր շ-կ . — les gens désavuvré se couchent tard et dorment habituellement la gras matinée մ-ու-լ իւլ իւլ ա-ր իւլ շ-կ . — une loi général ը-ս-ի-ն իւլ օւն շ-կ . — la tête bas տ-ս-ի իւլ շ-կ . — une bel action իւլ օւն իւլ շ-կ . — un beau homme իւլ օւն իւլ շ-կ . — nouveau an ա-ր շ-կ . — la petite fille est gracieux et gentil իւլ օւն իւլ օւն իւլ շ-կ . — une loi primitif ա-ր-ի-ն օւն իւլ շ-կ . — un habit neuve ա-ր օւն իւլ օւն իւլ շ-կ . — une action honteux ա-ր-ի-ս իւլ օւն իւլ շ-կ . — une voix doux ա-ր օւն յու իւլ շ-կ . — la cupidité

est une passion *bas et honteuse* . — avec une *faux sagesse* on n'arrive qu'à une *faux gloire* . — une *prudence supérieur* . — la *méilleur épée* est le droit . — les coupables *endurci* afflent tôt ou tard la foudre *vengeur* sur leur tête . — une femme *pêcheur* . — une puissance *usurpateur* . — cette *jeun fille* est *imitateur* des vertus de sa mère .

ԱՆԱԿԱՆԱՑ ՅՈԳՆԱԿԻՆ

61. Ամէն եզակի ածական ծայրն ս գիրն առնլով յոգնակի կըլլայ , ինչպէս՝ բոն բորի bons . — grand և grands . — petit և petits .

62. Այն եզակի ածականք որբ ծայրերնին ս կամ չ ունին յոգնակիին մէջ անփոփոխ կմնան , ինչպէս՝ mauvais վարդար տառապահ . — heureux եղանի heureux .

63. Eau վերջաւորութեամբ ածականք երբ յոգնակի ըլլան՝ չ կառնուն , ինչպէս՝ nouveau նոր nouveaux . — beau գեղաքի beaux .

64. Al վերջաւորութեամբ ածականք յոգնակիին մէջ իրենց վերջաւորութիւնն առի կը փոխեն , ինչպէս՝ brutal գուշական brutaux . — horizontal հորիզոնական horizontaux . — musical երաժշտական musicaux . ևլն :

65. Սայն al վերջաւորութեամբ կան այնպիսի ածականներ որբ արական յոգնակի այնչափ յաճախ չեն գործածուիր , ինչպէս՝ amical բուժեկան . — boréal հիմնական . — doctoral գորտական .

Դեղուան . — ducal դեղուան . — fatal մահացի այսպիսին եթէ յոդնակի ըլլալ պէտք ըլլան միայն Տմր կառնուն :

66. Tout բար ածականն յոդնակիին մէջ կըլ-
լայ tous, ինչպէս՝ tout homme մէջ նույտ tous les
hommes մէջ նույտնելի .

ՀՐԱՀԱՆԳ ԺԴ.

(Հետեւակ ածականներն աշակերտք սկսով եւ թուով
գրականին համաձայնեցնեն)

La langue *Français* ne peut s'apprendre qu'au moyen de nombreux exercices — les vents *glacial* auront des conséquences fatal — tout les hommes sont *inconstant* dans leurs goûts — les adjectifs *numéraux* se divisent en *cardinal* et en *ordinal* — Ces dames sont très *généreux* — l'Angleterre a de nombreux établissements *colonial* — sa vie était simple et tout ses repas *frugal*

ՀՐԱՀԱՆԳ ԺԵ.

(Աշակերտք մինչեւ հիմայ սովորած կանոնաց ուղադրութիւն
ընձլով հետեւալ հրահանգին մէջ պատահած սխալներն
ուղղեն)

Le conscience (h₇) est une juge (-F-) qu'on ne peut corrompre. — de haut montagnes vont porter leur front glacié jusque dans les nue. — si Dieu commande à le soleil, il arrête sa course. — l'amour propre est le amour de soi-même et de tout choses (h₇) pour soi. — le monde (-F-) est grande. il est

magnifique. — de nos maux *le plus grand* l'ignorance est la mère. — *le* Eternel partage ses dons; il dispense à *les uns* *le* science (*ft.*) à *les autres* *le* esprit de *les* affaires; à *ceux-ci* *le* force (*ft.*) à *ceux-là* *la* adresse, à *les autres* *le* amour de *le* travail ou *la* richesse, afin que *tout* les hommes s'entr'aident. — *les enciennes* Grecs (*mp.*) faisaient leur unique occupation de *la* agriculture. — l'espèce (*ft.*) humain présente cinq variétés, *la premier* est la race *blanc* *la seconde* est la race *tartar*, *la troisième* est la race *américain*, *la quatrième* est la race *malai* et *la cinquième*, *la race nègre*. — l'inventeur de *la* paratonnerre (*mp.*) est le célèbre Fraclin. — les débris d'*animal* (*Jt.*) ou de *végétal* (*Jt.*) trouvés dans la terre sont *le* objet de *les* recherches (*ft.*) *les plus curieux*. — les eaux du mer (*ft.*) ont un mouvement *générale* qui en affecte la musse *entier*, et que l'on nomme marrée. — la morale *religieuse* est la science de vivre pour *la* éternité. — chaque ville a ses spectacles (*mp.*) *publiques*, l'homme laisse *au* tombe (*ft.*) une cendre insensible. — *le* histoire a peint des sages dans le retraite (*ft.*) des héros dans *la* opression. — le foyer est la source *fécond de* *les* plaisirs. — *le* homicide cherche les *lieu désert*, et cependant il a peur de *les* tombeaux. — l'esprit *perdue* dans cet immensité (*ft.*), je me sentais avec *un* sorte (*ft.*) de volupté accablé de *le* poids de *ce* univers. — il ne faut jamais faire balancer les *homme* entre *leur* intérêt et *leurs* conscience (*lum.* 27.). — l'homme est souvent victime de *sa* propre artifice (*mp.*). — il faut de *son* amis endurer quelque chose. — *tel* qu'une maison *desert*, un âme (*ft.*) vide de reflexion déperit de jour en jour. — la langue de *le* cœur est la langue *universel*. — une *bel* action est celle qu'on peut nommer une *bon* action. — la vie humaine est *gros* d'orages. — gardez que votre âme se laisse aller à une *mou* indolence. — ce homme a la parole *bref* et le geste *prompte*. — la vanité de son nature (*ft.*) est *calomniateur*. — une vanité *franc* déplait moins qu'une *faux* modestie. — la vie la plus *long* n'est pas toujours *la meilleur*. — l'abus de *les* plaisirs rend, dès la jeunesse, la santé *caduc*. — craignez *le malin* inconstance (*ft.*) de *le* sort.



ԳԼՈՒԽ Դ.

ԴԵՐԱՆՈՒՆ (LE PRONOM)

67. Հինգ կերպ դերանուն կայ՝ այս-է-ն (personnel) , առայ-է-ն (possessif) , ցայ-է-ն (démonstratif) , յուբ-է-ր-է-ն (relatif) . և ան-բ-ը (indéfini) .

Ա. ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

68. Անձնական են այն դերանուններն որք դէմք (personne) մը կյայտնեն , անձանց կպատկանին և հետեւեալներն են՝

Je, me, moi Ե՞ս . Ի՞չ . Դի՞ Եզակի Ա. Դէմք են արակ . և իգ . և որոց յոգնակին է ուս Ֆ+ :

Tu, te, toi Դ-ու , Ի՞ւ , Վ-ու Եզակի Բ. Դէմք են ար . և իգ . և որոց յոգնակին է ուս Դ-ու+ :

Il, le Դ-ու , Վ-ու կամ Դ-ու Եզակի Գ. Դէմք արական են .

Elle, la Դ-ու , Վ-ու կամ Դ-ու Եզակի Գ. Դէմք իգական են .

Lui, se, soi, en, y Դ-ու , Անէց , Վնուք , Էնդ և լն . Եզակի ար . և իգ . Գ. Դէմք են :

Ils, eux Դ-ու Յոգ . Գ. Դէմք են արական :

Elles " " " " է իգական . իսկ

Les, leur, se, en, y Յոգ . Գ. Դէմք են արական և իգական .

69. Անձնական դերանուանց մէջ դիտողութեան արժանի հետեւեալ երեք պարագայները կան՝

Ա. Je, tu, il կամ elle, nous, vous, ils կամ elles
միշտ բայերուն դէմքերը կորոշեն, ինչպէս՝

JE pense վերհիս, TU attends կողաւէս, IL կամ
ELLE meurt կեռնէ, NOUS aimons կէրես, VOUS fi-
nissez կլնցնէ, ILS կամ ELLES amènent կբերեն.

Բ. LE, LA, LES յօդերը le, la, les գերանուանց
հետ պէտք չէ շփոթել: Le, la, les իբրեւ յօդ
միշտ գոյականաց հետ կբանին, իսկ իբրեւ գե-
րանուն միշտ բայի հետ, ինչպէս՝ les hommes
sont comme les animaux; les gros mangent les petits
et les petits les piquent հ-րտիկ առանց դառնչն, դ-
ներն առանձնեւը կուպէն և դշտիներն ու ԶԱՆՈՒԹ կիոյնեն:
Այս օրինակիս մէջ առջի հինգ լերը յօդ են,
վասն զի գոյականաց նախադաս են. իսկ վեցե-
րորդ լեն դերանուն է՝ քանզի բայի մը նախա-
դաս է:

Գ. LEUR, LEURS թէ ստացական աճական են
(23, 26) և թէ անձնական դերանուն:

Ստացական աճական են երբ գոյականաց
ստացիչը կըլլան, և այն ատեն միշտ գոյականէ
մ'առաջ կ'անցնին, իսկ անձնական դերանուն՝
երբ իրենցմէ անմիջապէս ետքն եկող բառը՝
բայ մ'է, ինչպէս՝ LEURS argents ne LEURS SUF-
FISAIENT pas էրենց ստականերն էրենց վէն բառեր, ինչ-
պէս այս օրինակէս յայտ է առջի լերը ց արցունքները՝
գոյականին ստացիչն ըլլալով աճական է, իսկ
երկրորդն՝ որ suffisaiient բային նախադաս է և
անձնականութիւնն կյայտնէ՝ դերանուն է:

ՀՐԱՀԱՆԳ ԺԶ.

(Աշակերտը հետևենալ հրահանգին մէջ անձնական
դպրանուններն որոշեն)

La bonté n'est pas le fruit de la réflexion; nous ne pouvons ni l'acquérir ni la perdre . — ne craignez pas de multiplier vos bienfaits, mais ne les reprochez jamais si vous voulez en goûter le fruit . — l'homme est si léger, que la moindre bagatelle suffit le divertir . — nous nous tourmentons moins pour devenir heureux que pour faire croire que nous le sommes . — c'est lorsque nous sommes éloignés de notre pays que nous sentons l'instinct qui nous y attache .

70. Անձնական դերանուններէն moi, toi, lui,
soi, eux, nous, vous, elle նախդրիւ կհոլովին,
միայն տրական ու բացառական, ինչպէս

à moi, de moi, à toi, de toi, à lui, de lui, à soi,
de soi, à eux, d'eux, à nous, de nous, à vous, de
vous, à elle, d'elle.

ՀՐԱՀԱՆԴ ԺԷ.

(Աշակերտք հնատեսեալ նրահանգիմ մէջի գծերուն տեղ ,
իմաստին պահանջման համարմատ պէտք եղած անձնական
դերանունները Ծոդ դնեն)

Etre trop mécontant — est une faiblesse ~~הַפְּנִים~~ ~~תְּמִימָה~~ ~~עֲמֵדָה~~
~~תְּמִימָה~~ ~~לְפָנֶיךָ~~. — il dépend toujours — d'agir honorablement

— Առողջերութիւն ուրախ է իւնչւ . — il dépend —
d'être honnête homme ԴԵՇԻՎ ՀՐԵ ՈՒՍՏ ՔԱԶՄԻ, ԼԻՒՆՉՎ . — de-
puis que je suis éloigné — ԶԵԶՄԻ, ԳՐԱՎԻ Ի ՍԵ . — chacun
pens — ԱՅ ՀՐ ՎՐԱՍ (արակ.) ԱՆԴՎ . — il est allé — pour
lui demander pardon ԱՆՈՐ ՔԱԶ ԿՐԵՎԻ ԽԵՎԵՍ ՀԱՌ . — Ce
livre appartientne — ԱՅ ՖԻՌ ԱՆՈՆՑՆ Ի .

ԱՏԱՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԱՆՔ

71. Ատացական դերանուանք անուան մը տեղ
կդործածուին անոր սեռն ու թիւն առնլով ,
դէմք ունին և ստացականութեան գաղափար
կընծայեն :

72. Ա. յս դերանուններն են՝

Ա. դէմքի համար LE MIEN . LA MIENNE իդ . LES MIENS ար-
յդ . LE LES MIENNES իդ . յդ . — կը նշանակէ ,
իւ , իդակդ :

Բ. « « LE TIEN ար . LA TIENNE իդ . LES TIENS ար-
յդ . և LES TIENNES իդ . յդ . — կը նշանակէ ,
իւ , իդակդ :

Գ. « « LE SIEN ար . LA SIEINNE իդ . LES SIENS ար-
յդ . և LES SIEINNES իդ . յդ . կը նշանակէ , իւ ,
իդակդ :

Դարձեալ՝

Ա. դէմքի համար LE NÔTRE ար . LA NÔTRE իդ . LES NÔTRES
ար . և իդ . յդ .

Բ. « « LE VÔTRE ար . LA VÔTRE իդ . LES VÔTRES ար-
յդ . իդ . յդ .

Գ. « « LE LEUR ար . LA LEUR իդ . LES LEURS ար . և
իդ . յդ .

73. Le mien, la mienne, le tien, la tienne, le
sien, la sienne միշտ արական կամ իդական եզա-
կի անուան մը տեղ կդրուին և մէկ ստացիչ կը
յայտնեն , ինչպէս՝ օս լիւ դեպօր ԼԱ MORT

des autres, je veux apprendre à rendre LA MIENNE sainte կողնակի այլոց սուբ սուբ, կողնակի կողն (ԻՄ ՄԱՀՍ) սուբ-դուել:

74. Les miens, les miennes, les tiens, les tiennes, les siens, les siennes, միշտ արական կամ իգական յոգնակի անուանց տեղ կդրուին և մէկ սոսացիչ կյայտնեն, ինչպէս՝ on voit LES MAUX d'autrui d'un autre œil que LES SIENS սուբ սուբ սուբ առընթեք պահանջութեան իւն էւենաւը (ԻՐ ԱԽՏԵՐԸ).

75. Le nôtre, la nôtre. — le vôtre, la vôtre. — le leur, la leur միշտ արական կամ իգական եզակի անուանց տեղ կդրուին և մէկէն աւելի սոսացիչ կյայտնեն, ինչպէս՝ notre maison est agréable mais LA VÔTRE est plus comode Դբ սունը շուրջ-էլ և բայց յեւը (ԶԵՐ ՏՈՒՆՆ) սունը յեւասուր:

76. Les nôtres, les vôtres, les leurs միշտ արական կամ իգական յոգնակի անուանց տեղ կը դրուին և մէկէն աւելի սոսացիչ կյայտնեն, ինչպէս՝ leurs REVENUS sont considérables, mais LES NÔTRES et LES VÔTRES sont plus sûrs իրենց հասունաւը շատ են, բայց մէրինաւը և յերինաւը (ՄԵՐ ՈՒ ԶԵՐ ՀԱՍՈՒԹՅԸ) սունը սունավալ են.

77. (Մ-Ն-Գ-Բ-Ի-Ն) Դիմել պէտք է որ երբ notre, votre, leur սոսական ածական ըլլան առանց յօդի կդորձածուին և վրանին (*) accent circonflexe պարուկաձեւ նշանը չեն առնուր :

ՀՐԱՀԱՆԳ ԺԲ.

(Աշակերտը հետեւեալ գծերն իմաստին պահանջած սոսական դիրաւուամբ լիցնեն)

Les journaux attendent le jugement du public pour y conformer — Դ-Շ-Ի-Շ հասունաց Դ-Ռ-Ռ-Ռ-Բ-Ի-Ն ինդ-ին որուն ու (ԻՐ ԵՆՅԸ)

— votre crainte est plus fondée que — Ար եթէւ առ զիմ (զիմ) — պահու կանու և . — c'est de la félicité de son peuple qu'un roi doit faire — Բայտ բայտ քաշու առ առ պահու (պահու) — յարդու յարդու . — vos élèves sont plus adroits que — Ար առ լուրդու լուրդու (անոնցիններէն) — իւ առ իւ .

ՀՐԱՀԱՆԴ ԺԹ.

(Աշակերտ ըստ 73, 74, 75, 76 և 77 կանոնաց
հնատեանալ սխալներն ուղղեն)

Jamais *crointe* ne fut plus juste que *les vôtres*. — quand je vous aurai exposé *mes raisons*, il faudra bien qu'ensuite vous me donnez *la votre*. — *ma lettre* et *le votre* se sont croisées. — l'ambition ne touche point *un cœur* comme *la mienne*. — *ces enfants* sont plus intelligents que *le votre*.

ՅՈՒՅԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆԵՐ

78. Յուցական գերանուանք անուան մը տեղ գրուելով յուցականութեան գաղափար կընծայեն անոր և իրենց յարաբերած անուան հետ թուով ու սեռով կհամաձայնին :

79. Այս գերանուններն են՝

Եղակի

Յոգմակի

Ար-ին

Իբ-ին

Ար-ին

Իբ-ին

Ce *այս*

—

—

—

Celui *ասիս*

celle

ceux

celles

Celui-ci *ասի*

celle-ci

ceux-ci

celles-ci

Celui-là *ասի*

celle-là

ceux-là

celles-là

Ceci *հսու*

—

—

—

Cela *Հսու*

—

—

—

80. SE անձնական դերանուան հետ ու ցուցական դերանունը շփոթել պէտք չէ : Պէտք է գիտնալ որ SE միշտ անձնականութիւն կյայտնէ, իսկ CE ցուցականութիւն, ինչպէս՝

Le désir de comprendre CE qu'on ne comprend pas fait tomber dans beaucoup d'absurdités.

Մորդում՝ անհայտութէ բան ու հանդաւըս համար անեց է տեսութիւնը՝ զի՞նուը շուր անուրեհանութեանց մէջ կը կը կը :

L'âme qui n'a point de bût S'égare et SE perd
Հոգին՝ որ նուրակ վանէ կմուրէ և կորոսուէ :

Առաջին օրինակին մէջ CE ցուցական դերանուն է և կնշանակէ այն բանը որ :

Երկրորդ օրինակին մէջ SE անձնական դերանուն է և կնշանակէ վնուը այսինքն զի՞նուը կմուրէնէ և լն :

81. Դարձեալ CE ցուցական աճականը՝ CE ցուցական դերանուան հետ պէտք չէ շփոթել : Առաջինը, միշտ՝ կամ գոյականի մը և կամ աճականի մը նախադաս է՝ իսկ երկրորդն ԵՏՐԵ ըլլալ օժանդակ բային կը նախադասէ, միայն թէ գիտել պէտք է որ, եթէ յիշեալ օժանդակէն առաջ ու, te, lui, nous, vous, leur, qui, que, quoï, dont և այլն անձնական և յարաբերական դերանուններն ըլլան, այն ատեն CE դերանունն անոնց ալ նախադաս կը լսայ, այսինքն առաջ CE կդրուի, յետոյ անձնական կամ յարաբերական դերանունն և յետոյ յիշեալ օժանդակ բայը, ինչպէս՝

CE qui est certain, C'est que le monde est de travers

Ճամբեն այս է ու ալարն էլեւեր է .

Ահա այս օրինակիս մէջ երկու ce կայ , երկուքն ալ գերանուն են՝ առաջինն՝ յարաբերականի, մը նախադաս , երկրորդն էր օժանդակին .

ՀՐԱՀԱՆԳ Ի.

(Աշակերտք ըստ 78, 80, և 81դ. կանոնաց հնտեհայ սխալներն ուղղնել)

Celui-là SONT heureux qui savent ce contenter de se qui leur est nécessaire եւ անոնք ու վերահսկում գուշտ պատուի ու իւնա գուշտ է . — les blessures de la calomnie ce ferment, mais la cicatrice reste վարդագույն սրբություն բայց լին . — ce qui est utile mérite seul nos soins առն ու գուշտ է , ուրիշ ու ուժաւ է ու կամաց . — ceux qui a un grand sens, sait beaucoup առն ու գուշտ առաջ տար վերահսկում . — se n'est pas l'homme que je méprise, se sont ses opinions, se sont ses erreurs վարդագույն , ու եւ լրդաւուր , եւ իւնա պատություն . — la route la plus sûre est celui de la droiture գույն առաջ գույն պատություն է :

ՀՐԱՀԱՆԳ ԻԱ.

(Աշակերտք սոյն հրահանգին միջի անձնական եւ ցուցական դերանուններն որոշնել են CE ցուցականը CE դերանուննել զատել)

Arrachez au désespoir ce malheureux père այս գույն առաջ գույն պատություն . — qui est ce vieillard ? այս գույն . — ce garçon est très-gentil այս գույն պատություն . — ce que je sais le mieux, c'est mon commencement այս գույն պատություն , իսկ պատություն . — votre grand-père est ce vieillard qui vient à nous այս գույն պատություն է ու գույն պատություն . — pour juger, il faut avoir des principes constants auxquels tous nos juge-ments se réduisent այս գույն պատություն է գույն պատություն . — c'était un étranger

inconnu qui avait un air majestueux — à peine qu'il eût prononcé ces paroles, qu'il se jeta dans un petit bois épais sur le haut d'un rocher —

ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԱՆՔ

82. Յարաբերական դերանուանք ինչպէս ի-
րենց անունէն յայտ է խօսքի մէջ անուն մը կամ
ուրիշ դերանուն մը կյարաբերեն : Իրենց յա-
րաբերած այս անունը կամ դերանունն՝ յարա-
բերական (antécédent) կըսուի :

83. Յարաբերական դերանուանք են , qui,
que, quoi, dont, lequel, laquelle (իդ.) , lesquels (ար.
յոդ.) , lesquelles (իդ. յոդ.) , duquel (ար.) , dela-
quelle (իդ.) , desquels (ար. յոդ.) desquelles (իդ.
յոդ.) և ոù, ինչպէս՝

Il y a deux espèces *d'hommes* avec *lesquels* il ne
faut avoir rien de commun: les méchants et les sots
Երկու ուստի մարտէի կա որոց հետ երբեւ ընկերունէւան ընե-
լու վէ . — Հերերն ու անդուները .

Ա. յս օրինակիս մէջ lesquels յարաբերական է
որ կյարաբերէ d'hommes, ուստի անոր հետ սե-
ռով և թուով համաձայնած է . իսկ d'hommes է՝
յարաբերեալ :

84. Յարաբերական դերանուանց կարգին
մէջ զի, զի, զո, զո, զով և թիւ չու-
նին :

ՀՐԱՀԱՆԳ ԻԲ.

(Աշակերտը հնատենեալ նրանանդին մէջ յարաքերականն ու յարաքերեալը որոշեն են ըստ 83դ. կանոնի՝ սխալներն ուղղեն)՝

Nous avons fait dans toute la Suisse un très-beau voyage qui ne nous a pas coûté cher — c'est un effet de la divine Providence, laquelle est conforme à ce qui a été prédit — Phalante, à qui la honte et le désespoir donnent encore un reste de force — lennui est une maladie dont le travail est le remède — la Fontaine laissa un fils de l'éducation et de la fortune, de laquelle M. le président avait pris soin

ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒԱՆՔ

85. Անորոշ դերանուանք անորոշ գաղափար
մի կընծայեն, և, առանց առաջուց յիշուած
անձի կամ իրի մը տեղը գրուելու, հանրական
միտք մը կտան իմաստին և ասոնք են՝

On, autre, chacun, autrui, personne, quiconque, aucun, nul, tel, certain, quelqu'un, rien, l'un, l'autre, l'un et l'autre, les uns, les autres, les uns les autres, *և ասոնց նման ուրիշ մէկ քանիներ ալ, ինչպէս*

Ne sacrifiez PERSONNE à votre bonheur Գև Յե
Նըղանկութեանը դ շնէ+ = Ահա այս օրինակիս մէջ
personne անորոց դեբանուն է :

86. Անորոշ ածական մ' անորոշ դերանունէ որոշելու համար, պէտք է գիտել որ անորոշ ածականք միշտ գոյականի մը հետ կընկերակցին և անոր կպատկանին, ինչպէս՝ NULLE parure que la simplicité պահպահութեա ուրետ ունայ . Հոս ունել ածական է քանզի պարու ին կպատկանի . իսկ երբ ըսեմք ուն դեռքուն ուն ուն այն ատեն ուն ը դերանուն է , քանզի թէե անորոշ միտք մը կընծայէ բայց և այն պէս անուան մը տեղ դրուած է՝ ենթադրելով թէ ոչ Յակոբը, ոչ Յօհաննէսը, ոչ այս ոք, ոչ այն ոք :

87. Chaque Գև Գէր միշտ ածական է և նորա համանիշ դերանունն է chacun .

ՀՐԱՀԱՆԴ ԻԳԴ.

(Աշակերտք հնտեհապ հրահանգին մէջ անորոշ ածականներն ու դերանուններն որոշեն)

Ces livres contiennent cinq francs chacun Վահագին, Գև Գէր միշտ պահպահութեա . — on aime la sagesse et on blâme l'ignorance Վահագին, Գև Գէր միշտ պահպահութեա . — chaque passion parle un différent langage Գև Գէր միշտ պահպահութեա . — à chaque instant on l'entendait parler Գև Գէր միշտ պահպահութեա . — tout fut marqué au coin de l'immortalité Վահագին, Գև Գէր միշտ պահպահութեա . — les uns sont mortis Վահագին, Գև Գէր միշտ պահպահութեա . — le bonheur d'autrui est un poison pour l'envieux Վահագին, Գև Գէր միշտ պահպահութեա .



ԳԼՈՒԽ Ե.

ԲԱՑ (LE VERBE)

88. Բայն ամէն լեզուոց մէջ նոյնն է՝ այսինքն չնեւ կամ ըլլու կնշանակէ, խօսք մը կամբողջացնէ և ժամանակին պարագաները կյայտնէ։

89. Գաղղիացւոց մէջ միայն մի բայ կայ որ է ETRE ըլլու, վասնորոյ էԱԿԱՆ կամ ԳՈՅԱԿԱՆ ԷՐ (verbe substantif) կոչուած է, բոլոր միւս մնացած բայերն ԱՆԱԿԱՆ բայեր (verbe adjctif) կը կոչուին և իրենց մէջ կամահեն ՏԵՐ ԲԱՑԻ մը, ԱՏՈՐՈԳԵԼԻ մ' և ԲԱՑ մ' որ, ինչպէս ըսինք միշտ երե էականն է, և, արդարե, երբ կըսեմք յ'ամե և ակեց բուն բայ մը չէ, վասն զի կնշանակէ յա սիս ամականն է, և, արդարե, երբ կըսեմք յ'ամե և ակեց բայի է, ՍՈՒ և բայն է, խոկ ԱԻՄԱՆ յայտնի կտեսնուի որ յԵ և տէր բայի է, ՍՈՒ և բայն է, խոկ ԱԻՄԱՆ յԵ և ստորոգելին։

90. Իւրաքանչիւր ածական բայի ստորոգելին իւր արմատն (radical) է, բուն բայն արդէն յայտնի է, որ է երե, խոկ տէր բային յե, տու, իլ կամ յելլ, պահ, պահ, պահ անմիջապէս բային նախադաս է և մէկտեղ կխոնարհին (69), ուստի երբ կըսեմք

j'aim e	ի-էրէ՛	tu aim es	ի-էրէ՛	je suis aimant
tu aim es	ի-էրէ՛	il aim e	ի-էրէ՛	tu es aimant
il aim e	ի-էրէ՛	nous aim ons	ի-էրէ՛ն	il կուր յելլ է ամական
nous aim ons	ի-էրէ՛ն	vous aim ez	ի-էրէ՛ն	nous sommes aimant
vous aim ez	ի-էրէ՛ն	ils կուր յելլ է ամական	ի-էրէ՛ն	vous êtes aimant
ils կուր յելլ է ամական	ի-էրէ՛ն			ils կուր յելլ է ամական

Այս օրինակներուո մէջ անձնական դերանուանք յէ, տա, իլ և լն. տէր բայի են. այս կամ aimant' արմատն է որ է ստորոգելի, իսկ ո, օս, օ, օն, օչ, օնտ, լծորդական և բայացուցիչ վերջաւորութիւններ (terminaison) են որ ինչպէս ամեն լեզուոյ մէջ՝ ասանկ ալ Գաղղիացւոց մէջ չորս են ԵՐ, ԻՐ, ՕԻՐ, ՐԵ. Ուստի բայ մը խոնարհել ըսելը զանի լծորդել (conjuguer) ըսելէ, վասն զի վերոգրեալ արմատներուն կերպ կերպ ձեւերու փոխուելով (modification) և լծորդմամբը (conjugaison) կըլլայ, արմատը միշտ նոյնը պահելով։

91. Վերոգրեալ չորս արմատներն եր, իր, օիր, րե բայ ըլլալու արմատին լծորդելով աներեւոյթ. կամ. անորիշ դերբայ կկազմեն ինչպէս՝ aim, aimer. — fin, finir. — rece կամ recev, recevoir. — rend, rendre.

ԲԱՑԵՐՈՒՆ ԵՂԱՆԱԿԸ

92. Բայերուն դործողութեան եղանակներն հինգ են՝

Ա. INDICATIF. ՍԱՀՄԱՆԱԿԱՆ որ կսահմանէ և կհաստատէ, վասն որոյ և AF-FIRMATIF, ՀԱՍՏԱՏԱԿԱՆ կըսուի երբեմն, ինչպէս՝

Le vice A ses progrès comme la vertu. Խոլսուիւնն ու առաջինունն ունի զէս էր յարագուդի յանուններն ունի։

Բ. CONDITIONNEL. ԹէԱԿԱՆ՝ որ գործողութեան եղանակը թէութեամբ կամպայմանով կյայտնէ։

J'ABANDONNERAIS tout si je ne savais pas réussir. Ե՞ն բայ իւ թուշտի երե դուենոյի յաջուլ:

ՃՐԱՄԱՑԱԿԱՆ՝ որ կհրամայէ, փա-
փաք կյայսնէ և կիսրախուսէ,
ինչպէս՝

PENSEZ deux fois avant de parler
un. Դունքար իսուլը առաջ երկու ան-
գամ իսրհեցէ+ :

Դ. SUBJONCTIF. ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ՝ որոյ գործողութ-
թիւնն ուրիշ բայէ մը կախումն
ունենալով անոր հետ զայ ով
կը կապուի, ինչպէս՝

il ne me plaît pas QUE VOUS AL-
LIEZ là. Վայ առաջ որ հոն երկու+ :

ԱՆԵՐԵՒՈՑԹ կամ ԱՆՈՐԻՇ՝ որ ըն-
դ արձակ և անորոշ միտք մը կըն-
ծայէ, ինչպէս՝

LOUER une mauvaise action, c'est
la COMMETTRE. Հայ գործ իւ գործ
ոյն գործութեւ ըստ է :

93. Սահմանական, Թէական, Հրամայական
և Ստորագառական եղանակները գէմք ունին և
դիմաւոր (personnel) կկոչուին, իսկ Աներեւոյթը
գէմք չունի՝ և անդէմ (impersonnel) կկոչուի:

ԲԱՅԵՐՈՒՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

94. Բայերուն ժամանակն (temps) երեքի կը
բաժնուի՝ ներկայ (présent), անծեալ (passé), և
ապահն (futur) :

95. ՆԵՐԿԱԾՆ՝ գործողութեան ներկայ ժամանակը կյայտնէ . l'argent EST comme le temps, n'en perdez pas. Արու ժամանակն ունեն, գ' իրանցնեն :

96. ԱՆՑԵԱԼԸ՝ գործողութեան անցած ժամանակը կյայտնէ՝ Christine ABANDONNA le trône pour les beaux-arts.— Քրիստին լուզոց բահը քեւբառեալու ունենալու համար :

97. ԱՊԱՌՆԻՆ՝ գործողութեան ապագայ ժամանակը կյայտնէ՝ les enfants qui se livrent à la vertu et aux études DEVIENDRONT un jour la gloire de leur patrie et la joie de leurs pères. Այս բայցն՝ բնուշնենքն սպառապես և գիտութեանց կրոն՝ օր և երեւոց հոյրենեաց դասին և իւնոց հոյրերուն սպառապես պետք էլլու :

98. Գաղղիացւոց բայերուն ժամանակները կըլլան ուրւ (simple) և բաւուրեալ (composé) :

99. Ժամանակը պարզ է երբ բայն իր պարզ ձեւովը կդրուի ինչպէս՝ j'aime, je rendais, je finirai, je reçus ևլն :

100. Բաղադրեալ է երբ բայն AVOIR սպառապես կամ ÈTRE ևլւ օժանդակ (auxiliaire) բայերուն միոյն օժանդակութեամբը կխոնարհի, ինչպէս՝ j'AI aimé, j'AVAIS rendu, il EST caché ևլն :

101. Բոլոր ներգործական (actif) և չեղաք (neutre) բայերէն շատը AVOIR օժանդակով կխոնարհին, իսկ կրառորական (passif) և դերանուանական (pronominal) բայերն՝ ÈTRE օժանդակով :

102. Այն բայերն՝ որոնց ամեն եղանակ և ժամանակներուն իւրաքանչիւր դէմքը me, te, se, nous, vous, se դերանունները կընդունին և այն-

պէս կիսոնարհին՝ ԴԵՐՈՆՈՒԱՆԱԿԱՆ կկոչուին, ԲԻՆԸ-
ՊԷՇԱՌ Je ME flatte, tu TE flatte, il SE flatte, nous
NOUS flattons, vous VOUS flattez, ils SE flattent.

103. Տեսակ մը բայեր կան՝ օրոնք՝ կամ ի բնէ-
անդէմ (impersonnel) եղած են և կամ ըստ պա-
հանջման իմաստին այդ անունը կընդունին : Այս
կերպ բայեր՝ իրենց ամեն եղանակ կամ ժամա-
նակներուն մէջ միշտ եղակի Գ. դէմք կըանին,
ԲԻՆԸ-ՊԷՇԱՌ il neige էլէւէ, il pleut էլէւէ, il tonne
էլէւէ : Այս բայերն ի բնէ անդէմ են, քանզի
չըստիր յե նեղ էլէւէ, յե տոն էլէւէ և լն :

IL EST arrivé de grands malheurs

ԱԵՆ ՌԺՄԱՆՆԵՐ ՀԱՅԻՆ Է :

Այս օրինակիս մէջ il est arrivé անդէմ է ըստ
իմաստին պահանջման :

104. Անդէմ բայերէն շատն աօիր ով կիսոնար-
հին :

105. Բայից աօիր կամ եռ օժանդակով խո-
նարհման ժամանակներն են՝

Ա. ԱՆՑԵԱԼ ԱՆՈՐՈԶ	PASSÉ INDÉFINI
Բ. ԱՆՑԵԱԼ ՅԱՌԱՋՎՈՑՆ	PASSÉ ANTÉRIEUR
Գ. ԴԵՐԱԿԱՏԱՐ	PLUS-QUE-PARFAIT
Դ. ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ	FUTUR ANTÉRIEUR
Ե. ԹԷԱԿԱՆ ԱՆՑԵԱԼ	CONDITIONNEL PASSÉ
Զ. ՍՏՈՐԱԴԱՍԱԿ ԱՆՑԵԱԼ	SUBJONCTIF PASSÉ
Է. ՍՏՈՐԱԴԱ ԴԵՐԱԿԱՏԱՐ	SUBJ. PLUS-QUE-PARFAIT

ԳՈՐԾԱԽՈՒԹԻՒՆ ԲԱԴԱԴՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՑ

106. PASSÉ INDÉFINI. — Այս ժամանակն ան-
բառ անցեալ մը կյայտնէ, օրինակի համար երբ կը-

սեմ les ennemis ONT ABANDONNÉ la ville ԲՆ-Դ+
+--Հ+ Ա-Հ-ԵԽ , ont abandonné անցեալ անորոշ է
վասն զի յայտնի չէ թէ ԵՐԲ Թողուցին .

107. PASSÉ ANTÉRIEUR. — Այս ժամանակն ա-
ռաջուց անցած ժամանակ մը կյայտնէ , օրինա-
կի համար լուսական համար անցեալ ժամա-
նակն է , քանզի անցեալ ժամա-
նակէ մը յառաջ ուրիշ անցեալ մը կյայտնէ ի-
մացնելով թէ՝ ԱՆ-ԴԻ հրա- +--Հ+ և անկազ յարաջ բը-
նակէ +--Հ+ Ա-Հ-ԵԽ .

108. PLUS-QUE-PARFAIT . — Այս ժամանակն
ուրիշ անցած քանի մը նայելով՝ անցած լմնցած
գործ մը կցուցնէ , օրինակի համար ո՞ւ մ'ա դի զ
ՎՈՍ ԱՎԻԵԶ ՖԻՆ յօրուց առաջ կամ անցեալ
մը կյայտնէ , այսինքն ը-ՔՆ ԱԿ ԱՎ-ՐՊ-Ն ըլլ-+

109. FUTUR ANTÉRIEUR. — Այս ժամանակը ի-
րարմէ կախումն ունեցող երկու ապառնի ժա-
մանակ կյայտնէ , օրինակի համար Յ'AURAI FAIT
մոն դեvoir lorsque mon maître *viendra* պէտք կար-
եմ պարուն երբ ուր պէտք էայ . j'aurai fait ապառնի
յառաջագոյն է քանզի տեղի ունենալիք ապա-
գայ գործողութեան մը յառաջագոյն ապագայի
մը պէտք ունենալը կյայտնէ՝ այսինքն նախ ուրը
պէտք էայ յերած պէտք կարուք .

110. CONDITIONNEL PASSÉ. — Այս ժամանակը

անցեալ ժամանակի մէջ ըլլալիք գործողութեան
մը թէութիւնը կյայտնէ , այսինքն կիմացնէ թէ
անցեալ ժամանակի մէջ բան մը կըլլար եթէ
թէութիւնը կատարուէր , ինչպէս՝ s'ils avaient
suivi mes conseils je les AURAIS SAUVÉS ԵՌԵ Ի՞Ռ-
ԿԱՆԵՐՆԵՐՆԻ հԵՐԵ-ԵՒՆ՝ ԴԵՐԵՆ+ Լ-Ղ-ՐԵԼ j'aurais sauvés
թէական անցեալ է , քանզի անցեալ ժամանակի
մը մէջ ըլլալիք գործողութեան թէութիւնը կի-
մացնէ , այսինքն Լ-Ղ-ՐԵԼ ԵՌԵ հԵՐԵ-ԵՒՆ :

111. SUBJONCTIF PASSÉ. — Երբ նախադասու-
թեան մը առջի բայր սահմանական ներկայ
է և կամ ապառնի՝ եթէ իր համեմատութեամբ
անցած գործ մը յայտնել պէտք ըլլայ՝ այս ժա-
մանակը կգործածուի , ինչպէս՝ je doute կամ
je douterais QUE VOUS AYEZ LU ՀԱ-Ի-ՀԵՏ կամ ՊԵՐ
Լ-Ղ-ՐԵԼ Ա- ԱՐԵ-Ե-Կ Լ-Ղ-ՐԵ-Ա-Ր-Ն Ե :

112. SUBJONCTIF PLUS-QUE-PARFAIT. — Այս
ժամանակը գրեթէ վերինին նմանն է՝ միայն թէ
նախադասութեան առջի բայր սահմանական ան-
կատար , կամ անցեալ ժամանակ մը և կամ թէա-
կան ըլլալու է , ինչպէս՝

Սահմ.	անկ.	je doutais	que vous eussiez étudiez
կատարեալ.		je doutai	
Անց.	անոր.	j'ai douté	
Գերակատ.		j'avais douté	
Թէակ.	ներկ.	je douterais	
Թէակ.	անց.	j'aurais douté	

Je ne croyais pas QU'ILS EUSSENT REMPLI leurs
devoirs. ԶԵՒ կարծէր որ պարագերնին կատարած
ԸԼԼԱՆ :

ԿԱԶՄՈՒԹԻՒՆ ԺԱՄԱՆԱԿԻ

113. Սահմանական ներկայէն կկազմուի հրամայական, եղանակի եզակի և յոդնակի երկրորդ դէմքերը միայն յէ և ուս դերանունները ջնջելով, ինչպէս՝ յ'ամե կըլլայ ամե և ուս ամեզ կըլլայ ամեզ, ևլն. միայն չորս բայ այս կանոնիս բացառութիւն կընեն, որոնք են՝

Ա. Լծորդութեան մէջ ալլ երեւն որոյ Սահմանական ներկան կըլլայ յէ վայ, Հրամայականը ու.

Գ. Լծորդութեան մէջ ավօր անեւն որոյ Սահմանական ներկան կըլլայ յ'ամ Հրամայականը աւ.

Գ. Լծորդութեան մէջ սավօր գիտն որոյ Սահմանական ներկան կըլլայ յէ սա Հրամայակ. սահ.

Դ. Լծորդութեան մէջ ետր աւ որոյ Սահմանական ներկան կըլլայ յէ սիս Հրամայականը սօս.

114. Սահմանական անցեալէն կկազմուի Ստոր. Անկատարն ան ասս ի փոխելով Ա. Լծորդութեան համար, ինչպէս՝ յ'ամայ, յ'ամասս իսկ միւս լծորդութեանց համար միայն սե մաւելցնելով, ինչպէս՝ յէ ֆինի, յէ ֆինիս. — յէ բայս, յէ բայսս. — յէ դևին, յէ դևինս և այլն։

115. Աներեւոյթէն կկազմուի՝ ապառնին և թէական ներկայն բ կամ բ և ն՝ րայ կամ բ, ինչպէս՝ ամեր, յ'ամերայ, յ'ամերայ, — րենդ, յէ րենդրայ, յէ րենդրայ.

Բաացառութիւնը

446. Ա. Ա. լծորդութեան մէջ aller' կըլլայ յ'irai և j'irais. Բ. լծորդութեան մէջ courir' կըլլայ je courrai, je courrais. — mourrir' կըլլայ je mourrai, je mourrais. — acquérir' կըլլայ j'acquerai, j'acquerrais. — conquérir' կըլլայ je conquerrai, je conquerrais. — cueillir' կըլլայ je cueillerai, je cueillerais. — tenir և venir' կըլլան je tiendrai, je tiendrais, je viendrai, je viendrais.

447. Բ. Գ. լծորդութեան մէջ avoir' կըլլայ j'aurai, j'aurais. — recevoir' je recevrai, je recevais. — échoir' j'écherrai, j'écherrais. — falloir' il faudra, il faudrait. — pouvoir' je pourrai, je pourrais. — savoir' je saurai, je saurais. — s'asseoir' je m'assiérai կամ m'asseyerai ևլ. — voir' je verrai ևլ. — valoir' je vaudrai ևլ. — vouloir' je voudrai ևլ.

448. Գ. Դ. լծորդութեան մէջ faire' կըլլայ je ferai, je ferais. — être' կըլլայ je serai ևլ.

449. Ընդունելութիւն ներկայէն կշինուին՝

Ա. Սահմ. ի անկատարը անտ ը անտ ի փոխելով՝ ինչպէս՝ aimant—j'aimais; finissant — je finissais . Միայն երկու բայ այս կանոնիս բացառութիւն կընէ՝ avoir բային ընդ . ներկան կըլլայ այստ իսկ անկատարը՝ j'avais. — savoir բային ընդ . ներկան կըլլայ sachant իսկ անկատարը je savais :

Բ. Սահմանական. ներկայի յոգնակի երեք դէմքերը անտ ը՝ ons , ez և ent ի փոխելով , ինչպէս՝ aimant կըլլայ nous aimons, vous aimez, ils aiment.

Բացառութիւնը

450. ԵՐՐՈՐԴ լծորդութեան մէջ այստ և sachant ընդ . ներկայները կըլլան nous avons, vous avez, ils ont. — nous savons, vous savez, ils savent .

451. ԶԵՐՐՈՐԴ լծորդութեան մէջ faire բային ընդ . ներկայի ֆակտ որ կըլլայ vous faites, ils font. — dire բային ընդ . ներ-

Կայն disant «**Կըլսոց** vous dites. Նոյնպէս՝ եթքն ընդ. Ներկայն
ետա՞ն «**Կըլսոց** nous sommes, vous êtes, ils sont.

121. Բայից խոնարհմունքն երկու կերպ է՝
կանոնաւոր (régulier) և անկանոն (irrégulier) :

122. Կանոնաւոր է այն բայն որ իւր լծորդու-
թեանը նկատմամբ կանոնաւորապէս կիսոնարհի
վարը գրուած չորս լծորդութեանց տախտակին
հետեւելով։ Սոյն տախտակին Ա. Սիւնակը կը
ցուցնէ եր լծորդութեան խոնարհմունքը որոյ
վերայ կերթան ամեն եր վերջաւորութեամբ կա-
նոնաւոր բայեր, Բ. Սիւնակը կցուցնէ Բ. լծորդ-
իր, Գ. ը օր, իսկ՝ Դ. ը րե որոց վրայ կերթան նոյն
լծորդութիւնն ունեցող կանոնաւոր բայեր։

ՏԱԽՏԱԿ

ԶՈՐԻՑ ԼՇՈՐԴՈՒԹԵԱՆՑ ԲԱՑԻՑ

ԵՒ

ՆՈՅԱ ԽՈՆԱՐՀՄՈՒՆՔԸ

Ա. ԼՇՈՐԴ. — ER Բ. ԼՇՈՐԴ. — IR Գ. ԼՇՈՐԴ. — OIR
Դ. ԼՇՈՐԴ. — RE

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՑ

Je	— e	— is	— s	— s
Tu	— es	— is	— s	— s
Il	— e	— it	— t	— d
Nous	— ons	— issions	— ons	— ons
Vous	— ez	— issez	— ez	— ez
Ils	— ent	— issent	— ent	— ent

ԱԱՀՄ ԱՆԿԱՏԱՐ

Je	— ais	— issais	— ais	— ais
Tu	— ais	— issais	— ais	— ais
Il	— ait	— issait	— ait	— ait
Nous	— ions	— issions	— ions	— ions
Vous	— iez	— issiez	— iez	— iez
Ils	— aient	— issaient	— aient	— aient

ԱՆՑԵԱԼ ՈՐՈՇԵԱԼ

Je	— ai	— is	— s	— is
Tu	— as	— is	— s	— is
Il	— a	— it	— t	— it
Nous	— âmes	— îmes	— mes	— îmes
Vous	— âtes	— îtes	— tes	— îtes
Ils	— èrent	— îrent	— rent	— îrent

ԱՊԱՌՆԻ

Je	— erai	— irai	— rai	— rai
Tu	— eras	— iras	— ras	— ras
Il	— era	— ira	— ra	— ra
Nous	— erons	— irons	— rons	— rons
Vous	—erez	— irez	— rez	— rez
Ils	— eront	— iront	— ront	— ront

ԹԵԱԿԱՆ ՆԵՐԿԱԾ

Je	— erais	— irais	— rais	— rais
Tu	— erais	— irais	— rais	— rais
Il	— erait	— irait	— rait	— rait
Nous	— erions	— irions	— rions	— rions
Vous	— eriez	— iriez	— riez	— riez
Ils	— eraient	— iraient	— raient	— raient

ՀՐԱՄԱՑՈԿԱՆ

Եզակի	— e	— is	— s	— s
Ըոգեակի	{ — ons — ez	{ — issions — issez	{ — ons — ez	— ons — ez

ԱՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ

Que je	— e	— isse	— e	— e
Que tu	— es	— isses	— es	— es
Qu' il	— e	— isse	— e	— e
Que nous	— ions	— issions	— ions	— ions
Que vous	— iez	— issiez	— iez	— iez
Qu' ils	— ent	— issent,	— ent	— ent

ԱՏՈՐ · ԱՆԿԱՏԱՐ

Que je	— asse	— isse	— sse	— isse
Que tu	— asses	— isse	— sses	— isses
Qu' il	— at	— ft	— t	— it
Que nous	— assions	— issions	— ssions	— issions
Que vous	— assiez	— issiez	— ssiez	— issiez
Qu' ils	— assent	— issent	— ssent	— issent

ԱՆԵՐԵՒՈՅԹ

— er — ir — oir — re

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ՆԵՐԿԱՑ

— ant — issant — ant — ant

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԱՆՑԵԱԼ

— é — i — u — u

ԿԱԶՄՈՒԹԻՒՆ ԲԱՂԱԴՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՑ

Պարզ ժամանակը

Աաչմ.	ներկ.	յ ա ի
Անց.	որոշ.	յ ա ս
Աահմ.	անկ.	յ ա վաս
Ապառնի,	յ ա րակ.	յ ա րակ
Թէակ.	ներկ.	յ ա րակակ
Ստոր.	ներկ.	que յ ա ի
Ստոր.	անկ.	que յ ա սսե
Աներեւցի՛	ա օ վ	ա օ վ
Ընդ.	ներկ.	ա յ ա ն

Բաղադրեալ ժամանակը

Անց.	անս.	յ ա ի ա յ մ է
Անց.	յ ա սս.	յ ա ս ա յ մ է
Գերակա.	գ ե րակա.	յ ա վ ա յ մ է
Ապ.	անց.	յ ա ր ա յ մ է
Թէա.	ան.	յ ա ր ա կ ա յ մ է
Ստոր.	ան.	que յ ա ի ա յ մ է
Ստոր.	գեր.	que յ ա ս ս ա յ մ է
Աներ.	ան.	ա օ վ ա յ մ է
Ընդ.	անց.	ա յ ա ն ա յ մ է



Խ Ո Ն Ա Ր Հ Ո Ւ Մ Ն

AVOIR ՈՒՆԵՆԱԼ

ՕԺԱՆԴԱԿ ԲԱՑԻՆ

INDICATIF PRÉSENT

ՍԱՀՄԱՆԱԿԱՑ ՆԵՐԿԱՑ

Singulier

Եղակի

J'ai,
tu as,
il a,

Ունիմ,
ունիս,
ունի .

Pluriel

Յողնակի

nous avons,
vous avez,
ils ont,

ունիմք,
ունիք,
ունին .

IMPARFAIT

J'avais,
tu avais,
il avait,
nous avions,
vous aviez,
ils avaient,

ԱՆԿԱՏԱՐ

ՈւՆԵՒ ,
ունեիր ,
ուներ ,
ունեինք ,
ունեիք ,
ունեին ,

PASSÉ DÉFINI

J'eus,
tu eus,
il eut,
nous eûmes,
vous eûtes,
ils eurent,

ԱՆՑԵԱԼ ՈՐՈՇԵԱԼ
ՈւՆԵցայ ,
ունեցար ,
ունեցաւ ,
ունեցանք ,
ունեցաք ,
ունեցան ,

PASSÉ INDÉFINI

J'ai eu,
tu as eu,
il a eu,
nous avons eu,
vous avez eu,
ils ont eu,

ԱՆՑԵԱԼ ՈՐՈՇԵԱԼ
ՈւՆԵցած եմ ,
ունեցած ես ,
ունեցած է ,
ունեցած եմք ,
ունեցած էք ,
ունեցած են ,

PASSÉ ANTÉRIEUR

J'eus eu,
tu eus eu,
il eût eu,
nous eûmes eu,
vous eûtes eu,
ils eurent eu,

ԱՆՑԵԱԼ ՑԱՌԱԶԱԳՈՅՆ
ՈւՆԵցած եղայ ,
ունեցած եղար ,
ունեցած եղաւ ,
ունեցած եղանք ,
ունեցած եղաք ,
ունեցած եղան ,

PLUS-QUE-PARFAIT

ԳԵՐԱԿԱՏԱՐ

J'avais eu,
tu avais eu,
il avait eu,
nous avions eu,
vous aviez eu,
ils avaient eu,

Ունեցած էի ,
ունեցած էիր ,
ունեցած էր ,
ունեցած էինք ,
ունեցած էիք ,
ունեցած էին ,

FUTUR

ԱՊԱՌՆԻ

J'aurai,
tu auras,
il aura,
nous aurons,
vous aurez,
ils auront,

Պիտի ունենամ ,
“ ունենաս ,
“ ունենայ ,
“ ունենամք ,
“ ունենաք ,
“ ունենան ,

FUTUR ANTÉRIEUR

ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

J'aurai eu,
tu auras eu,
il aura eu,
nous aurons eu,
vous aurez eu
ils auront eu,

Ունեցած պիտի ըլլամ ,
“ “ ըլլաս .
“ “ ըլլայ ,
“ “ ըլլամք ,
“ “ ըլլաք ,
“ “ ըլլան ,

CONDITIONNEL PRÉSENT

ԹԵԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

J'aurais,
tu aurais,
il aurait,
nous aurions,
vous auriez,
ils auraient,

Պիտի ունենայի ,
“ ունենայիր ,
“ ունենար ,
“ ունենայինք ,
“ ունենայիք ,
“ ունենային ,

COND. PASSÉ

J'aurais eu,
tu aurais eu,
il aurait eu,
nous aurions eu,
vous auriez eu,
ils auraient eu,

IMPÉRATIF

Aie,
ayons,
ayez,

SUBJONCTIF PRÉSENT
ou FUTUR

Que j'aie,
que tu aies,
qu'il ait,
que nous ayons,
que vous ayez,
qu'ils aient,

SUBJ. IMPARFAIT

Que j'eusse,
que tu eusses,
qu'il eût,
que nous eussions,
que vous eussiez,
qu'ils eussent,

ԹԵԱԿԱՆ ԱՆՑԵՍԼ

Ունեցած պիտի ըլլայի ,
“ “ ըլլայիր ,
“ “ ըլլար ,
“ “ ըլլայինք ,
“ “ ըլլայիք .
“ “ ըլլային ,

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

Ունեցիր ,
ունենանք ,
ունեցէք ,

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ
կամ ԱՊԱՌՆԻ

Որ ունենամ ,
որ ունենաս ,
որ ունենայ ,
որ ունենամք ,
որ ունենաք ,
որ ունենան ,

ՍՏՈՐ. ԱՆԿԱՏԱՐ

Որ ունենայի ,
որ ունենայիր ,
որ ունենար ,
որ ունենայինք ,
որ ունենայիք ,
որ ունենային ,

SUBJ. PASSÉ

ԱՆՑԵԱԼ

- Que j'aie eu, Ո՞ր ունեցած ըլլամ,
 que tu aies eu, " " ըլլամ .
 qu'il ait eu, " " ըլլայ .
 que nous ayons eu, " " ըլլամք ,
 que vous ayez eu, " " ըլլաք ,
 qu'ils aient eu, " " ըլլան ,

SUBJ. PLUS-QUE-PARFAIT ԱՏՈՐ. ԳԵՐԱԿԱՏԱՐ

- Que j'eusse eu, Ո՞ր ունեցած ըլլայի ,
 que tu eusses eu, " " ըլլայիր .
 qu'il eût eu, " " ըլլաբ ,
 que nous eussions eu, " " ըլլայինք ,
 que vous eussiez eu, " " ըլլայիք ,
 qu'ils eussent eu, " " ըլլային ,

INFINITIF PRÉSENT

ԱՆԵՐԵՒՈՂԹ ՆԵՐԿԱՑ

Avoir

Ունենալ

PASSÉ

ԱՆՑԵԱԼ

Avoir eu

Ունեցած ըլլալ

PARTICIPE PRÉSENT

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹ ՆԵՐԿԱՑ

Ayant

Ունենալով

PASSÉ

ԱՆՑԵԱԼ

Eu, ayant eu,

Ունեցած, ունեցած
ըլլալով :

ՀՐԱՀԱՆՔ ԻԴՅ.

(Աշակերտք հնտեսալ հրահանգին մէջ բայից եղանակը ,
ժամանակը , դէմքն ու թիւն որոշեն)

Il n'y a que les grandes nations qui aient des armées . — j'aurais eu moins de vérité s'il eût plus de douceur et de soumission . — les grands ont des plaisirs, le peuple a de la joie . — nous aurions moins de peines, si nous avions moins de désirs. — il ne faut pas avoir pour amis les ennemis de Dieu . — nous n'avons jamais qu'un moment à vivre, et nous avons des espérances pour plusieurs années .

ՀՐԱՀԱՆԳ ԻԵ.

(Աշակերտք հնատեսեալ հրահանգին մէջ գծերուն տեղ ԱՅՈՒ
բային պէտք եղած ժամանակները, դէմքը, թիւն գտնեն
ու գրնա)

Nous — (futur) peut-être plus de bonheur que nous n' — (passé indéfini) de prudence. — Arcadius — (passé défini) l'Orient, et Honorius — (passé défini) l'Occident. — j' — (passé indéfini) toute ma vie un goût décidé pour les ouvrages des anciens. — Tu-renne n' — (imparfait) point de vices; et peut-être que, s'il en — (plus-que-parfait) il aurait porté certaines vertus plus loin.

ԽՈՂԱՐՀՈՒՄՆ

ETRE ԸԼԼՈՒ

ՕԳԱՆԴԱԿ ԲԱՑԻՆ

INDICATIF PRÉSENT

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Je suis,	Եմ,
tu es,	Ես,
il est,	Է ,
nous sommes,	Եմք ,
vous êtes.	Եք ,
ils sont,	Են ,

IMPARFAIT

ԱՆԿԱՏՈՐ

J'étais,	Էիմ .
tu étais,	Էիմք ,
il était,	Էր ,
nous étions,	Էիմքք ,
vous étiez,	Էլք ,
ils étaient,	Էլն ,

PASSÉ DÉFINI

ԱՆՑԵԱԼ ՈՐՈՇԵԱԼ

Je fus,	Եղայ ,
tu fus,	Եղար ,
il fut,	Եղաւ ,
nous fûmes,	Եղանք ,
vous fûtes,	Եղաք ,
ils furent,	Եղան ,

PASSÉ INDÉFINI

J'ai été,
tu as été,
il a été,
nous avons été
vous avez été,
ils ont été,

ԱՆՑԵԱԼ ԱՆՈՐՈՇ

Եղած եմ,
եղած ես,
եղած է,
եղած եմք,
եղած էք,
եղած են,

PASSÉ ANTÉRIEUR

J'eus été,
tu eus été,
il eût été,
nous eûmes été,
vous eûtes été,
ils eurent été,

ԱՆՑԵԱԼ ՑԱՌԱՋԱԳՈՑՆ

Եղած եղայ ,
եղած եղար ,
եղած եղաւ ,
եղած եղանք ,
եղած եղսք ,
եղած եղան ,

PLUS-QUE-PARFAIT

J'avais été,
tu avais été,
il avait été,
nous avions été,
vous aviez été,
ils avaient été,

Եղած էի ,
եղած էիր ,
եղած էր ,
եղած էինք ,
եղած էիք ,
եղած էին ,

FUTUR

Je serai,
tu seras,
il sera,
nous serons,
vous serez,
ils seront,

ՊԻՄԻ ԸԱՄ ,
“ ԸԱՍ ,
“ ԸԱՅ ,
“ ԸԱՄՔ ,
“ ԸԱՔ ,
“ ԸԱՆ ,

FUTUR ANTÉRIEUR

J'aurai été,
tu auras été,
il aura été,
nous aurons été,
vous aurez été,
ils auront été,

ԱՊԱՒՆԻ ԱՆՑԵԱԼ

ԵՂՋԾ պիտի ըլլամ .
“ “ ըլլաս ,
“ “ ըլլայ ,
“ “ ըլլամք .
“ “ ըլլաք .
“ “ ըլլան .

CONDITIONNEL PRÉSENT

ԹԵԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Je serais,
tu serais,
il serait,
nous serions,
vous seriez,
ils seraient,

Պիտի ըլլայի ,
“ ըլլայիր ,
“ ըլլար ,
“ ըլլայինք ,
“ ըլլայիք ,
“ ըլլային ,

CONDITIONNEL PASSÉ

ԹԵԱԿԱՆ ԱՆՑԵԱԼ

J'aurais été,
tu aurais été,
il aurait été,
nous aurions été,
vous auriez été,
ils auraient été,

ԵՂՋԾ պիտի ըլլայի ,
“ “ ըլլայիր ,
“ “ ըլլար ,
“ “ ըլլայինք ,
“ “ ըլլայիք ,
“ “ ըլլային .

IMPÉRATIF

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ

Sois,
soyons,
soyez,

ԵՂԵՌ .
ԸԼԱՆՔ ,
ԵՂԵՔ .

SUBJONCTIF PRÉSENT

Que je sois,
que tu sois,
qu'il soit,
que nous soyons,
que vous soyez,
qu'ils soient,

SUBJ. IMPARFAIT

Que je fusse,
que tu fusses,
qu'il fût,
que nous fussions,
que vous fussiez,
qu'ils fussent,

SUBJ. PASSÉ

Que j'aie été,
que tu aies été,
qu'il ait été,
que nous ayons été,
que vous ayez été,
qu'ils aient été,

PLUS-QUE-PARFAIT

Que j'eusse été,
que tu eusses été,
qu'il eût été,
que nous eussions été,
que vous eussiez été,
qu'ils eussent été,

ԱՏՈՐԱԴԱՍՈՎԿԱՆ ՂԵՐԿԱՑ

Որ ըլլամ,
որ ըլլաս,
որ ըլլայ,
որ ըլլանք,
որ ըլլաք,
որ ըլլան,

ԱՏՈՐ. ԱՆԿԱՏԱՐ

Որ ըլլայի,
որ ըլլայիր,
որ ըլլար,
որ ըլլայինք,
որ ըլլայիք,
որ ըլլային,

ԱՏՈՐ. ԱՆՑԵԱԼ

Որ եղած ըլլամ,
որ եղած ըլլաս,
որ եղած ըլլայ,
որ եղած ըլլանք,
որ եղած ըլլաք,
որ եղած ըլլան.

ԱՏՈՐ. ԳԵՐԱԿԱՏԱՐ

Որ եղած ըլլայի,
որ եղած ըլլայիր,
որ եղած ըլլար,
որ եղած ըլլայինք,
որ եղած ըլլայիք,
որ եղած ըլլային,

INFINITIF PRÉSENT

ԱՆԵՐԵՒԻՈՑԹ ՆԵՐԿԱՑ

Être,

ԲԱԼՄԱԼ,

PASSÉ

ԱՆՑԵԱԼ,

Avoir été,

ԵՂՋԾ ԲԱԼՄԱԼ,

PARTICIPE PRÉSENT

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹ. ՆԵՐԿԱՑ

Etant,

ԲԱԼՄԱՎ,

PASSÉ

ԱՆՑԵԱԼ,

Êté, ayant été,

ԵՂՋԾ, ԵՂՋԾ ԲԱԼՄԱՎ,

ՀՐԱՀԱՆԳ ԻԶ.

(Աշակերտք հնտեռեալ հրահանգին մէջ բայց բուռն դեմքն
ու թիւն, եղանակն ու ժամանակն որոշեն)

Dieu dit: «que la lumière soit, et la lumière fût Ա----
չ--- Ա---- Ե---- Ա----, Ե---- Ե---- : — C'est Christophe Colombe qui
a trouvé l'Amérique Ք---- Գ---- Ե---- Ե---- Ա---- : —
Quels que soient les humains, il faut vivre avec eux. Հ----
Ի---- Ե---- Ա----, Ե---- Ե---- Ե---- Ե---- : — nous aurions été moins
fiers, si vous eussiez été plus humbles. Հ---- Ե---- Ե---- Ա---- Ե----
Կ---- Ե---- Ե---- Ե---- Ե---- : — nos connaissances seront tou-
jours bornés Ե---- :

ՀՐԱՀԱՆԳ ԻԷ.

(Հնտեռեալ հրահանգին մէջ աշակերտք ԵՏՐ բային պէտք
եղած ժամանակներն, եղանակները, դեմքն ու թիւն գտնեն
ու զժերուն տեղ գրեն)

Nous qui — (ind. pr.) modernes, nous — (ind. fut.) anciens
dans quelques siècles Ե---- Ե----

Հայութեան ։ — Rome, sous quelque gouvernement qu'elle — (sub. passé), — (passé ind.) heureuse dans ses entreprises Հայութեան ։ — Dieu (ind. pr.), — (passé déf.), et — (futur) Ապահանք ։ — Je — (ind. pr.) presque aussi content avec des sots qu'avec des gens d'esprit ։ Ես ամենի համար առաջատար եմ ։

RR. Ա. ԼԵՈՐԴՈՒԹԻՒՆ. — AIMER, ՍԻՐԵԼ.

INDICATIF PRÉSENT.

J'aim <i>e</i> ,	Կոիրեմ,
tu aim <i>es</i> ,	
il aim <i>e</i> ,	
nous aim <i>ons</i> ,	Կոիրեմք,
vous aim <i>ez</i> ,	
ils aim <i>ent</i> ,	

IMPARFAIT

J'aim <i>ais</i> ,	Կոիրեի,
tu aim <i>ais</i> ,	
il aim <i>ait</i> ,	
nous aim <i>ions</i> ,	Կոիրեինք,
vous aim <i>iez</i> ,	
ils aim <i>aient</i> ,	

PASSÉ DÉFINI

J'aim <i>ai</i> ,	Սիրեցի,
tu aim <i>as</i> ,	
il aim <i>a</i> ,	
nous aim <i>âmes</i> ,	Սիրեցինք,
vous aim <i>âtes</i> ,	
ils aim <i>èrent</i> ,	

PASSÉ INDÉFINI

J'ai	aimé	Աիրած եմ,
tu as	"	
il a	"	
nous avons	"	Աիրած եմք,
vous avez	"	
ils ont	"	

PASSÉ ANTÉRIEUR

J'eus	aimé	Աիրած եղայ,
tu eus	"	
il eût	"	
nous eûmes	"	Աիրած եղանք,
vous eûtes	"	
ils eurent	"	

PLUS-QUE-PARFAIT

J'avais	aimé	Աիրած էի,
tu avais	"	
il avait	"	
nous avions	"	Աիրած էինք,
vous aviez	"	
ils avaient	"	

FUTUR

J'aim <i>erai</i> ,	Պիստի սիրեմ,
tu aim <i>eras</i> ,	
il aim <i>era</i> ,	
nous aim <i>erons</i> ,	Պիստի սիրեմք,
vous aim <i>erez</i> ,	
ils aim <i>eront</i> ,	

FUTUR ANTÉRIEUR

J'aurai	aimé	Սիրած պիտի ըլլամ,
tu auras	"	
il aura	"	
nous aurons	"	Սիրած պիտի ըլլամք,
vous aurez	"	
ils auront	"	

CONDITIONNEL PRÉSENT

J'aim <i>erais</i> ,	Պիտի սիրէի ,
tu aim <i>erais</i> ,	
il aim <i>erait</i> ,	
nous aim <i>erions</i> ,	Պիտի սիրէինք ,
vous aim <i>eriez</i> ,	
ils aim <i>eraient</i> ,	

CONDITIONNEL PASSÉ

J'aurais	aimé	Պիտի սիրած ըլլայի ,
tu aurais	"	
il aurait	"	
nous aurions	"	Պիտի սիրած ըլլայինք ,
vous auriez	"	
ils auraient	"	

IMPÉRATIF

Aim <i>e</i> ,	Սիրէ' ,
aim <i>ons</i> ,	սիրեմք' ,
aim <i>ez</i> ,	սիրեցէք' ,

SUBJONCTIF PRÉSENT

Que j'aim^e, Ήρ οφρεμ.
 que tu aim^{es},
 qu'il aim^e,
 que nous aim^{ions}, Ήρ οφρεμε,
 que vous aim^{iez},
 qu'ils aim^{ent},

IMPARFAIT

Que j'aim^{asse}, Ήρ οφρεμ.
 que tu aim^{asses},
 qu'il aim^{ât},
 que nous aim^{assions}, Ήρ οφρεμε,
 que vous aim^{assiez},
 qu'ils aim^{assent},

PASSÉ

Que j'aie aimé Ήρ οφραδ^ς ειλαμ,
 que tu aies " Ήρ οφραδ^ς ειλαμ,
 qu'il ait " Ήρ οφραδ^ς ειλαμ,
 que nous ayons " Ήρ οφραδ^ς ειλαμ,
 que vous ayez " Ήρ οφραδ^ς ειλαμ,
 qu'ils aient "

PLUS-QUE-PARFAIT

Que j'eusse aimé Ήρ οφραδ^ς ειλαμ,
 que tu eusses " Ήρ οφραδ^ς ειλαμ,
 qu'il eût " Ήρ οφραδ^ς ειλαμ,
 que nous eussions " Ήρ οφραδ^ς ειλαμε,
 que vous eussiez " Ήρ οφραδ^ς ειλαμε,
 qu'ils eussent "

INFINITIF PRÉSENT

Aim *er*,

Աիրել,

PASSÉ

Avoir aim *é*,

Սիրած ըլլալ,

PARTICIPE PRÉSENT

Aim *ant*,

Աիրելով, սիրով.

PASSÉ

Aim *é*, aim *ée*, (*իդ*).
ayant aim *é*,

Սիրած, սիրած ըլլալով,

ՀՐԱՀԱՆԳ ԻԸ.

(Աշակերտք նետենեալ յայերը գրով լժո՞ղ խոնարհեն)

Travailler, écartier, passer, éclairer, adorer, séjourner, sub-sister, plaider, intenter, estimer, jeter, penser, habiter, ache-ter, épouser, reculer, entourer, apporter, présenter, com-mander, réclamer, remédier, arracher, accuser, abandonner, témoigner, perfectionner, trouver, rappeler, triompher, sub-juguer, parler, danser.

ER ՎԵՐԶԱԽՈՐՈՂ ԲԱՅԵՑ ՎԵՐԱՑ ԿԱՐԵՒՈՐ
ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

123. ԱՆԵՐԵԼՄԵԺՆԻՆ CER վերջաւորութեամբ
բայեր . օ գրին տակ սա (.) ստորնանշանը կըն-
դունին երբ խոնարհման ատեն ԸԷՆ՝ Աև Օ ձայ-
նաւորաց հանդիպի՝ ինչպէս .

Balancer կըլլայ nous balançons, ils balançaiient կլն.

Anoncer *կըլլայ* nous annonçons, j'anonçAis *ևլն* .
Prononcer *կըլլայ* qu'ils prononçAssent, prononçons
ևլն .

124. Նշնպէս gER վերջաւորող բայեր՝ խո-
նարհման ժամանակ G բաղաձայնին քով անձայն
e մը կընդունին երբ և օ ձայնաւորաց հան-
դիպի G, ինչպէս՝

Partager *կըլլայ* nous partageons *ևլն* .
Corriger *կըլլայ* je corrigEais, corrigEons, *ևլն* .
Songer *կըլլայ* il songEa, nous songEâmes *ևլն* .

125. Աներեւոյթին ER լծորդութեան նախըն-
թեր վանկն երբ անձայն e ով վերջանայ, ինչ-
պէս՝ sEmer, enlEver *ևլն* . խոնարհման ատեն
առաջին eն վրան (՝) բութ շեշտը կընդունի,
ինչպէս՝ j'enÈlve, nous enlÈverons, qu'ils sÈment,
je promÈne *ևլն* .

126. Աներեւոյթին ER վերջաւորութեան նախ-
ընթեր վանկն երբ շեշտեալ Է կունենայ՝ խոնարհ-
ման ատեն այդ շեշտը (՝) ի կփոխէ երբ անձայն e
ունեցող վանկի մը նախադաս ըլլայ, ինչպէս՝

EspÈrer *կըլլայ* j'espÈre,
PréfÈrer *կըլլայ* ils préfÈrÈront *ևլն* .

127. Աներեւոյթին eler, eter վերջաւորող բա-
յերուն բուն արմատն երբ խոնարհման ատեն
անձայն e ի պատահի t և l գրերը կկրկնեն, ինչ-
պէս՝ appeler, jeter *ևլն*. որք *կըլլան* j'appelle, ils
jettent, բայց eler, eter վերջաւորողներն այս կա-
նոնիս ենթակայ չեն ըլլար և իրենց t և l գրերն
առանց կրկնելու կխոնարհուին միայն թէ նախ-

128. Աներեւոյթին եւր վերջաւորող բայեր՝
ինչպէս agreeer, ցըւր և լն. իրենց կրկնա են կտա-
հեն այն ամէն ժամանակներուն մէջ ուր վերջ-
ընթեր վանկն անձայն եռվ կսկսի, ինչպէս՝ j'a-
grée, j'agréerai, que je supplée և լն :

ՀՐԱՀԱՆԳ ԻՐ.

(Աշակերտը հետեւեալ բայերը խոնարհեան գրով)

Jeter, appeler, rappeler, chanceler, végéter, révéler, récréer, amonceler, inquiéter, agréer, placer, forcer, renoncer, semer, espérer, ménager, envisager, obliger, ramener, dégénérer, altérer, préférer, régner, posséder, juger, corriger, dénoncer.

IR R. ՀՅՈՒՐԴՈՒԹԻՒՆ. — FINIR ԼՄԱՑՆԵԼ

INDICATIF PRÉSENT

Je fin is,
tu fin is,
il fin it,
nous fin issions,
vous fin issez,
ils fin issent.

IMPARFAIT

Je fin issais,	Կլմնցնէի ,
tu fin issais,	
il fin issait,	
nous fin issions,	Կլմնցնէինք ,
vous fin issiez,	
ils fin issaient,	

PASSÉ DÉFINI

Je fin is,	Լմնցուցի ,
tu fin is,	
il fin it,	
nous fin imes,	Լմնցուցինք ,
vous fin ites,	
ils fin irent,	

PASSÉ INDÉFINI

J'ai	fini,	Լմնցուցած. եմ ,
tu as	"	
il a	"	
nous avons	"	Լմնցուցած եմք ,
vous avez	"	
ils ont	"	

PASSÉ ANTÉRIEUR

J'eus,	fini	Լմնցուցած եղայ ,
tu eus	"	
il eût	"	
nous eûmes	"	Լմնցուցած եղանք ,
vous eûtes	"	
ils eurent	"	

PLUS-QUE-PARFAIT

J'avais	fini	Լմնցուցած էի ,
tu avais	"	
il avait	"	
nous avions	"	Լմնցուցած էինք ,
vous aviez	"	
ils avaient	"	

FUTUR

Je fin <i>irai</i> ,		Պիտի լմնցնեմ ,
tu fin <i>iras</i> ,		
il fin <i>ira</i> ,		
nous fin <i>irons</i> ,		Պիտի լմնցնեմք ,
vous fin <i>irez</i> ,		
ils fin <i>iront</i> ,		

FUTUR ANTÉRIEUR

J'aurai	fini	Լմնցուցած պիտի ըլլամ ,
tu auras	"	
il aura	"	
nous aurons	"	Լմնցուցած պիտի ըլլամք ,
vous aurez	"	
ils auront	"	—

CONDITIONNEL PRÉSENT

Je fin <i>irais</i> ,		Պիտի լմնցունէի ,
tu fin <i>irais</i> ,		
il fin <i>irait</i> ,		
nous fin <i>irions</i> ,		Պիտի լմնցնէինք ,
vous fin <i>iriez</i> ,		
ils fin <i>iraient</i> ,		

PASSÉ

J'aurais	fini	Lմնցուցած պիտի ըլլայի ,
tu aurais	"	
il aurait	"	
nous aurions,	"	Lմնցուցած պիտ ըլլայինք
vous auriez	"	
ils auraient	"	

IMPÉRATIF

Fin <i>is</i> ,	Lմնցնւր ,
fin <i>issons</i> ,	Lմնցնենք ,
fin <i>issez</i> ,	Lմնցնցէք ,

SUBJONCTIF PRÉSENT

Que je fin <i>isse</i> ,	Որ Lմնցնեմ ,
que tu fin <i>isses</i> ,	
qu'il fin <i>isse</i> ,	
que nous fin <i>issions</i> ,	Որ Lմնցնենք ,
que vous fin <i>issiez</i> ,	
qu'ils fin <i>issent</i> ,	

IMPARFAIT

Que je fin <i>isse</i> ,	Որ Lմնցնէի ,
que tu fin <i>isses</i> ,	
qu'il fin <i>it</i> ,	
que nous fin <i>issions</i> ,	Որ Lմնցնէինք ,
que vous fin <i>issiez</i> ,	
qu'ils fin <i>issent</i> ,	

PASSÉ

Que j'aie,	fini	Որ լմնցած ըլլամ,
que tu aies,	"	
qu'il ait	"	
que nous ayons	"	Որ լմնցած ըլլամք,
que vous ayez	"	
qu'ils aient	"	

PLUS-QUE-PARFAIT

Que j'eusse	fini	Որ լմնցուցած ըլլայի
que tu eusses	"	
qu'il eût	"	
que nous eussions	"	Որ լմնցուցած ըլլայի
que vous eussiez	"	
qu'ils eussent,	"	

INFINITIF PRÉSENT

Fin *ir* Լմնել

PASSÉ

Avoir fini Լմնցուցած ըլլալ

PARTICIPE PRÉSENT

Fin *issant* Լմնելով

PASSÉ

Fini, fini e (իդ.) ayant Լմնցուցած, լմնցուց
fini ըլլալով.

—————

ՀՐԱՀԱՆԳ Լ.

(Աշակերտը նետենեալ բայերը զրով թռ' յ յոնարհեն)

Evanouir, adoucir, affaiblir, bannir, obéir, assujettir, nourrir, établir, accomplir, ensevelir, guérir, rougir, relenter, amortir, ralentir, avertir, remplir, arrondir, trahir, choisir, assouplir, applaudir, agir, gravir, saisir.

429. Կ-Ա-Ր-Ե-Ր-Ե-Ն. Haïr Կ-Ա-Ր-Ե-Ր-Ե-Ն սահմանականին եղակի երեք գեղեցերէն և հրամացական երկրորդ գեղեցէն զատ բոլոր ժամանակներուն և գեղեցերուն մէջ ի գրեն վերայ եր երկկետը (tréma) ն կապէւ, բնշպէս՝ je hais, tu hais, il hait, nous haïssons, vous haïssez, ils haïssent. — hais, haïssons, haïssez. — je haïrai, nous haïrons ել.

OIR Պ. ԼՆՈՐԴՈՒԹԻՒՆ. — RECEVOIR

INDICATIF PRÉSENT

Je reç ois,
tu reç ois,
il reç oit,
nous recev ons,
vous recev ez,
ils reç oivent,

Կընդունիմ,

IMPARFAIT

Je recev ais,
tu recev ais,
il recev ait,
nous recev ions,
vous recev iez,
ils recev aient,

Կընդունէի ,

PASSE DÉFINI

Je reç us,
tu reç us,
il reç ut,
nous reç ûmes,
vous reç ûtes,
ils reç urent,

Ընդունեցայ ,

PASSÉ INDÉFINI :

J'ai reç u,
tu as "
il a "
nous avons "
vous avez "
ils ont "

Ընդունած եմ ,

PASSÉ ANTÉRIEUR:

J'eus, reç u,
tu eus "
il eût "
nous eûmes "
vous eûtes "
ils eurent "

Ընդունած եղայ ,

PLUS-QUE-PARFAIT

J'avais reç u,
tu avais "
il avait "
nous avions "
vous aviez "
ils avaient "

Ընդունած էի ,

FUTUR

Je recevrai,
tu recevras,
il recevrà,
nous recevrons,
vous receverez,
ils recevront,

Պիտի ընդունիմ.

FUTUR ANTÉRIEUR

J'aurai	reç u,
tu auras	"
il aura	"
nous aurons	"
vous aurez	"
ils auront	"

Ընդունած պիտի ըլլամ,

CONDITIONNEL PRÉSENT

Je recev *rais*,
tu recev *rais*,
il recev *rait*,
nous recev *rions*,
vous recev *riez*,
ils recev *raient*,

Պիտի ընդունէի ,

PASSÉ

j'aurais,	rec u,
tu aurais	"
il aurait	"
nous aurions	"
vous auriez	"
ils auraient	"

Ընդունած պիտի ըլլայի ,

IMPÉRATIF

Reç ois,

Ընդունէ ,

Recev ons ,

Ընդունիք ,

Recev ez ,

Ընդունեցէք .

SUBJONCTIF PRÉSENT

Que je reçoiv e,

Որ ընդունիմ .

que tu reçoiv es,

qu'il reçoiv e,

que nous recev ions,

que vous recev iez,

qu'ils reçoiv ent,

IMPARFAIT

Que je reçu sse,

Որ ընդունէի ,

que tu reçu sses,

qu'il reçu t,

que nous reçu ssions,

que vous reçu ssiez,

qu'ils reçu ssent,

PASSÉ

Que j'aise reç u,

Որ ընդունած ըլլամ ,

que tu aies "

qu'il ait "

que nous ayons "

que vous ayez "

qu'ils aient, "

PLUS-QUE-PARFAIT

Que j'eusse *reç u,* ՈՐ ԸՆԴՈւՆԱԾ ԸԼԱՅԻ ,
 que tu eusses " "
 qu'il eût "
 que nous eussions "
 que vous eussiez "
 qu'ils eussent "

INFINITIF PRÉSENT

Recevoir, ԸՆԴՈՒՆԵԼ ,

PASSÉ

Avoir reç u, ԸՆԴՈՒՆԱԾ ԸԼԱԼ ,

PARTICIPE PRÉSENT

Recevoirant, ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ,

PASSÉ

Reç u, reç ue, ayant ԸՆԴՈՒՆԱԾ , ԸՆԴՈՒՆԱԾ
 reç u. ԸԼԱԼՈՎ =

ՀՐԱՀԱՆԳ ԼԱ.

(Աշակերտը հնոնուեալ բայերը խոնարհնեալ գրով)

Devoir, լեapercevoir, concevoir, percevoir.

450. Կուսական Ա. Գիտնալ պէտք է որ միոյն եօօր ՎԵՐ-
 ԶԱՆՈՐՈՒԹԵԱՄԵՐ բայերը լեպեալ լեպեալ բայերը լեպեալ լեպեալ
 իւստ քիչ են, իսկ օր ՎԵՐԶԱՆՈՐՈՂՆԵՐԸ գրեթէ բոլորն ալ ան-
 կանոն բայեր են .

151. Ե-Ա-Ր-Ե-Ք-Ե-Ր. Devoir & redevoir բայերը միայն ընդունելութիւն անցեալին մէջ ս ին վերաց (*) պարուկաձեւ. նշանը կընդունի՝ ինչպէս ձն, redû.

RE. Դ. ԼԵՈՐԴՈՒԹԻՒՆ. — RENDRE

INDICATIF PRÉSENT

Je rend *s*,
tu rend *s*,
il rend,
nous rend *ons*,
vous rend *ez*,
ils rend *ent*,

~~Կամ~~ Կամ,

IMPARFAIT

Je rend *ais*,
tu rend *ais*,
il rend *ait*,
nous rend *ions*,
vous rend *iez*,
ils rend *aient*,

Կամի,

PASSÉ DÉFINI

Je rend *is*,
tu rend *is*,
il rend *it*,
nous rend *imes*,
vous rend *ites*,
ils rend *trent*,

Տուի,

PASSÉ INDÉFINI

J'ai	rend <i>u</i> ,	Տուած ունիմ,
tu as	"	
il a	"	
nous avons	"	
vous avez	"	
ils ont	"	

PASSÉ ANTÉRIEUR

J'eus	rend <i>u</i> ,	Տուած եղայ,
tu eus	"	
il eût	"	
nous eûmes,	"	
vous eûtes	"	
ils eurent	"	

PLUS-QUE-PARFAIT.

J'avais	rend <i>u</i> ,	Տուած ունէի,
tu avais	"	
il avait	"	
nous avions	"	
vous aviez	"	
ils avaient	"	

FUTUR

Je rend <i>rai</i> ,	Պիտի տամ,
tu rend <i>ras</i> ,	
il rend <i>ra</i> ,	
nous rend <i>rons</i> ,	
vous rend <i>rez</i> ,	
ils rend <i>ront</i> ,	

FUTUR ANTÉRIEUR

J'aurai,	rend <i>u</i> ,	Տուած պիտի ըլլամ,
tu auras	"	
il aura	"	
nous aurons	"	
vous aurez	"	
ils auront	"	

CONDITIONNEL PRÉSENT

Je rend <i>rais</i> ,	Պիտի տայի ,
tu rend <i>rais</i> ,	
il rend <i>rait</i> ,	
nous rend <i>rions</i> ,	
vous rend <i>riez</i> ,	
ils rend <i>raient</i> ,	

CONDITIONNEL PASSÉ

J'aurais	rend <i>u</i> ,	Տուած պիտի ըլլայի ,
tu aurais	"	
il aurait	"	
nous aurions	"	
vous auriez	"	
ils auraient	"	

IMPÉRATIF

Rend <i>s</i> ,	Տուր ,
Rend <i>ons</i> ,	Տանք ,
Rend <i>ez</i> ,	Տուէք ,

SUBJONCTIF PRÉSENT

IMPARFAIT

Que je rend *isse*, *Ու տայի* ,
que tu rend *isses*,
qu'il rend *it*,
que nous rend *issions*,
que vous rend *issiez*,
qu'ils rend *issent*,

PASSE

PLUS-QUE-PARFAIT

Que j'eusse rendu, Որ տուած ըլլայի .
que tu eusses " "
qu'il eût " "
que nous eussions " "
que vous eussiez " "
qu'ils eussent " "

INFINITIF PRÉSENT

Rend *re*,

Տալ,

PASSÉ

Avoir rend *u*,

Տուած բլալ,

PARTICIPE PRÉSENT

Rend *ant*,

Տալով.

PASSÉ

Rend *u*, rend *ue*, ayant Տուած, տուած բլա-
rend *u*, լոլ: X

ՀՐԱՀԱՆԳ ԼԲ.

(Աշակերտք հետեւեալ բայերը խռնարինն)

Défendre, étendre, mordre, perdre, répondre, tondre,
vendre, entendre, attendre, prétendre.

ԽՈՆԱՐՀՈՒՄՆ ԶԵԶՈՒՔ ԲԱՑԻՑ

133. ԶԵՂՋՔ ԲԱՅԵՐՆ ԻՐԵՆԾ ԸՆՐԴՈՒԹԵԱՆ ՆՐ-
ԿԱՄՈՄԱՄՔ ՆԱԽԾՐՆԹԱց կանոնաւոր խոնարհմանց
վերայ կերթան, ոմանք անօր օժանդակով կիսո-
նարհին ոմանք են ով: Երկուքին ալ օրինակը
վարը դիմացէ դիմաց կղնենք:

LANGUIR \rightarrow \downarrow \rightarrow \downarrow TOMBER \rightarrow \downarrow \rightarrow \downarrow
2628.8 2628.8

INDICATIF PRÉSENT

Je languis	Je tombe
tu languis	tu tombe
il languit	il tombe
nous languissons	nous tombons
vous languissez	vous tombez
ils languissent	ils tombent

IMPARFAIT

Je languissais	Je tombais
tu languissais	tu tombais
il languissait	il tombait
nous languissions	nous tombions
vous languissiez	vous tombiez
ils languissaient	ils tombaient

PASSÉ DÉFINI

Je languis	Je tombai
tu languis	tu tombas
il languit	il tomba
nous languîmes	nous tombâmes
vous languîtes	vous tombâtes
ils languirent	ils tombèrent

PASSÉ INDÉFINI

J'ai	langui	Je suis	tombé
tu as	"	tu es	"
il a	"	il est	"
nous avons	"	nous sommes	tombés
vous avez	"	vous êtes	"
ils ont	"	ils sont	"

PASSÉ ANTÉRIEUR

J'eus	langui	Je fus	tombé
tu eus	"	tu fus	"
il eût	"	tl fût	"
nous eûmes	"	nous fûmes	tombés
vous eûtes	"	vous fûtes	"
ils eurent	"	ils furent	"

PLUS-QUE-PARFAIT

J'avais	langui	J'étais	tombé
tu avais	"	tu étais	"
il avait	"	il était	"
nous avions	"	nous étions	tombés
vous aviez	"	vous étiez	"
ils avaient	"	ils étaient	"

FUTUR

Je languirai	Je tomberai
tu languiras	tu tomberas
il languira	il tombera
nous languirons	nous tomberons
vous languirez	vous tomberez
ils languiront	ils tomberont

FUTUR ANTÉRIEUR

J'aurai	langui	Je serai	tombé
tu auras	"	tu seras	"
il aura	"	il sera	"
nous aurons	"	nous serons	tombés
vous aurez	"	vous serez	"
ils auront	"	ils seront	"

CONDITIONNEL PRÉSENT

Je languirais		Je tomberais	
tu languirais		tu tomberais	
il languirait		il tomberait	
nous languirions		nous tomberions	
vous languiriez		vous tomberiez	
ils languiraient		ils tomberaient	

PASSÉ

J'aurais	langui	Je serais	tombé
tu aurais	"	tu serais	"
ils aurait	"	il serait	"
nous aurions	"	nous serions	tombés
vous auriez	"	vous seriez	"
ils auraient	"	ils seraient	"

IMPÉRATIF

Languis	Tombe
languissons	tombons
languissez	tombez

SUBJONCTIF PRÉSENT

Que je languisse	Que je tombe
que tu languisses	que tu tombes
qu'il languisse	qu'il tombe
que nous languissions	que nous tombions
que vous languissiez	que vous tombiez
qu'ils languissent	qu'ils tombent

IMPARFAIT

Que je languisse	Que je tombasse
que tu languisses	que tu tombasses
qu'il languit	qu'il tombât
que nous languissions	que nous tombassions
que vous languissiez	que vous tombassiez
qu'ils languissent	qu'ils tombassent

PASSÉ

Que j'aie	langui	Que je sois	tombé
que tu aies	"	que tu sois	"
qu'il ait	"	qu'il soit	"
que nous ayons	"	que nous soyons	tombés
que vous ayez	"	que vous soyez	"
qu'ils aient	"	qu'ils soient	"

PLUS-QUE-PARFAIT

Que j'eusse	langui	Que je fusse	tombé
que tu eusses	"	que tu fusses	"
qu'il eût	"	qu'il fût	"
que nous eussions	"	que nous fussions	tombés
que vous eussiez	"	que vous fussiez	"
qu'ils eussent	"	qu'ils fussent	"

INFINITIF

Languir Tomber

PASSÉ

Avoir langui Être tombé

PARTICIPE PRÉSENT

Languissant **Tombant**

PASSÉ

Langui, languie, ayant Tombé, tombée, étant
langui. tombe

ՀՐԱՀԱՆԳ. 19.

(Աշակերտը նետեաւ չեղոք բայերը խռասին)

Obéir (avoir), commencer (avoir), évanouir (être), échapper (être), avancer (avoir), régner (avoir), passer (avoir), écouter (être).

ԽՈՆԱՐՀՈՒՄՆ ԴԵՐԱՆՈՒԱՆԱԿԱՆ ԲԱՑԻՑ

134. Այս բայերն ալ նախընթաց բայերուն
պէս կիսոնարհին իւրաքանչիւրն ըստ իւր ջնոր-
դութեան , իրենց բաղադրեալ ժամանակներն
եռ օժանդակով կկազմեն և ամեն եղանակի ,
ժամանակի իւրաքանչիւր դէմքի վրայ յէ, տւ, իլ
ևլն . դերանուռներէ վերջը me, te, se, nous, vous,
se դերաննուռները կընդունին , ինչպէս սե ըց-
սաւ համապատասխան դերանուանական բայն օրինակի
համար վարը ամբողջ խոնարհեմք :

IMPARFAIT

Que je me persuadasse	que nous nous persuadassions
que tu te persuadasses	que vous vous persuadassiez
qu'il se persuadât	qu'ils se persuadassent

PASSÉ

Que je me sois persuadé	que nous nous soyons persua-
que tu te sois	que vous vous soyez „ dés
qu'il se soit	qu'ils se soient „

PLUS-QUE-PARFAIT

Que je me fusse persuadé	que nous nous fussions per-
que tu te fusses	que vous vous fussiez suadés
qu'il se fût	qu'ils se fussent „

INFINITIF

se persuader

PASSÉ

s'être persuadé

PARTICIPE PRÉSENT

se persuadant

PASSÉ

s'étant persuadé

ՀՐԱՀԱՆՔ ԼԴ.

(Աշակերտը հնատնեալ բայերը խոհարինն զրով)

S'emparer, s'inquiéter, s'élever, se louer, se partager, s'accorder, se hâter, se confondre, se montrer, se former, se dresser, s'acquitter, se dégager, se trouver, s'accomoder, se prosterner, se renouveler.

ԱՆԴԵՄ ԲԱՑԵՐ

135. Անդէմ կոչուած բայերն ալ ճիշդ կանոնաւոր խոնարհմանց վերայ կերթան, միայն եղակի Դ. գէմք բանելով, օրինակի համար վարը խոնարհեմք neiger յեւեւ անդէմ բայը :

INDICATIF PRÉSENT	FUTUR
Il neige,	il neigera,
IMPARFAIT	FUTUR ANTÉRIEUR
il neigeait,	il aura neigé,
PASSÉ DÉFINI	CONDITIONNEL PRÉSENT
il neigea,	il neigerait,
PASSÉ INDÉFINI	PASSÉ
il a neigé,	il aurait neigé,
PASSÉ ANTÉRIEUR	SUBJONCTIF PRÉSENT
il eût neigé,	qu'il neige,
PLUS-QUE-PARFAIT	IMPARFAIT
il avait neigé,	qu'il neigeât,

PASSÉ	PARTICIPE PRÉSENT
qu'il ait neigé,	neigeant,
PLUS-QUE-PARFAIT	PARTICIPE PASSÉ
qu'il eût neigé,	neigé,
INFINITIF	
neiger,	

ՀՐԱՀԱՆԳ 16.

(Աշակերտը հետեւեալ հրահնազիմ միջ անդէմ բայնըն
և անոնց ժամանակն որոշնե)

Il éclaire beaucoup, et dans quelques instants il tonnera, mais il pleut presque constamment. — il a neigé dans ces vallées pendant une grande partie du mois de mai. — il est arrivé de grands malheurs. — il y a depuis longtemps.

ՀԱՐՑԱԿԱՆ ԲԱՑՔ

136. Գաղղիացւոց մէջ բայերն հարցական ը-
նելու համար պէտք է յե, tu, il, nous, vous, ils
դերանունները, փոխանակ բային նախադաս ը-
նելու յետադաս ընել միջանկեալ (-) գծով մը
իրարմէ բամնելով և խօսքին վերջը ոա (?) հար-
ցական նշանը դնելով. ինչպէս՝

Nous aimons կ-էրեստ , իսկ aimons-nous ? կ-էրեստ , j'aimais կ-էրեստ , իսկ aimais-je կ-էրեստ և լու :

Rome a ses droits, Seigneur, n'avez-vous pas les vôtres ? Հ-Ա-Յ եւ իբանանք ունէ, Տեր, լունէ՞ւ Գլութե՞ւ յեւ :

137. Սիսյն սահմանական և թէական եղանակաց ժամանակները հարցական կրնան ըլլալ վերոդրեալ կանոնով, իսկ միւս ժամանակներուն հարցականը չըլլար . չըսուիր զ'ամե-je ? և լն .

138. Հարցական ըլլալիք բային եթէ առաջին գէմքն անձայն ո ոլ վերջանայ , ինչպէս յ'ամե, յ'եսսե և լն . այն ատեն վրան (') շեշտը կդրուի և կըլլայ ամե-je ? յ'եսսե-je ? և լն .

139. Բայի մը Սահմանական ներկայի առաջին գէմքն եթէ միավանկ ըլլայ , ինչպէս յ'e rends, je dors, և լն . հարցական չըլլար և միայն էս-ce que հարցուկան ոճը կդործածուի , ինչպէս չըսուիր renders-je ? այլ էս-ce que je rends ? le dors-je ? այլ էս-ce que je dors ? և լն .

140. Բայի մ'երրորդ գէմքը ձայնաւորով վերջացած ատեն բային և գերանուան մէջտեղը տգիրը կդրուի երկու միութեան գծերով զատուած , ինչպէս՝

il a կըլլայ հարցական a-t-il ?

il aime կըլլայ հարցական aime-t-il ?

il aimera կըլլայ հարցական aimera-t-il ? և լն .

ՀՐԱՀՈՆԴ 19.

(Աշակերտք նևտեւալներն հարցականի վերասենեն)

Je trouverai. — vous arrêtez. — je confierai. — tu auras. — j'irai. — je confie. — vous avez. — vous êtes. — il ira. — il trouvera. — il aura. — j'accordai. — vous défilez. — ils eussent. — il

parle. — je concevrai — il concevra. — je trompe. — il a été choisi. — elle a été fixée. — vous rendez. — je rends. — vous dormez. — il contemplera. — je perds. — ils perdront. — je man- gerais. — ils songeraient. — ils voulont. — il voula. — je trem- blerai.

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԲԱՑԵՐ

141. Բացասական բայ կկոչուին անոնք՝ որ խօսքի մէջ բացասութիւն կյայտնեն, ինչպէս՝ յե ն'aime pas վէ՞ հէրէ, յե ne travaille pas վէ՞ հւ- իստէր :

142. Բայ մը բացասական ընելու համար յե, տu իւն. դերանուններէն վերջն անմիջապէս ու բայէն վերջն ալ ոտ մակրայները դնելու է, ինչպէս՝

Je pense վէ՞հէ՞ս յե NE pense pas վէ՞ ի՞ստէր, յե veux հո՞վէ՞ս յե ne veux pas վէ՞ հո՞վէր, յil travaillait հո՞վստէր յil ne travaillait pas վէ՞ հո՞վստէր,

qu'ils aiment ո՞ւ սէրէն յqu'ils n'aiment pas ո՞ւ սէրէն, յje ferai ո՞ւ սէրէն յje ne ferai pas սէրէն սէրէն, յils finiront ո՞ւ սէրէն յils ne finiront pas սէրէն սէրէն,

յje rends կո՞մէ՞ս յje ne rends pas վէ՞ ո՞մէ՞ր. և լն :

143. Բայց երբ բացասականն հարցական ալ ըլլայ միանգամայն, այն ատեն նախ ու կդրուի՝ յետոյ բայը, վերջն՝ ըստ 136ր կանոնի դերանունն և ապա ոտ, ինչպէս

Je veux, je ne veux pas, ne veut-il pas ?

vous contemplez, vous ne contemplez pas, ne contemplez-vous pas և լն .

ՀՐԱՀԱՆԳ ԼԵ.

(Աշակերտը նետենեալ բայերը թէ բացասական եւ թէ
նարցական ու բացասական ձեռով գրով խռնարինն)

Aimer, recevoir, rendre, finir, travailler, tromper, apercevoir,
concevoir, répondre, accomplir, accuser, transporter,
adoucir, avertir, percevoir, devoir, défendre, étendre, mordre,
tondre, vendre, haïr, nourrir, obéir, habiter, habituer, trouver,
estimer, donner, apporter, bannir, punir.

ԱՆԿԱՆՈՆ ԲԱՑԵՐ

144. Անկանոն են այն բայերն՝ որոնք կանոնաւոր խռնարհմանց բնական կարգէն դուրս կելլեն։

145. Այս բայերն երկու կերպ են։

Ա. Կան տեսակ մանկանոն բայեր՝ որք կԱԶՄՈՒԹԻՒՆ ԺԱՄԱՆԱԿԻ կանոնով կխռնարհին միայն տեղ տեղ բնական կարգէն շեղելով։

Բ. Որք բոլորովին անկանոն՝ այսինքն կԱԶՄՈՒԹԻՒՆ ԺԱՄԱՆԱԿԻ կանոնէն դուրս և ոմանք ալպակաստոր (defectif) են։

146. ԿԱԶՄՈՒԹԻՒՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՆՈՆՈՎ ԽՈՆԱՐՀՈՒԱԾ

ԱՆԿԱՆՈՆ ԲԱՑԵՐ

BOUILLIR ԵԱԼ

Je bous, nous bouillons. — je bouillais, nous bouillions. — je bouillis, nous bouillimes. — je bouillirai. — je bouillirais. — bous, bouillons, bouillez. — que je bouille, que nous bouillions. — que je bouillisse. — bouillant. — bouilli.

PARTIR ԱՌԵՎԵԼ

Je pars, nous partons. — je partais, nous partions.
— je partis. — je partirai. — je partiraïs. — pars,
partons. — que je parte. — que je partisse. — par-
tant. — parti.

Այսպէս կխոնարհի նաև repartir.

FUIR ՓԱՔՆԻԼ

Je fuis, nous fuyons. — je fuyais. — je fuis, nous
fuymes. — je fuirai. — je fuirais. — fuis, fuyons. —
que je fuie. — que je fuisse. — fuyant. — fui.

SENТИR ԶԴԱԼ

Je sens, nous sentons. — je sentais. — je sentis.
— sens, sentons. — que je sente. — que je sentisse.
— sentant. — senti.

Այսպէս կխոնարհին consentir, pressentir, res-
sentir.

SERVIR ԾԱՐԱԿԵԼ

Je sers, nous servons. — je servais. — je servis.
— sers, servons. — que je serve. — servant. — servi.

SORTIR ԳԱՐԵՒ ԵՐԵԼ

Je sors, nous sortons. — je sortais. — je sortis.—
je sortirai. — sors, sortons. — que je sorte. — que
je sortisse. — sortant. — sorti.

VÉTIR 27 francs

Je vêts, nous vêtons. — je vêtais. — je vêtis. —
je vêtirai. — vêts, vêtons. — que je vête. — que je
vétisse. — vêtant. — vêtu.

Այսպէս կխռնաբհին քրետիր և դրետիր.

POURVOIR *L'Amour*

Je pourvois, nous pourvoyons. — je pourvus. — je pourvoirai. — pourvois, pourvoyons. — que je pourvoie. — que je pourvusse. — pourvoyant. — pourvu.

CONCLURE *q. b̄p̄ḡw̄ḡn̄b̄l*

Je conclus, nous concluons. — je concluais. — je conclus. — je conclurai. — conclus, concluons. — que je conclue. — que je conclusse, — concluant, — conclu.

Այսպէս կխռնարհի նաև exlure:

CONFIRE Շաքարով եփել

Je confis, nous confissons. — je confisais. — je confis. — je confirai. — confis, confissons. — que je confise (*այս բային ստոր անկատաբը չգործածուիր*) — confisant. — confit.

COUDRE կար կարել

Je couds, nous cousons. — je cousais. — je cousis.
— je coudrai. — couds, cousons. — que je couse.
— que je cousisse. — cousant. — cousu.

Այսպէս կխռնարհի նաև découdre, récoudre.

CROIRE կարծել

Je crois, nous croyons. — je croyais. — je crus.
— je croirai. — crois, croyons. — que je croie. —
que je crusse. — croyant. — cru.

CROITRE Աչել

Je crois, nous croissons. — je croissais. — je crûs.
— je croîtrai. — crois, croissons. — que je croisse.
— que je crusse. — croissant. — crû.

ÉCRIRE գրել

J'écris, nous écrivons. — j'écrivais. — j'écrivis,
j'écrirai. — écris, écrivons. — que j'écrive. — que
j'écrivisse. — écrivant. — écrit.

Այսպէս կխոնարհին նաև՝ circonscrire, décrire,
inscrire, prescrire, souscrire ՀՂՆ .

LIRE Կարդալ

Je lis, nous lisons. — je lisais. — je lus. — je li-
rai. — lis, lisons. — que je lise. — que je lusse. —
lisant. — lu.

Այսպէս կխոնարհին relire, élire, réélire.

METTRE դնել

Je mets, nous mettons. — je mettais. — je mis. —
je mettrai. — mets, mettons. — que je mette. — que
je misse. — mettant. — mis.

MOUDRE ԱՅՍԼ

Je mouds, nous moulons. — je moulaïs. — je moulus. — je moudrai. — mouds, moulons. — que je moule. — que je moulusse. — moulant, moulu.

NAITRE ԵՐԱԿԻ

Je nais, nous naissons. — je naissais. — je naquis. — je naîtrai, nais, naissons. — que je naisse. — que je naquisse. — naissant. — né.

Այսպէս կխոնարհի renaître.

NUIRE ԱՆԻՐԱՆԵԼ

Je nuis, nous nuisons. — je nuisais. — je nuisis. — je nuirai. — nuis, nuisons. — que je nuise. — que je nuisisse. — nuisant. — nui.

Այսպէս կխոնարհի նաև instruire.

PARAÎTRE ԵՐԵՆԱԿ

Je paraïs, nous paraïssons. — je paraïssais. — je parus. — je paraîtrai. — paraïs, paraïssons. — que je paraïsse. — que je parusse. — paraissant. — paru.

Այսպէս կխոնարհին apparaître, disparaître և լն. connaître, reconnaître.

PEINDRE Նկարել

Je peins, nous peignons. — je peignais. — je peignis. — je peindrai. — peins, peignons. — que je peigne. — que je peignisse. — peignant. — peint.

Այսպէս կխոնարհին բոլոր անձեւ վերջաւու-
րութեամբ բայեր :

PLAIR Հաճայ բլայ

Je plais, nous plaisons. — je plaisais. — je plus.
— je plairai, — plais, plaisons, — que je plaise, —
que je plusse. — plaisant. — plu.

Այսպէս կխոնարհին complaire, déplaire.

PRENDRE Առնուլ

Je prends, nous prenons. — je prenais. — je pris.
— je prendrai. — prends, prenons. — que je prenne.
— que je prisse. — prenant. — pris.

Այսպէս կխոնարհին apprendre, désapprendre,
comprendre, entreprendre, surprendre և լն :

RIRE Խնդալ

Je ris, nous rions. — je riais, nous riions. — je
ris, nous rîmes. — je rirai, que je rie, — que je risse.
— riant. — ri.

Այսպէս նաև կխոնարհի sourire.

SUIVRE Հետեւիլ

Je suis, tu suis, il suit, nous suivons. — je sui-
vais. — je suivis. — je suivrai. — suis, suivons. —
que je suive, que je suivisse. — suivant. — suivi.

Այսպէս կխոնարհին նաև poursuivre և s'en-
suivre որ թէ՛ եզակի և թէ յոգնակի միշտ գ.
դէմք կգործածուի :

TAIRE *taɪ̯r*

Je tais, tu tais, nous taisons. — je taisais, — je tus. — je tairai. — tais, taisons. — que je taise. — que je tusse. — taisant. — tu.

VIVRE *vivr*

Je vis, nous vivons. — je vivais. — je vécus. — je vivrai. — vis, vivons. — que je vive. — que je vécusse. — vivant. — vécu.

Այսպէս կխռնարհին revivre, survivre.

(Աշակերտը վերոգրեալ բայերը գրով ամբողջապէս խռնարհնեա
ու բերմոց սովորիմ)

ԿԱԶՄՈՒԹԻՒՆ ՃԱՄԱՆԱԿԻ ԿԱՆՈՆԵՆ ԽՈՏՈՐՈԴ,
ԱՆԿԱՆՈՆ ԲԱՑԵՐ

147. Ա. ԽՈՌԴՈՒԹԻՒՆ

ALLER *alɛ̯r*

Je vais, tu vas, il va, nous allons, vous allez, ils vont. — j'allai. — j'irai. — va, allons. — que j'aille. — que j'allasse. — allant. — allé.

ENVOYER *ɛnvoi*

J'envoie, nous envoyons. — j'envoyais. — j'envoyai. — j'enverrai. — envoie, envoyons. — que j'envoie. — que j'envoyasse. — envoyant. — envoyé.

148. Բ. ԼՆՈՐԴՈՒԹԻՒՆ

ACQUÉRIR Առանալ

J'acquiers, nous acquérons. — j'acquérais. — j'acquis. — j'acquérrai. — acquiers, acquérons. — que j'acquière. — que j'acquisse. — acquérant. — acquis.

Ա.յսպէս կխոնարհին conquerir, reconquerir, re-
querir, s'enquerir.

ASSAILLIR Յարձակել

J'assaille, nous assaillons. — j'assaillais. — j'as-
saillis. — j'assaillirai. — assaille, assaillons. — que
j'assaille. — que j'assaillisse. — assaillant. — assailli.

Ա.յսպէս կխոնարհի tressaillir.

GOURIR Ըսթանալ

Je cours, nous courons. — je courais. — je courus.
— je courrai. — cours. — que je coure. — que je
courusse. — courant. — couru.

CUEILLIR Ժողովել

Je cueille. — je cueillais. — je cueillis. — je cueil-
lerai. — cueille. — que je cueille. — que je cueil-
lis. — cueillant. — cueilli.

Ա.յսպէս կխոնարհին accueillir, recueillir.

FAILLIR Ավալել

Այս բայը միայն կդորձածուի կարուել յէ ֆաիլիս,
բաղադրեալ ժամանակներուն մէջ, և աներե-
ւոյթ ֆաիլիր, ֆայլան, ֆաիլի.

—————
FÉRIR Խոցել

Այս բայը միայն աներեւոյթ ժամանակ կդոր-
ձածուի և հետեւեալ խօսքին մէջ
Sans coup férir գէւրու, առանց կառաց =

—————
GÉSIR Անկեալդնել

Այս բայը միայն կդորձածուի հետեւեալ կեր-
պիւ, շի գիտ հանդեռ և իլ գիտ, նոս գիսսոն,
վոս գիզ, իլ գիզեն. — յէ գիզան և լ. — գիզան.

—————
MOURIR Մեռնել

Je meurs, nous mourons. — je mourais. — je mou-
rus. — je mourrai. — meurs, mourons. — que je
meure. — que je mourusse. — mourant. — mort.

—————
OUIR Լուիլ

Այս բայը միայն ընդ. անցեալ օու և աներե-
ւոյթ օուր կդորձածուի. իսկ միւս ժամանակ-
ներն՝ այսինքն յօս, նոս օօուս. — յօյան. — յօս,
նոս օումեն միայն ռամկական ասացուածոց մէջ
կդորձածուին :

OUVRIR բառաւ

J'ouvre. — j'ouvrais. — j'ouvris. — j'ouvrirai. — j'ouvrirais. — que j'ouvre. que j'ouvrisse. — ouvrant. — ouvert.

REPARTIR բաշխել, բաժնել

Je répartis. — je répartissais. — je répartis. — j'ai réparti. — je répartirai. — répartis. — que je répartisse. — que je répartisse. — répartissant. — réparti.

TENIR պահել

Je tiens, nous tenons. — je tenais. — je tins. — nous tîmes. — je tiendrai. — tiens, tenons. — que je tienne. que je tinsse. — tenant. — tenu.

Այսպէս կխոնարհին appartenir, s'abstenir, soutenir, maintenir, obtenir, venir, revenir.

149. Գ. ԼՇՈՐԴՈՒԹԻՒՆ

S'ASSEOIR նստել

Je m'assieds, nous nous asseyons, ils s'asseient. — je m'asseyais, nous nous asseyions. — je m'assis. — je m'assiérai. — assieds-toi, asseyons-nous. — que je m'asseye. — que je m'assis. — s'asseyant. — assis.

CHOIR Անկանել

Այս բայը միայն աներեւոյթ կգործածուի, և երբեմն ռամկական խօսից մէջ Ընդ . անցեաւ՝ chu.

DÉCHOIR Տկարանու անկանել

Je déchois, nous déchoyons. — je déchus. — je décherrai. — déchois, déchoyons. — que je déchoie. — que je déchusse. — ընդ . ներկայ չունի. — déchu.

DEVOIR Պարսպի

Je dois, nous devons. — je devais. — je dus. — je devrai. — dois, devons. — que je doive. — que je dusse. — devant. — dû.

ÉCHOIR Վիճակի

Դիմագութք : il échoit, ils échoient կամ il échet, ils échéent. — il échut. — il écherra. — qu'il échoie. — qu'il échût. — échéant. — échu.

FALLOIR Պէտք ըլլալ

Դիմագութք : il faut. — il fallait. — il fallut. — il a fallu. — il faudra. — qu'il faille. — qu'il fallût. — ընդ . ներկայ չունի . — fallu.

MOUVOIR Շարժել

Jé meus, nous mouvons. — je mouvais. — je mus. — je mouvrai. — meus, mouvons. — que je meuve. — que je musse. — mouvant. — mû.

Այսպէս կխանարհին émouvoir, s'émouvoir.

PLEUVOIR Աւաղութել

Դիմազուրկ : il pleut. — il pleuvait. — il plu. —
il pleuvra. — qu'il pleuve. — qu'il plu. — pleuvant.
— plu.

POUVOIR Կարենալ

Je peux կամ je puis, tu peux, il peut, nous pouvons. — je pouvais. — je pus. — je pourrai. — Կրամայական չունի . — que je puisse. — que je puisse. — pouvant. — pu.

PRÉVALOIR Գերազանցել

Այս բայը valoir ին պէս կխոնարհի և միայն ստորագառական եղանակին մէջ կտարբերի և կըլայ que je prevale և լն :

SAVOIR Գիտել

Je sais, nous savons. — je savais. — je sus. — je saurai. — sache. — que je sache. — que je susse. — sachant. — su.

SEOIR

Այս բայը կառացնել նշանակութեամբ միայն ընդ. ներկայ և անցեալ կգործածուի séant և sis, իսկ դարձնել, յարմաքել նշանակութեամբ միայն հետեւեալ ժամանակներու մէջ կգործածուի և միշտ գ. դէմք .

il sied, ils siéent. — il séyait. — il siéra. — il siérait. — qu'il siée. — séyant.

SURSEOIR ՏՐԱՇԵԼ

Je sursois, nous sursoyons. — je sursoyais. — je sursis. — je surseoirai. — sursois. — que je surseoie. — que je sursisse. — sursoyant. — sursis.

VALOIR ԱՐԺԵԼ

Je vaux, nous valons. — je valais. — je valns. — je vaudrai. — Հրամայական շունի. — que je vaille. — que je valusse. — valant. — valu.

VOIR Տեսել

Je vois, nous voyons. — je voyais. — je vis. — je verrai. — vois, voyons. — que je voie. — que je visse. — voyant. — vu.

VOULOIR Ուղել

Je veux, nous voulons. — je voulais. — je voulus. — je voudrai. — veux, voulons. — que je veuille. — que je voulusse. — voulant. — voulu.

Բարեհանձեցե՛ն նշանակութեամբ Հրամայական միայն veuille, veuillez կդորժածուի :

ABSOUDRE Ազատել

J'absous, nous absolvons. — j'absolvais. — կա-
տարեալ չունի. — j'absoudrai. — absous, absolvons.
— que j'absolve. — absolvant. — absous առ իսկ
իդ. — absoute.

Ա. յաղէս կիսոնարհի dissoudre.

BOIR Ըստել

Je bois, nous buvons. — je buvais. — je bus. — je
boirai. — bois, buvons. — que je boive. — que je busse.
— buvant. — bu.

BRAIRE Զուալ

Դիմազուրկ : il brait. — ils braient. — il braira.
— il brairait. — qu'il braie. — brayant. — միւս
ժամանակները չեն գործածուիր :

BRUIR Դլրտել

Ա.յս բայը միայն աներեւոյթ եղանակ կոր-
ծածուի և հետեւապէս երբեմն
il bruit. — il bruyait.

CLORE Փակել

Je clos, tu clos, il clôt յոգնակի չունի. — je clo-
rai. — կր. clos. — que je close. — ընդ. անց. clos.
à huis clos, բայց ինչըն.

DIRE ԸՆԿՆ

Je dis, nous disons, vous dites, ils disent. — je disais. — je dis, nous dîmes. — je dirai. — dis, disons. — que je dise. — que je disse. — disant. — dit.

Այսպէս կխռնարհի redire. իսկ contredire, dédire, interdire, médire, prédire բայերուն սահմ. ներկայ յոգնակիք. դէմքերը կըլլան՝ vous contredisez, clédez, interdisez, médisez, prédisez. իսկ հրամայականին մէջ dire բային կհետեւին = maudire բայը սահմ. ներկայի մէջ կըլլայ նous maudissons են. և հրամայականին մէջ maudis, maudissons, maudissez, իսկ ընդ. ներկայն maudissant.

FAIRE ԾԱՌԿԵԼ

Je fais, nous faisons, vous faites, ils font. — je faisais. — je fis. — je ferai. — fais. — faisons, faites. — que je fasse. — que je fisse.

Այսպէս կխռնարհին contrefaire, défaire, refaire, satisfaire & surfaire.

FRIRE ՏԱՐԿԵԼ

Այս բայն հետեւեալ ժամանակներուն մէջ կդործածուի = je fris, tu fris, il frit յոգնակիք չունի . — je frirai, nous frirons. — je frirais, nous fririons. — fris. — frit ընդ. անցեալ :

il est frit կոբանեալ է :

LUIRE ՓԱՍՏԵԼ

Je luis, nous luisons. — je luisais. — կատարեալ
չունի . — je luirai. — je luirais. — հրամայական
չունի . — que je luise. — luisant. — lui.

Այսպէս կխոնարհի նաև reluire.

OIDRE ՕՖԵԼ

J'ois, tu ois, il oint, nous oignons ևլն . — j'oig-
nais. — j'oignis.— j'oindrai.— oins.— que j'oigne.—
que j'oignisse. — oignant. — oint.

PAITRE ԱՐԹԵԼ

Je païs, nous païsons. — je païsais. — կատար-
եալ չունի . — je païrai. — païs, païsons. — que
je païsse. — païssant. — pu.

Նոյնպէս կխոնարհի repaire բայց ասիկայ կա-
տարեալ ունի je repus ևլն .

TRAIRE ԿԹԵԼ

Je traïs, nous trayons. — je trayais. — կատար-
եալ չունի . — je traïrai. — traïs. — que je traie.
— trayant. — trait.

Այսպէս կխոնարհի abstraire, distraire, sous-
traire & rentraire.

VAINCRE ՅՎԻՔԵԼ

Je vaincs, tu vaincs, il vainc, nous vainquons.—

je vainquais. — je vainquis. — je vaincrai. — vaincs.
vainquons. — que je vainque. — que je vainquisse.
— vainquant. — vaincu.

Այս բայը խոնարհման ատեն իւր օ գիրը ձայ-
նաւորի առջեւ միշտ զախ կփոխէ :

(Աշակերտը վերոգրեալ բայերը բերմուց սովորելու
եւ գրով գրելու են)



ԳԼՈՒԽ 2.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ (PARTICIPE)

151. Ընդունելութիւնը թէ՛ բայի և թէ՛ ա-
ծականի զօրութիւն ունի :

152. Ընդունելութիւն մը բայի զօրութիւն
կունենայ երբ գործողութիւն կյայտնէ , ինչպէս .

Le roi a AGUERRI ses troupes

Թագավորն էր զբերելը պարերազէ զորքեցուց :

153. Ածականի զօրութիւն կունենայ երբ գո-
յականի մ'որպիսութիւնը կյայտնէ , ինչպէս՝

Il trouva de Macédoniens non-seulement AGUER-
RIS, mais encore TRIOMPHANTS.

Ու նե գոյն պարերազէ զորքեցուց , այլ նաև յողինը հա-
նելունացներ էր գոյն :

154. Արդէն բայից խոնարհման մէջ սովորե-
ցանք՝ որ երկու ընդունելութիւն կայ՝ ընդուն-
ներկայ (participe présent) և ընդուն . անցեալ
(participe passé) =

155. Ընդ . ներկայն միշտ առ կվերջանայ՝ ընդ .
անցեալը՝ բայից լծորդութեան նկատմամբ իւր
վերջաւորութիւնն ալ կփոխէ .

156. Ընդ . անցեալն առանց առօր օժանդակի
գործածուելու՝ ածական է և իրեն վերաբեր
եալ գոյականին հետ սեռով և թուով կհամա-
ձայնի՝ ըստ կանոնի ածականաց համաձայնու-
թեան , ինչպէս .

Les hommes de génie sont des VICTIMES COU-
RONNÉS de fleurs et devoués au salut du genre hu-
main. Հաւճարել բուրքի ձագիներով դաստիարակ ընկեր էն և
Նույնական է քրիստոնյան բուրքի առաք :

157. Ընդ . անցեալն եռ օժանդակին հետ մի-
անալով գարձեալ ածական է և տէր բայիին հետ
կհամաձայնի , ինչպէս .

Ma SOEUR EST ALLÉE à la promenade.

Քոյր դրուելու քնաց :

158. Ընդ . ներկայն միայն այն ատեն ածական
է և կհամաձայնի , երբ գոյականին վիճակն ու-
որպիսութիւնը կը յայտնէ , ինչպէս .

Les savants sont des livres vivants.

Գիտունները կնունանէ գրուր էն :

ՀՐԱՀԱՆԳ ԼԲ.

(Աշակերտք ըստ վերոգրիկազ կանոնաց հնատենալ
սխալներն ուղղենի)

Les étoiles paraissantes et disparaisantes nous remplis-
saient de joie et de terreur. — ուրեւ երեւոււ և ուրեւոււ-
ոււ ուրեւուուու և ուրեւու և ուրեւու . — la terre tremblante comme

si elle eut été ébranlé jusqu'en ses fondements, semble nous menacer de nous engloutir. Երեւակ է գիշեց, մասնաւոր նշանակութիւն . — tous ont été sanguinaires et barbares, persécutant et persécutés. Դաւակ ու բարեպարտ հայութեաւ և հայութեաւ էր . — la mer mugissante ressemblait à une personne qui ayant été trop longtemps irrité, n'a plus qu'un reste de trouble. Հայ հայութ, այսուհետ այս է ինչունք ու ըստ երեւակ դժոխ յաջութ է առաջ . — la mer mugissant nous menaçait de nous faire périr. Հայութ այս այլ գործ գույն էր մասնաւոր նշանակութիւնը .

ԳԼՈՒԽ Է.

ՆԱԽԱԳՐՈՒԹԻՒՆ (LA PRÉPOSITION)

159. Նախագրութիւնն ըստ ինքեան մասնաւոր նշանակութիւն մի չունենալով, իրեն յետադաս եղաղ բառին նշանակութիւնը կորոշէ և զայն իրեն խնդիր կընդունի :

160. Նախագրութիւնները կյայսնեն տեղայ, ժամանակի, յարաբերութեան ևայլն պարագայները, որք են՝

de, en, chez, sur, sous, vers, avant, après, depuis, pendant, avec, selon, à, envers, pour, attendu, vu, excepté, hors, sauf, contre, malgré, voici, voilà և լաւ:

161. Երբեմն երկու երեք բառ իրարու քով դրուելով մէկանեղ մէկ նախագրութիւն կկազմեն՝ որք կըսուին նախադրուկն ասոցաց (locutions prépositives), ինչպէս՝ à coté de կոչք, à cause de պարագայ, à l'égard de Կապաճք, autour de ուղև,

բ-ը-ր-ու-է-լ-ը , vis-à-vis de տ-է-լ-ը , quant à է-ն-ի , en faveur de է-ն-ի-ո-ր և լ-ն-ի :

AVANT DE chercher À te faire des amis, commence PAR devenir le tien.

Դ-ո-ր , +եւ բ-ը-ր-ու-է-լ-ը ը-ն-ո-ր-է-լ-ը յ-ո-ր-ո-ջ-ը , +ո՞ւ ո-յ-է-ր բ-ը-ր-ու-է-լ-ը պ-ը-ս-լ ո-կ-է-ր :

162. Երբեմն ու ե է բառ՝ ըստ պահանջման ոճոյն , նախադրութեան պէս կրանին , ինչպէս են attenant յ-ո-ր , կ-է որ attenir պ-ա-ր-ու-ն-ի-ւ բային ընդ . ներկայն է , concerning պ-ա-ր-ու-ն-ի-ւ որ concerner պ-ա-ր-ու-ն-ի-ւ բային ընդ . ներկայն է . sauf բ-ո-յ է որ sauf ու-շ-ո ածականն է , vu վ-ա-ն որ voir ու-ն-ու-ն բային ընդ . անցեալն է և այլն : Այս օրինակ նախադրութեանց անուն կտան պ-ա-ր-ու-ն-ի-ւ ն-ո-ի-ո-ր-ու-ն-ի-ւ (prépositions accidentielles) .

Toute la ville, sauf le faubourg, a été réduite en cendre. բ-ը-ր-ու-է-լ-ը , բ-ո-յ յ-ո-ր-ու-ն-ի-ւ , ս-ի-է-ր դ-ո-յ-ու-ն-

ՀՐԱՀԱՆԴ ԼԹ.

(Աշակերտը հնատնեալ հրահանգին մէջ նախդիրներն
են նոցա տեսակն որոշեն)

Le feu de l'amitié échauffe le cœur sans le consumer. բ-ը-ր-ու-է-լ-ը հ-ո-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն . — l'humanité consiste à faire le bien qu'on peut. բ-ը-ր-ու-է-լ-ը ը-ն-ո-ր-է-լ-ը ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն . — les plus beaux génies s'affaiblissent avec l'âge. ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն . — témoignez votre affection par des effets plutôt que par des paroles. ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն . — on ne monte à la fortune que par degrés. ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն ո-ւ-ր-ու-ն . — agir sans avoir réfléchi, c'est se mettre en voyage

sans avoir fait de préparatifs. — tous les anciens physiciens ne sont rien auprès des modernes. — parmi les cris du sang l'amour en vain murmure. — viens, que je t'apprenne à aimer la vie. — dites toujours en vous-même: que je fasse encore une bonne action avant de mourir.



ԳԼՈՒԽ Ը.

ՄԱԿՐԱՑ (L'ADVERBE)

163. Մակրայը միշտ անհամաձայն է, և կամ բայ մը, կամ ածական մ'եւ կամ ուրիշ մակրայ մը կյարաբերէ, ինչպէս՝

Il faut TOUJOURS agir avec franchise, si l'on veut être SINCEMENT vertueux. Դեռև և դշու համար Յականութեանք վարագութեանք բարեկանք անուշտ անուշտ անուշտ անուշտ անուշտ :

Այս օրինակիս մէջ toujours և sincèrement մակրայ են՝ առաջինն ագր բայը կյարաբերէ, երկորդը՝ վարագութեանը :

164. Մակրայներն երեք կարգի կրամնուին՝ Ա. Կան մակրայներ ուզք իրնէ ածական են, այց բայի վրայ դրուելով իբրեւ մակրայ կը անին :

Rire haut est un ridicule et une sottise.

Բայց ինդուն անը և անդունիւն է :

Բ. Կան՝ որ բուն մակրայ են (adverbes essen-

tiels) ինչպէս . déjà ուրեմն , demain և-ու , jadis երբէն , dehors ուրբառ . ensemble և գույն , encore առաջն , hier երեկ , jusque քայլ . là անտ , jamais երբէն , comment իւզնեն , որդեն , cependant առաջն եղն :

Գ. Կան նաև որ մի քանի բառ մէկտեղ գալով յակըայական զօրութիւն կունենան և որք կը կոշուին ակբայ-կա ասցուցու (locutions adverbiales) ինչպէս՝ d'où, en avant, du moins, au moins, sans doute, ni plus ni moins, nulle part, une fois, du reste, en sus, de là, de ça, au reste, d'ici, de même, jusque là, ci-joint, ci-inclus, péle-méle, par hasard, peut-être և այլն :

ՀՐԱՀԱՆԳ Խ.

(Աշակերտք վարի օրինակաց մէջ մակրացներն են
նոցա տեսակն որոցնեն)

Ici périt Cicéron, là fût assassiné César. — Ի՞նչ կիմքն .
— Ի՞նչ կատարեն կերպ . — voulez-vous savoir comment il faut
donner ? Mettez-vous à la place de celui qui reçoit. — Ի՞նչ գույն է առաջն է , — ինչ կատարեն առաջն է ու ուշ է . — il
y a peu de gens qui valent mieux que leur réputation. + Ի՞նչ է առաջն է ու ուշ է ու առաջն է ու ուշ է . — de ma vie je n'ai en-
tendu des voix de femmes monter si haut. Առաջն է ու ուշ է ու առաջն է ու ուշ է .

ԳԼՈՒԽԱ Թ.

ՀԱՂԿԱԳ (LA CONJONCTION)

165. Շաղկապ են et, ou, ni, mais, car, և լն :

166. Երբ մէկքանի բառ մէկտեղ գալով շաղ-

կապի պաշտօն կվարեն իրառւին ՇԱՂԿԱՊԱԿԱՆ
---յութեր (locutions conjonctives) ինչպէս են առ
contraire չ- հ-ի-ր-ութե, օր բien կ-ս լ-է, առ մոտ
դ-ութե, առ ըստ կ-ի և լ-ի :

N'éprouvez pas vos amis SI vous voulez les conserver

J'étudie parceque je travaille.

կութելս Հանար դէ իւշեացէս :

ԳԼՈՒԽ Ժ.

ՄԻԶԱՐԿՈՒԹԻՒՆ (L'INTERJECTION)

167. Միջարկութիւնը մարդուս սրտին յուզա-
մունքն թէ՛ ուրախութիւն, թէ՛ արտմութիւն,
թէ՛ ցաւ, թէ՛ փափաք ելն. յայտնող բառեր
են, ինչպէս՝

ah ! eh ! vivas ! pouf ! ho ! hola ! aïe *Ljñ* ,

168. Երբեմն երկու բառ մէկտեղ միջարկու-
թիւն կկազմեն, ինչպէս՝

Juste ciel -rr'-r trw^z+, grand Dieu U.-rr--r- r-.

169. Երբեմն յինչեւ անգամ բայ մը միջարձ
կութիւն կրնայ ըլլալ, ինչպէս՝

Allons ! (aller *պայէն*) օ՞ն ուրեմ, plait-il? (plaire *պայէն*) հըստիկ և լն :

ՀՐԱՀԱՆԳ ԽԱ.

(Աշակերտք հնտեհեալ պարբերութիւնը գրով լուծեն՝ որոցնելով իւրաքանչիւր բառին սկզբ, թիւը, տեսակը, դերանուանց և բայից դէմքը, նոցա տեսակը, ժամանակը, եղանակը, դէմքը ենոյշն :


ORGUEIL

L'orgueil est le défaut le plus commun et le plus tenace de notre nature déchue. Tous les hommes ont à le combattre, et à le combattre pendant toute leur vie. Il apparaît dès l'enfance; et c'est alors surtout qu'il importe de ne pas le laisser se développer; car il ne tarderait pas à pousser de si profondes racines et à prendre un tel accroissement, que plus tard l'âme hésiterait peut-être à y porter la hache et perdrat même jusqu'au désir ou à l'espérance de le détruire.

C'est le défaut qui fait commettre le plus de sottises, quoi qu'il en empêche beaucoup: car il y a une infinité d'hommes qui sont ridicules, extravagants, méchants, lâches et hypocrites par ce qu'ils se laissent dominer par l'orgueil; mais il y en a certainement d'autre, qui doivent en partie à l'amour-propre leurs bonnes manières, leur politesse, leur savoir-faire et leurs succès; et cependant, il faut le dire, l'amour-propre, qui ne saurait jamais remplacer le vrai mérite, ne remplace pas d'avantage la vertu.



ՀԱՄԱՁԱՑՆՈՒԹԻՒՆ ԳԱՂՂԻԱՐԵՆ
ՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ



SYNTAXE FRANÇAISE
THÉORIQUE ET PRATIQUE



ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՀԱՄԱՉԱՑՆՈՒԹԻՒՆ (SYNTAXE)

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

470. Համաձայնութիւն կըսուի բառերուն կանոնաւոր կերպով իրարուքով շարուիլը :

471. Ամէն խօսք ըստ ինքեան ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ կամ ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ (proposition) կկազմէ՝ որ դիմաւոր բայէ մը , տէր բայիէ (sujet) և ստորոգեմէ (attribut) մը կկազմուի , ինչպէս :

Le soleil est pur, ունեաւ դայնաւ է .

Այս խօսքը նախադասութիւն մ'է : le soleil տէր բային է , էտ բայն է խոկ րո՞ ստորոգելի՞ :

472. Բայն՝ ինչպէս առաջին մասին մէջ ըսինք միշտ երե էական բայն է , ուստի երբ բայ կըսեմք մտքով երե պիտի իմանամք :

473. Խօսքի մը մէջ նրբան դիմաւոր բայ կայ այնքան ալ նախադասութիւն կայ :

La défiance BLESSE l'amitié le mépris la TUE

Ահա այս օրինակիս մէջ երկու դիմաւոր բայ կայ blesse և tue ուստի և երկու նախադասութիւն : Առաջինն է՝ la défiance blesse l'amitié և

Երկրորդը, le mépris la tue: **աէր բային** է l'amitié, **բայն** է est խոկ ստորոգելին blessant, և l'amitié **որ դործողութեան** առարկան է սեռի խնդիր (complément direct) կկոչուի: **Նշյնպէս երկրորդ նախադասութեան** մէջ le mépris **աէր բային** է, est **բայն՝ խոկ ստորոգելին** է tuant **որոց սեռի խնդիր** է la **դերանունը**.

174. Նախադասութիւնը կըլլայ տրամաբանական, (logique) և քերականական (grammatical) :

175. Σρωμαριανησιανης ή ουασιατιασιονθικην
ερη μηνη ρωμη με (être), τηρη ρωμη η ποιηρο-
τειη μοιηνη, ινζηρε.

Dieu est juste

176. ԳԵՐԱԼԻԱՆՏԻԿԱՆ Է ՆԱԽՈԱԴԱՍՈՒԾԹԻւնն ԵՐԲ
ՄԵՐ բայի , բայ և ստորոգելի իրենց ուրիշքառ
մը խնդիր կառնուն այնպէս որ եթէ մին վեր-
նայ խօսքին մէջէն՝ նախադասուԾիւնը չկրնար
զատ ինքեան որոշ միոք մ'ընծայել , ինչպէս՝

La raison est la base de la vertu

Այս օրինակիս մէջ la raison est la base էր-
ունուն հիմք է խօսքն ամբողջ իմաստ մը չպիտի կը-
սար տար եթէ ծառաւ լինդիրը չըլլար , վասն
ունունուն հիմք է՝ ինչ բանի . — de la vertu —
ունունուն ուստի de la vertu բառը՝ base բա-
նն նշանակութիւնն ամբողջացնելուն համար
ոնոր խնդիրն եղաւ և հետեւապէս նախագա-
ռութիւնն ալ՝ քերականական . Այսպէս երբ
ոսեմ յե պար կառէմ , տրամաբանական նախա-
ասութիւն մ'է վասն զի ըսել է յե suis parlant

Ե-ԵՄ ԽՈՎՆ, իսկ ԵՐԲ ԿԸՍԵՄ յե զօս Ա-Հ-Ա-
-ԵՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆԸ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԸԼԱՅ :

ՀՐԱՀԱՆԳ ԽԲ.

(Աշակերտք հետեւեալ օրինակներուն մէջ նախադատովին-
ները բաժնեն, տեսակն որոշեն եւ լուծեն ըստ վերոգըր-
եալ կանոնաց)

L'indolence est le sommeil des esprits. — la sagesse est la connaissance et l'amour du vrai bien. — la delicatesse est la fleur de la vertu. — l'homme est raisonnable. — la netteté épargne les longueurs. — la nécessité apprend à souffrir constamment les adversités. — la bourse du sage est facile à ouvrir. — toutes les querelles se réduisent à ceci.



ԳԼՈՒԽ Ա.

ԳՈՅՑԱԿԱՆՆԵՐՈՒ ՎՐԱՅ

ԳՈՅՑԱԿԱՆԱՏ ՄԵՌԱԾ

**177. AIGLE ԵՐԵ պարզապէս ունեն նշանակէ
ըստ սեռոյն արական կամ իգական է :**

Le *grand* et le *petit* AIGLE sont chacun d'une espèce isolée.

Une AIGLE ne pond qu'un œuf.

**ԵՐԵ ՇՐՈՎ, ՊԲԱՆՆՆ և ունեն սպառապունք նշանա-
ԿԷ միշտ իգական է :**

*Pourquoi, malgré nos chaînes, Avons-nous com-
battu sous les AIGLES ROMAINES ?*

178. AUTOMNE Աւան արական է ուրիշ եղանակաց անուններն արական ըլլալուն համար .

L'AUTOMNE a été universellement BEAU et SEC.

179. ORGUE Երեւան եղակի՝ արական և յոդնակի՝ իդական կտործածուի :

un BEL ORGUE.— de BELLES ORGUES.

180. AMOUR Ար եղակիին մէջ արական՝ յոդնակիին իդական է :

L'AMOUR de la patrie est COMMUN à tous les hommes.

Il n'y a d'AMOURS survivant au tombeau que CELLES qui sont NÉES au berceau.

181. DÉLICE Հեշտութեան եղակիին մէջ արական՝ յոդնակիին մէջ իդական է :

Un GRAND DÉLICE. — TOUTES ces DÉLICES.

182. FOUDRE Իշխան նշանակութեամբ միշտ իդական է. իսկ այլաբանական ասից մէջ արականն ընտրելի է :

LA FOUDRE silonne les nues.

Il lançait ça et là des regards terribles comme des FOUDRES VENGEURS.

Բայց երբ մէկու մ'իբը նմանութիւն կտրուի միշտ արական է :

Je suis donc UN FOUDRE de guerre?

183. HYMNE Երբ եկեղեկան երբեցութիւն նշանակէ՝ միշտ իդական է, ուրիշ և է նշանակութեամբ արական է :

UNE HYMNE de l'église.— UN HYMNE GUERRIER.

184. QUELQUE CHOSE երբ բա և նշանակէ ա-
րական է՝ իսկ եթէ ւ է բա և նշանակէ՝ իդա-
կան :

QUELQUE CHOSE est PROMIS.

QUELQUE CHOSE qu'il m'ait DITE.

185. GENS հաւաքական անուն մ'է որ հոմիս
հարդէն բառին տեղ կդործածուի, ինքը բնակա-
նաբար արական է, բայց իրմէ առաջ դրութղ
ածականներն ըստ հետեւեալ կանոնաց երբեմն
արական և երբեմն ալ իդական կդրուին :

Ա. Այն ամէն ածականներն որ անմիջապէս
 gens ին նախադաս են և որոց արականն անձայն
 է ովչ չյանգիր՝ իդական կդրուին :

Je vois CERTAINES gens. — TOUTES gens.

Բ. Երբոր gens երկու ածականաց մէջնեղը
 դրուի՝ առաջին ածականն՝ իդական, իսկ վեր-
 ջին արական կդրուի :

Les VIEILLES gens sont SOUPCONNEUX.

Գ. Երբ gens ին նախադաս ածականն իր ծայ-
 ը բնականաբար անձայն է ունենայ նոյն ածա-
 կանին նախադաս տout ն արական կդրուի :

TOUS les HONNÈTES gens.

Դ. Երբ gens իրմէ ետքը de նախադրութեամբ
 գոյական մ'ունենայ՝ նախադաս ածականն արա-
 կան կդրուի :

CERTAINS gens D'affaires.

ՀՐԱՀԱՆԳ ԽԳ.

(Աշակերտք հնահենեալ սիւաշներն ուղղից)

Du côté de l'Asie était Vénus, c'est-à-dire, les *faux* amours et la molesse. — Les *premiers* orgues qu'on ait vus en France furent *apportés* par les ambassadeurs de l'empereur Constantin Copronyme, qui les offrirent au roi Pépin. — Quelle délice ne cause pas une bonne action ! — Ô véritable religion, que tes délices sont puissants sur les coeurs ! — l'aigle *noire* n'est qu'une variété dans l'espèce de l'aigle *brune* ou aigle *commune*. — je me représente *cette* automne *delicieuse*. — le foudre en grondant roulait dans l'étendue. — *toutes* les gens *gai*s. — les *folles* honnêtes gens sont *celles* qui déguisent leurs défauts aux autres et à *elles*-mêmes; les vraies honnêtes gens sont *celles* qui les connaissent parfaitement et les confessent. — les *vraies* gens de lettres et les vrais philosophes ont beaucoup plus mérité du genre humain que les Orphée, les Hercule et les Thésée. — les *anciens* hymnes de l'église ont le mérite de la simplicité, mais *ils* n'ont que *celui-là*. — Seigneur, *quelles* hymnes sont dignes de vous ? —

ՊԼԵԱԿԱՆԱՑ ԲԻՒԾ

186. AIEUL Ն-Ք-Ն-ՋՐ ՆՉԱՆԱԿՈՒԾԵԿԵԱՄՔ՝ յոդնա-
կին մէջ կըլլայ աիես.

Nos AIEUX vivaient longtemps.

ԵՇԵ հոռ (հօթը կամ մօրը հայրի) ՆՉԱՆԱԿԵ-
ԿՌԵԼՍ աիեuls.

Ses deux AIEULS vivaient encore.

187. AIL իւռո՞ւ՞ իւ-ը պարզ ՆՉԱՆԱԿՈՒԾԵԱՄՔ
յոդնակի կըլլայ aulx.

il y a des AULX cultivés et des AULX sauvages,
ՅՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ իմաստներու մէջ՝ կըլլայ AILS.

il cultive des AILS de plusieurs espèces.

188. CIEL պարզապէս ԵՐԱՆ+ Նշանակութեամբ՝
յոդնակի կըլլայ CIEUX.

les CIEUX annoncent la gloire de Dieu.

ԱՅԼԱԲԱՆԱԿԱՆ իմաստից մէջ, կամ ԴԱԿԱՆ-
ԴԱՆ և կամ Դ-ԴԻԵՐԵ ԻՆ ԴՅԱ ԵՐԱՆ+Ը Նշանակելու բ-
ԼԱՅ՝ կըլլայ CIELS.

les CIELS de lit.— Ce peintre fait bien les CIELS.

189. OEIL -Ա Նշանակութեամբ յոդնակի կըլ-
լայ YEUX.

le bandeau de l'erreur aveugle tous les YEUX.

un fromage qui n'a point d'YEUX (Ճ-Կ-Ր-Ք+):

ԵՐԲ ՆՄԱՆԵցուցիչ պարագայներու մէջ ԳՈՐ-
ԾԱՆՈՒԻ և կամ իրմէ վերջը DE Նախաղրութեամբ
միացեալ բառ մ՛ըլլայ՝ որոյ հետ մէկ բառ կազ-
մէ՝ այն ատեն կըլլայ յոդնակի OEILS.

on ne plante jamais les dalhias avant que les
OEILS aient paru.— les OEILS DE chat (Կ-Ռ-Վ-Ռ) :

190. TRAVAIL -Վ-Ր-Ջ-Ն-Ի-Ն, ԵՐԲ Հ-Մ-Պ-Ի, Յ-Ր-Ջ-Ր-
Դ-Ն-Ի-Ն և յ-Բ-Ն-Ն-Ի-Ն Նշանակէ յոդնակի կըլլայ
de TRAVAUX.

qu'a-t-il-cherché, ce grand Alexandre par tant
TRAVAUX et de peines.

ԵՐԲ Հ-Ա-Չ-Ո վերաբերեալ աշխատութիւն և
կամ ձիերը պայտելու ԳՈՐԾԻՔՆ հասկցուի՝ կըլլայ
TRAVALLS.

ce ministre a eu plusieurs TRAVAUX cette semaine avec le roi.

ՀՐԱՀԱՆԳ ԽԴ.

(Աշակերտը վերի կանոնանքում միտ դնելով հետեւալ սխալներն ուղղեն)

Il faut choisir du fromage sans œufs. — le ministre a des *travaux* importants à soumettre au roi. — la forme des ciel de lit change tous les six mois. — la chronologie et la géographie sont les deux œufs de l'histoire. — ses deux aieux ont rempli les deux premières charges. — les œufs de chat sont des pierres précieuses chatoyantes. — jouissez sans fracas de fruit de mes travaux.

191. Թուականները, մակրայները, շաղկապներն ու միջարկութիւններն իբրեւ գոյական գործածուած ատեննին գարձեալ յոդնակի չեն կրնար ըլլալ.

Trois un de suite font cent onze en chiffres arabes.

Plusieurs peu font un beaucoup.

192. Օտար լեզուներէ առնուած բառերն հետեւեալ երեք պայմաններով յոդնակիին մէջ անփոփոխ կմնան՝

Ա. Եթբ երկու կամ երեք բառ մէկտեղ գալով մէկ բառ կազմեն, ինչպէս՝

des Te-Deum չեղ Աստուած օբհունիւն,

des ecce-homo Քէւառու քուշ զուիս, քանար,

des ex-voto Նուեր ուիստ,

des fac-simile Շանօրինակ,

des in-folio Գ-Ր-Ն (ՔԵՐ+),

des auto-da-fe Դ-Գ-Ե-Ն Հ-Ա-Վ-Դ-Յ, և լն :

Բ. Երբ աղօթքի վերաբերեալ լստինական
բառերը ըլլան՝ զօրօրինակ

des Ave,

des Alleluia,

des Benedicite,

des Confiteor,

des Credo,

des Magnificat,

des Miserere,

des Pater, և լն .

Գ. Երբ գաղղիական բառերու կարգն անցած
չըլլան, ինչպէս՝

alibi Ա-Ր-Ե-Լ Պ-Ե-Ն Շ-Ե-Տ-Ի-Ե ,

allegro Ի-Պ-Ջ-Ր Ե-Ր-Ւ ,

crescendo Վ-Զ-Վ-Ե-Ջ-Ա-Ջ Յ-Ա-Ջ-Ա-Ջ ,

maximum Բ-Ե-Յ-Ե-Ր-Դ-Ա-Յ Ա-Դ-Ր-Ե-Ն ,

minimum Ա-Դ-Ր-Ե-Ն Ա-Դ-Ր-Ե-Ն ,

193. Բայց այն օտար բառերն որք յաճախ
գործածութեամբ գաղղիացած են՝ ըստ կանոնի
քերականութեան յոդնակիլն մէջ և գիրը կըն-
դունին, ինչպէս՝

des altos, des ladys, des macaronis, des pen-
sums, des placets, des reliquats, des frios, des zéros,
des factums, des folios և լն .

194. Օտար լեզուներէ առնուած տեսակ մը
գոյականներ ալ կան որք իրենց լեզուոյն օրի-
նացն համաձայն յոդնակի կըլլան, ինչպէս՝

carbonaro	ԿԵՐԱԿ	carbonari
dilettento	"	dilettenti
lazarone	"	lazaroni
quintetto	"	quintetti ԿԼՆ :

195. Յատուկ անուանքը բնականաբար յոդնաս-
կի չեն ըլլար, բայց կան յատուկ անուանք ուրե-
հիննալով ցեղի անուն եղած են, և կան նաև
որք այլոց համար իբր նմանութիւն կդորժածուին,
այսպիսիներ յոդնակի կըլլան և ծայրերնին և
կառնուն, ինչպէս՝

La France a eu ses CésarS et ses PompéeS
Գոզիւն սանեցաւ էր կեսուներն ու Պոմպէոսներն՝ այ-
սինքն — կեսուրէ և Պոմպէոսէ նշան հարդէներ :

196. Երբ հեղինակին անուամբը զուրցուած-
գըրերու համար կըսուի՝ յոդնակիին մէջ անփո-
փոխ կմնայ :

on m'a fait présent de deux TÉLÉMAQUE.

Ի՞շտ երկու ՏԵԼԵՄԱՔ (ՔԵՐ+) ընծայ, ըբար :

il m'a donné deux HOMÈRE et trois VIRGILE.

ՀՐԱՀԱՆԴ ԽԵ .

(Աշակերտք ըստ վերոգրեալ կանոնաց հետեւնալ հրահան-
գին մէջ յոգնակիի նշանները չօշիկ կամ դնեն)

Les Elzévir-s (**ԵԼՎ**) sont toujours très-estimés; les Bar-
bou-s (**ԵԼՎ**) le sont beaucoup moins qu'autre fois. — J'ai ache-
té dans une vente trois Attala-s, dix Paul-s et Virgine-s et
autant de Voltaire-s. — Entre toutes les familles royales celle
des Stuart-s et celle des Bourbon-s ont été sans contredit les
plus malheureuses. — les mauvais écoliers sont accablés de
pensum-s et privés d'exeat-s. — j'entends éclater des bra-

vo_s imprévus. — les si_s, les pourquoi_s sont bien vigoureux. — on a jouit à l'édition des œuvres de Malherbe publiées à Caen plusieurs fac_simile_s de son écriture. — les verso_s et les recto_s de ce volume sont tous macalés.

197. Երկու բառով միացեալ բաղադրեալ գոյականը հետեւեալ կանոններով յոգնակի կըլլան:

198. Ա. — Երբ բաղադրեալ գոյականաց երկու բառն ալ գոյական ըլլան, յոգնակիին նշանը միայն նշանակութիւնն որոշող գոյականը կառնու. ինչպէս՝

un appui-main, des APPUIS-mains Յերկ յենակուր,

un garde-côte, des GARDES-CÔTES, անհանդահու.

199. Բ. — Երբ բաղադրեալ գոյական մածականէ և գոյականէ շինուած է, յոգնակիին նշանն երկուքն ալ կընդունին, ինչպէս՝

un basse-cour, des BASSES-COURS Հոյրտահունակուր,

Ա. յս կանոնիս բացառութիւն կընեն հետեւեալ բառերը.

un blanc-seing, des blanc-seings Տերմակ լունի մուսաբարտունէն,

un terre-plein, des terre-pleines Արմբլուր,

un chevau-léger, des chevau-légers Աւրելուկ հենաւուր,

un courte-haleine, des courte-haleines Հանջը իւր,

une grand'mère, des grand'mères Դժ մոյր,

une grand'messe, des grand'messes Յոյնարդ դաստուր,

une grand' rue, des grand' rues ԵՐԵՎԱՆԻ , ԿՈՉՈՒՅՈՒՆ :

200. Դ. — ԵՐԵՎԱՆԻ բաղադրեալ գոյականի մը բառերէն մին՝ այնպիսի բառ մ'ըլլայ՝ որ մինակ չըդործածուելով՝ իբրեւ ածական առնուած ըլլայ, այն ասեն երկուքն ալ յոգնակիի նշանը կընդունին, ինչպէս՝

- | | |
|-------------------|--------------------------|
| un loup-garou. | des loups-garous, |
| un porte-cochère, | des portes-cochères, |
| un pie-grièche, | des pies-grièches, |
| un loup-cervier, | des loups-cerviers, և լ. |

201. Դ. — ԵՐԵՎԱՆԻ բաղադրեալ գոյական մ'երկու գոյականէ շինուած ըլլայ և մէջտեղը նախադրութիւն մը գտնուի՝ յոգնակիին նշանն աւաջինը միայն կընդունին, ինչպէս՝

- | | |
|-----------------------|-------------------------|
| un chef d'œuvre, | des chefs D'œuvre, |
| une lettre-de-change, | des lettres-DE-change, |
| un arc-en-ciel, | des arcs-EN-ciel, |
| un ver-à-soie, | des vers-À-soie, |
| une belle-de-nuit, | des belles-DE-nuit և լ. |

այց՝ սոց-ա-լան անհասար իսու, pied-à-terre կղմ-ն և լել-ա-լել իսուալան-նէն յոգնակիին մէջ նփոփիս կմնան :

202. Ե. — ԵՐԵՎԱՆԻ բաղադրեալ գոյական մ'անսփոփիս բառէ, այսինքն, նախադրութենէ, մակայէ, և կամ, բայէ մը կազմեալ է՝ միայն գոյականն յոգնակի կըլլայ, ինչպէս՝

- | | |
|-----------------|-------------------|
| un garde-robe, | des garde-ROBES, |
| un contre-coup, | des contre-COUPS, |

une arrière-saison, des arrière SAISONS.

Բայց առանց յոգնակիի կղբու ին՝

des abat-jour,

des chasse-marrée,

des coupe-gorge,

203. Երբ բաղադրեալ գոյականը կազմող բա-
ռից երկուքն ալ անփոփոխ բառեր ըլլոն եր-
կուքն ալ յոգնակիի նշանը չեն ընդունիս, ինչպէս՝

un oui-dire, des oui-dire

un passé-debout, des passé-debout

un passé-passe, des passé-passe

un pour-boire des pour-boire

un qu'en-dira-t-on, des qu'en-dira-t-on

ՀՐԱՀԱՆԳ ԽԶ.

(Աշակերտք շատ վերոզրեալ կանոնաց հնտևեալ
սիւալմերն ուղղեա)

Les *chou-fleurs*, les *chou-raves*, et les *chou-navets* sont des variétés de la même famille. — dans toutes les grandes villes de l'europe on a fondé des *hotel-Dieu*. — les *porc-épics* peuvent vivre et se multiplier dans les pays moins chauds. — les *blancs-seings* sont des armes perfides dans les mains d'un fripon. — les gens de mauvais foi sont des *pieds-bat* en af faire. — les *chauve-souris* sont des vilains oiseaux. — il v toujours à la grand'messe avec sa grand'mère et ses deux *grands-papas*. — on ne doit ni se moquer, ni s'inquiéter de qu'en *dira-t-ons*.



ԳԼՈՒԽ Բ.

ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ

204. Արոշեալ գոյականներն յօդ կտունուն .
LES HOMMES sincères sont rares.

205. Երբ գոյական անուն մ'ընդարձակ գա-
պար կտայ , յօդ չառնուր =
un homme sans COEUR

Այս օրինակիս մէջ օօշ առանց յօդի է՝ զի
եւր ըսելով ու է սեռ կամ տեսակ մը չյայտնեք .
206. Երբ գոյական մը մասնականութիւն՝ այ-
նքն՝ ամբողջէն մաս մը կյայտնէ դս, de la, des
առնուր :

quand on a DE L'ESPRIT on se tire d'affaire.

Այս օրինակիս մէջ օ լ' մասնականութիւն կը
ուցնէ՝ իբրեւ թէ եղած ըլլար quand on a quel-
le esprit

Դարձեալ այս օրինակին հետեւելով պիտի ը-
մբ ի ա DU pain յուցնելու համար թէ հացէն
. . . .

207. Երբ մասնական գոյականէն առաջ ածա-
ն կայ , այն ատեն պարզապէս օ կտործածուի .
il a DE BON pain և ոչ թէ դս bon pain.
յնպէս պիտի ըսեմբ օ ՎՐԱԻՍ սենտիմենտներն եւ
թէ օ վրայ սենտիմենտներն եւ առաջարկածուի .
208. Երբ իրմէ առաջ ածական ունեցող գո-
կաններն օրոշաբար առնուի, գարձեալ դս, de
des կտործածուի :

il y a DES MAUVAIS EXEMPLES qui sont pires que des crimes. Զ-ը ուն-իներ ի-ն՝ ո-ր մ-իներ մ-ել վ-րուն ե-ն :

209. Bien, la plupart, le plus grand բասերէն յետոյ du, de la, des գործածելու է :

LA PLUPART DES hommes. — BIEN DU sang aura coulé ce soir.

210. Բացասական բայի մը սեռի խնդիրն յօդ չառնուր և յօդի տեղ միայն դ կործածուի :
je N'AI PAS D'amis.

Բայց երբ սեռի խնդիրն իրմէ ետքն ածական ունենայ, այն ատեն յօդ դնել պէտք է :
je N'AI PAS DES amis SINCRÈRES.

211. Plus, mieux, moins մակբայներէն առաջ յօդ կորուի երբ խօսքին մէջ բաղդատութիւն կայ :

les amitiés qui nous paraissent LES PLUS fortes ne sont souvent que des intérêts réciproques.

212. Բայց երբ խօսքի մէջ բաղդատութիւն չըլայ՝ սակայն իրողութեան մը վերջին ծայր վիճակն յայտնել պէտք ըլլայ՝ այն ատեն՝ թէ՛ եզակի, թէ՛ յօդնակի, թէ՛ արական և թէ՛ իգական միշտ լե կործածուի :

LES OBJETS qui lui étaient LE PLUS AGRÉABLES étaient ceux dont la forme était unie et la figure régulière.

(Աշակերտը ըստ վերոգրեալ կանոնաց հետևեալ
սիալմերն ուղղեն)

Je ne vous dis pas ici *de choses vagues*. — ne donne pas à ton ami les conseils *le plus* agréables mais *le plus* avantageux. — celui qu'on aime n'a point *des défauts*. — il parait que c'est celle de toutes qui a été *le plus* vertueuse qui a été aimée *la plus* tendrement. — un peuple que protègent *des bonnes lois* n'est pas inquiet. — les soldats d'Aratus étaient pour la plupart *les jeunes gens* et *de jeunes gens pauvres*. — les plus grandes âmes sont celles qui s'arrangent *les mieux* dans la situation présente et qui dépensent *les moins* en projets pour l'avenir.

ԿՐԿՆՈՒԹԻՒՆ ՅՈԴԻ

213. Իբրեւ տէր բայի և իբրեւ խնդիր գործածուած ամէն գոյականաց , և , և շաղկապով կապուած երկու ածականաց վրայ յօդը կկըրկնուի եթէ այս երկու ածականները միւնոյն գոյականին իրարու հակառակ որպիսութիւնները յայտնեն , ինչպէս՝

LE cœur, L'esprit, LES mœurs tout gagne à la culture.

LES nouveaux ET LES anciens citoyens.

214. Բայց երբ երկու ածականներ այնպիսի որպիսութիւններ յայտնեն որ միւնոյն դէպէի մէջ միւնոյն գոյականին կրնան միանգամայն պատկանիլ , այն ատեն մէկ յօդ դնել բաւական է :

LES BELLES ET FERTILES plaines

Գեղեցիկ և սրբազն բայրեւ :

Յայտ է որ դաշտերն արգաւանդ և միանգաւանյն գեղեցիկ կրնան ըլլալ. բայց չպիտի կրնանք ըսել les bonnes ou mauvaises conversations, վասն զի խօսակցութիւն մը բարի միանգամայն և չար չկրնար ըլլալ.

215. Երբ խօսքին աւելի ուժ մը տալ ուղեմք, այն ատեն երկու ածականաց մէջէն և շաղկապը կցնջեմք և յօդն իւրաքանչիւրոյն վրայ կկրկնեմք:

Voltaire, LE digne, LE continual, LE passionné administrateur de Racine.

216. Երբեմն ալ, քնդհակառակն բառերու վրայէն յօդը բոլորովին կցնջութի իմաստն աւելի սաստիկ ցուցնելու համար :

talent, goût, esprit, bon sens, choses différentes. femmes, enfants tous sont massacrés.

ՀՐԱՀԱՆԳ ԽԸ.

(Աշակերտք լսու վերոգրեալ կանոնաց հնտեսնալ հրահանգին մէջ ո՞ւր որ պէտք է յօդ դնեն)

—feu,—air et—eau semblaient s'être déclaré—guerre.— On ne doit pas juger de—bon ou de—mauvais naturel d'une personne par—traits de son visage.—Le grand et—petit épagnneul.—Bossuet,—grand,—sublime orateur Chrétien.—Allez,—vils combattants,—inutiles soldats.——longs et—grands travaux.——bonne et—jolie maison. — Une de — plus essentielles et de —plus nobles fonctions des souverains, c'est de rendre — justice à—pauvres.——légéreté,—rapidité,—petitesse,—grace, et —riche parure, tout appartient à ce petit favori.



ԳԼՈՒԽ Գ.

Ա Շ Ա Կ Ա Ն

ՈՐԱԿԱԿԱՆ ԱՆԱԿԱՆՔ

217. Ածականն որ գոյականին որ պատկանի անոր սեռն ու թիւը կընդունի :

218. Երբ ածական մը մէկեն աւելի գոյականաց պատկանի յոդնակի կդրուի :

Chacun croyait sa VIE et son BONHEUR ATTACHÉS au succès.

219. Ածական մ'եթէ տարբեր սեռէ գոյականաց վերաբերի՝ թէպէտ յոդնակի կդրուի բայց՝ արական :

Vous avez DEUX FILS et DEUX FILLES très-SPIRITUELS.

220. Եթէ տարբեր սեռէ երկու կամ աւելի գոյականներ ըլլան՝ լաւ կըլլայ որ ածականին մօտ արական գոյականը դրուի :

221. Հետեւեալ երեք դիսղուածներու մէջ ածականը՝ վերջը դրուած գոյականին հետ կը համաձայնի :

222. Ա. — Երբ խօսքի մէջ ըսուած գոյականներն՝ իրարու մօտ նշանակութիւն ունենան .

Toute sa vie n'a été qu'un TRAVAIL, qu'UNE OCCUPATION CONTINUELLE.

223. Բ. — ԵՐԲ ԳՈՅԱԿԱՆՆԵՐԸ զատելով մը կառ-
նուին :

Ulysse était D'UNE CIRCONSCRIPTION, D'UNE PRU-
DENCE ÉTONNANTE.

224. Գ. — ԵՐԲ ՎԵՐՋԸ ԴՐՈւող ԳՈՅԱԿԱՆՆ աւե-
լի ուշադրութեան արժանի ըլլայ :

le sourire est une marque de bienveillance, d'ap-
plaudissement et de SATISFACTION INTÉRIEURE.

225. ՕՍ ՀԱՂԿԱՊՈՎ կապուած երկու գոյակա-
նաց վերջինին կհամաձայնի ածականն եթէ մէկը
կամ միւսը հասկցուի : Իսկ եթէ երկուքն ալ
հասկցուելու ըլլայ այն ատեն յոդնակի կդրուի :

ԵՐԻ-Ա-ԷՆ ԱԼ ՏԵՇ-Ա-Կ

La perception OU L'IMPRESSION OCCASIONNÉE
dans l'âme par l'action des sens, est la première
opération de l'entendement.

Une personne sensible ne peut voir UN VIEILLARD
OU UNE FEMME PAUVRES et SOUFFRANTS sans être
vivement émue.

226. De նախադրութեամբ միացեալ երկու
գոյականներէ վերջը դրուող ածականը՝ նոյն գոյ-
յականաց որուն որ աւելի կապատկանի՝ նորա
սեռն ու թիւր կընդունի . ինչպէս՝

on a trouvé une PARTIE DE PAIN MANGÉE.

Այս օրինակիս մէջ mangée ածականն աւ ելի
partie գոյականին կվերաբերի քանզի Կրոնծը հացին
տա է . Բայց երբ ըսեմք՝

on a distribué UNE PARTIE DU PAIN DESTINÉ aux
pauvres.

Այն ատեն destiné աճականը ոչ թէ partieին այլ
painին կպատկանի ,քանզի destiné աճականը , հացն
է և ոչ բար , այսինքն աճականը հացն ուն բար .

227. NU ԳԵՒ ածականն երբ անմիջապէս իր գո-
յականին նախադաս ըլլայ՝ անհամաձայն կրանի :
il était NU-tête et NU-jambes.

228. ԵՐԲ ՆՈ ածականին վերաբերող գոյականն
յօդ ունենայ , թէ և ոս գոյականին անմիջապէս
նախադաս՝ սակայն հհամաձայնի :

LA NUE PROPRIÉTÉ d'un bien.

229. NU գոյականին անմիջապէս յետադաս
միշտ կհամաձայնի անոր :

accoutumez vos enfants à demeurer, été et hi-
ver, jour et nuit, toujours TÊTE NUE.

230. DEMI ԿԵ ածականն իր գոյականին նախա-
դաս երբ ըլլայ երբէք շհամաձայնիր :

on ne gouverne pas une nation par des DEMI-
mesures.

Բայց երբ գոյականին յետադաս ըլլայ՝ միայն
սեռով կհամաձայնի իսկ թուով՝ ոչ :

on viendra vous chercher à dix heures et DEMIE.

231. DEMIE իբրեւ գոյական գործածուելով
միշտ իգական է և յոդնակի կրնայ ըլլալ :

deux DEMIES sont un entier.

232. FEU հագուցեւ ածականն եթէ գոյականին
անմիջապէս նախադաս ըլլայ կհամաձայնի :
la FEUE reine.

Եթէ մէջտեղի յօդ կամ որոշիչ ածական մը
մոնէ՝ անհամաձայն կրանի :

FEU votre MÈRE . FEU la REINE.

ՀՐԱՀԱՆԳ ԽԲ.

(Աշակերտք վերի կամոններուն միտ դնելով հետեւնալազ
սխալներն ուղղեն)

Paul et Virginie étaient *ignorantes* comme des créoles, ils ne savaient ni lire, ni écrire. — les habitants du détroit de Da-vin mangent leur poisson ou leur viande *cru*, — ils étaient *nues-têtes*, *nus-pieds* et *nus-bras*. — Opinius paya la tête de Caïus-Gracchus *dix-sept* livres et *demies* d'or. — Cette pendule n'as pas sonné la *demi* parce qu'elle ne sonne pas les *de-mis*. — En Egypte, les jeunes filles de la campagne ont les jambes et les bras *bien-fait*. — La société d'un véritable ami nous procure chaque jour des puissances et des agréments *nouveau*. — j'ai ouï dire cela à *seue* ma sœur. —

233. Այն ածականներն որք բայի մը կվերա-
բերին՝ մակբայ կըլլան և չեն համաձայնիր :

Ces livres coutent CHER.

234. Ածականներ կան՝ որ գոյականէն առաջ
կամ ետքը դրուելով տարբեր նշանակութիւն-
ներ կտան . այսպէս՝

un BON homme	կնշանակէ	Դ-Ր-Ղ-Դ-Ր-Ռ՝ իսկ
un homme BON	"	Բ-Ր-Է Տ-Ր-Ռ :
un BRAVE homme	"	հարուստ Տ-Ր-Ռ՝ իսկ
un homme BRAVE	"	Դ-Ջ Տ-Ր-Ռ :
un PAUVRE homme	"	Է-Լ-Ջ, անժոր Տ-Ր-Ռ՝ իսկ
un homme PAUVRE	"	աղքատ Տ-Ր-Ռ :
un GRAND homme	"	հանճարեղ Տ-Ր-Ռ՝ իսկ
un homme GRAND	"	Ժ-Ջ, բույրահասուս Տ-Ր-Ռ :
une SAGE femme	"	Դ-Կ-Ե-Ո-Յ՝ իսկ
une femme SAGE	"	Է-Խ-Ա-Ր-Ա-Ն կը :

ԱՆԱԿԱՆԱՑ ԽՆԴԻՐԸ

235. Կան այնպիսի ածականներ որք իրենց նըշանակութիւնը խնդրի մը միջոցաւ կամբողջացընեն և այդ խնդիրը նոյն ածականին բնութեան խնդիրը (complément indirect) կըլլայ :

236. Խնդրառու ածականիք նախադրութեանց միոյն միջոցաւ կընդունին իրենց խնդիրներն :

237. Կան ածականներ որք և նախադրիւ խնդիր կընդունին , ինչպէս են :

Accessible, commun, exact, favorable, habile, impénétrable, nuisible, odieux, précieux, rebelle, supportable, terrible, utile, adhérent, conforme, formidable, hardi, inaccessible, préférable, antérieur, apre, ardent, assidu, assortissant, attenant, convenable, inébranlable, injurieux, inexorable, infatigable, inférieur, insensible, invincible, préjudiciable, prêt, prompte և լն :

Կան ոմանք՝ որ դ նախադրիւ խնդիր կառնուն, ինչպէս՝

Affamé, capable, dédaigneux, enchanté, fier, glorieux, honteux, impatient, jaloux, las, mécontent, orgueilleux, pleine, tributaire, vide, affranchi, chéri, désireux, envieux, fort, gonflé, inconnu, libre, voisin, approchant, complice, dénué, fou, gros, inconsolable, connu, furieux, inséparable, ivre, couronné, և լն :

Ոմանք ավել նախադրութեամբ . ինչպէս՝

compatible, incompatible, inconcilliable, և լն :

Ոմանք պօր նախադրութեամբ , ինչպէս՝

alarmant, bienveillant, consolant, dangereux, և լն .

Ոմանիք ու ով . ինչպէս՝

abondant, célèbre, fécond, fertile, ignorant, riche
և լին .

Իսկ ոմանիք ալ ունեցած ալ ունչպէս՝

charitable, clément, cruel, miséricordieux, offici-
eux, reconnaissant, responsable և լին .

Եատ ածականներ այ կան որոնք անձանց և ի-
րաց վերաբերելով տարբեր նախադրութեամբ
խնդիր կառնուն , ինչպէս են redevable, respons-
able, prodigue, reconnaissant և լին . ածականները :

238. Կան նաև ածականներ որ անձանց և ի-
րաց վերաբերելով տարբեր նախադրութեամբ
խնդիր կառնուն , ինչպէս են redevable, respons-
able, prodigue, reconnaissant և լին . ածականները :

Tout citoyen est REDEVABLE À sa patrie, de
ses talents, et de la manière de les employer.

239. Կան նաև ածականներ՝ ուշը բայից անե-
րեւսյթ ժամանակներու պատահելով ուրիշ նա-
խադրութեամբ իսկ գոյականի պատահելով տար-
բեր նախադրիւ խնդիր կառնուն :

il est NÉCESSAIRE À l'honneur DE travailler.

240. Երկու ածական միւնցն խնդիրը կրնան
առնուլ եթէ խնդիր եղող բառը միւնցն նա-
խադրութեամբ նոյն ածականաց կրնան պատ-
կանիլ ուստի կըսուի՝

il est UTILE et CHER À sa famille.

Վասն զի սուլ և շեր ածականք անախադրու-
թեամբ խնդիր կառնուն իրենց՝ բայց չեմք կըր-
նար ըսել

il est utile est chéri de sa famille

վասն զի սուլ ածականն ձ կուզէ իսկ cheri ն' դե
ռւստի սոյն երկու ածականաց իրենց ու զած
նախդրիւ խնդիր տալու համար պիտի ըսեմք ու
գերանունք գործածելով՝

il est utile à sa famille et EN est éhéri.

ՀՐԱՀԱՆԳ Ե.

(Աշակերտք, լսու 237, 238, 239 կանոնաց, մետեղեալ հը-
րահանգին միջ խեղրառու տօտկանաց բով պէտք եղած ճա-
խադրութիւնները դնեն ևս լսու 240, 241 կանոնաց գոտուած
սիրալներն ուղղեն)

Cet enfant paraît insensible (à) et fatigué (de) aux reproches. — il n'y a rien de plus honteux que d'être inutile—monde, — soi-même, et que d'avoir de l'esprit pour n'en rien faire. — un homme inexorable— soi-même n'est indulgent — les autres que par un excès de raison. — quand on cherche des amis nouveaux, c'est qu'on est trop bien connu — les anciens. — on peut être tranquille (dans, à, de, sur, en) l'avenir d'un jeune homme assidu — l'étude. — l'aire est nécessaire la vie. — L'air est nécessaire (à, de, pour) vivre et nécessaire — travailler, — les hommes sont ingénieux (le, à) se tendre des pièges les uns aux autres. — Tous les élèves de ce professeur sont assidus (à) et enchantés (de) aux leçons qu'il donne. — Il est afable (contre, à, de) tout et bienveillant (par, pour, envers) chacun.

ԹՈՒԱԿԱՆ ԱՆԱԿԱՆՆԵՐ

242. Կարգ ցուցնող դասական ածականք ի-
բենց վերաբերեալ գոյականաց սեռն ու թիւը
կընդունին :

les PREMIERS Chrétiens. — les PREMIERES af-
faires.

243. Բացարձակ թուականք միշտ անհամաշ
ձայն կըանին թէ՛ւ գոյականաբար առնուին :

Voici Mélitus le chef des ONZE.

244. Թուական ածականաց մէջ vingt և cent,
երբ իրենց նախադաս ուրիշ թուական ածական
ունենան՝ յոգնակի կդրուին :

TROIS CENT S ans. — QUATRE-VINGTS soldats.

Բայց երբ յիշեալ թուականներն ուրիշ եր-
կու թուականաց մէջտեղը գտնուին՝ անփոփոխ
կմնան :

TROIS CENT DIX personnes. — QUATRE-VINGT DIX
soldats.

Նոյնպէս անփոփոխ կմնան երբ vingtième +---
ԿԵՐԵՐ centième հ-է-րերէր ի մոօք առնուին .

numéro DEUX cent, այսինքն centième.

numéro QUATRE-VINGT , այսինքն vingtième.

245. CENT երբոր centaine հուկար նշանակէ՞
գոյական է և յոգնակի կրնայ ըլլալ :

deux CENTS de fagots այսինքն

deux centaines de fagots. ևլն .

246. MILLE հուշտ թուականն երկու կերպ կը
գըուի :

247. ԿԵՐՈՒԹԻ ԵՐԿՈՉ 1 ով ԵՐԲ ՀԵՂԵ ԿՆԵ-
ՀԱՆԱԿԵ և յոդնակի չըլլար :

dix MILLE font un million

248. MIL ԿԵՐՈՒԹԻ ՔՐԻՍՏՈՆԻ ԹՈՒԱԿԱՆԻՆ մէջ :
MIL huit cent soixante treize.

249. ԵՐԵՒԱԿԱՆ : — ԵՐԲ ՔՐԻՍՏՈՆԻ ԹՈՒԱԿԱՆԻՆ ուրիշ թուա-
կան մը յայտնէ այն ասեն mille կերութի :

l'an deux MILLE de la création.

250. MILLE ԵՐԲ ՏՊՆ Նշանակե գոյական է և
յոդնակի կըլլայ :

à deux MILLES d'ici vous avez six MILLE hommes.

ՀՐԱՀՈՒԳ ԽԱ.

(Աշակերտք հետեւեալ հրահանգին մէջ թուանշանները
զրով զրեն)

A la bataille de Salamine, la flotte des Grecs était composée de 380 voiles, et celle de Xercès de plus de 1500; Hérotode dit que l'armée des Perses était de 5285200 hommes. — C'est en l'année 480 avant Jésus-Christ qu'a été livré le combat des Thermopules. — Charlemagne fut proclamé empereur d'Occident le jour de Noël en 800. — André Doria vécut jusqu'à 94 ans. — L'Allémagne était dès l'an 1500 divisée en dix cercles. — Le Gange se jette dans la mer après avoir parcouru de 1800 mille (250). — le premier voyage autour du monde a été fait par François Drack en l'an 1580.

ԱՅԱՑԱԿԱՆ ԱՆԱԿԱՆՆԵՐ

251. ԵՐԲ ԽՈՎՔԻ մը մէջ արդէն ստացականու-
թեան գաղափարը պարզուած է, այսինքն, ԵՐԲ
ԽՈՎՔԻՆ իմաստէն յայտնի կըլլայ թէ ստացեալի

ուրիշ ստացիչի մը չկրնար վերաբերիր , այն ա-
տեն փոխանակ ստացական ածականի յօդ կդոր-
ծածուի :

j'ai mal à LA tête

Ահա այս օրինակիս մէջ լա յօդն որ տա ստացա-
կանին տեղ դրուած է տեղ գոյականին անորոշ
միտք մը չընծայէր . քանզի յ'այ բայն արդէն կ'ո-
րոշէ թէ իւ էւ-է իւ-է , ուստի քերականութեան
դէմ սխալ մը պիտի ըլլար եթէ ըսէինք՝ յ'այ մա-
լ ա MA տեղ , վասն զի յայտնի է որ ուրիշին գըլ-
խուն մէջ ցաւ չեմ կրնար ունենալ որ տա ստա-
ցականով որոշելու հարկն զգացուի . բայց երբ
խօսքի մէջ ստացիչը չկրնար որոշուիլ ուրիշ ո՛ւ-
է բառով մը՝ այն ատեն ստացականին գործա-
ծութիւնն անհրաժեշտ է , օրինակի համար երբ
ըսեմ .

je voix que LA jambe enflé

այս օրինակիս մէջ լա յօդն ո՛ւ է ստացականի
տեղ չկրնար գործածուիլ քանզի յայտնի չէ ո՛ւ և
է բառով մը թէ ու-ու-ու-է իւ-է իմ . քու թէ
անոր , ուստի սոյն շփոթը փարատելու համար
պէտք է ըսել je voix que MA կամ TA կամ SA
jambe enflé իւ-ու-ու-է ու իւ , կամ , ու- , կամ , իւ ու-
ու-ու-է իւ-է :

252. Թէ՛ւ ստացիչն յայտնի ըլլայ՝ երբեմն
ստացական ածական կդործածուի խօսքին ուժ
տալու համար .

le commandant Phénicien, arrêtant SES yeux sur
Télémaque, croiyait se souvenir de l'avoir vu.

Այս օրինակիս մէջ եթէ սէ ին տեղ լը գործածուէր՝ խմաստին ուժը պիտի կորսուէր :

253. Երբ սովորութիւնն եղած բան մը մէջ բերուի, այսինքն եթէ մէկն իրեն սովորական եղած մէկ ախտն ու կամ ու է մէկ իրողութիւնն յայտնել ուզէ, սաացական ածակոն դործածել պէտք է : Զըսուիր LA migraine m'a reprit, այլ MA migraine m'a reprit Քիե---- Յու- Քոյե-լ բուեց, խմացնելու համար թէ ցաւը դիպուածական չէ այլ իրեն սովորութիւնն եղած ախտ մը :

254. LEUR սաացականն երբ ընդհանուրին պատկանող դոյականի մ'ածականն ըլլայ, իեղակի կմնայ :

La plupart des hommes emploient la première partie de LEUR VIE à rendre l'autre misérable :

Այս օրինակիս մէջ լը եղակի է . քանզի վանդ դոյականն ընդհանուրին կպատկանի :

255. Բայց երբ իւրաքանչիւրին վանդ որոշել հարկ ըլլայ, այսինքն եթէ այդպիսի դոյականներ զատ զատ առնուին, այն ատեն լը յոդնակի կդրուի :

Je vous ai dit un mot sur aristide et sur Epaminontas; mais je vous ferai connaitre LEURS VIES

Այս օրինակիս մէջ LEURS յոդնակի է՝ վասն վ թէ' aristide ին և թէ' Epaminontas ին կեանը զատ զատ հանցանելուն կծառ այէ :

256. Նոյն է նաեւ երբ լը իւրաքանչիւր սաացիչի սաացեալն որոշելու ծառ այէ,

Tous ces mariés étaient au bal avec LEURS FEMMES

լուսակի է քանզի կորոշէ թէ է-ը-ու-ն-ի-ն-ը-ն-ի-ն է բառեց հայութեց ուրանաւեա էն : Եթէ ընդհակառակը լուսակի ըլլար իմաստը կփոխուէր :

ՀՐԱՀԱՆԳ ՄԲ.

(Աշակերտք հետեւեալ սխաղներն ուղղնն վերի կանաց ուշ դնելով) :

L'homme généreux met sous les pieds les faveurs qu'il accorde et sur le cœur celle qu'il reçoit. — baissez votre (256) yeux vers la terre. — Le malheureux rougit, baissa (ses, les) yeux sans répondre.— les grandes joies durent peu et laissent notre âmes épuisées.— les sciences ont des racines amères mais leurs fruits sont doux.— les enfants qui avaient égorgé leur père et leur mère soufraient moins que ces hypocrites.— Paris est une ville très-agréable j'admire sa beauté.— elle a été mise sur la terre pour partager ma bonne ou mauvaise fortune (214).

ԱՆՈՐՈՇ ԱԾԱԿԱՆՆԵՐ

257. TOUT ԹԷ՛ ածական է թէ մակբայ .

258. TOUT ածական է երբ առաջ նշանակութիւնն ունի և այն ատեն սեռով և թուռով կհամաձայնի իր գոյականին .

TOUTE NATION est capable de grandes choses.

le plus précieux de TOUS LES DONS que nous puissions recevoir du ciel est une vertu pure et sans tache.

259. TOUT մակբայ է երբ մակբայի մը կամ ածականի մը նախադաս ըլլայ , և այն ատեն անհամաձայն կբանի .

La vertu est TOUT AUTREMENT douce que la gloire.

La valeur, TOUT héroïque, quelle est, ne suffit pas pour faire des héros.

260. Բայց երբ տout ին յետադաս ածականն իդական և բաղաձայնով և կամ հնչեալ ի ով սկսուած ըլլայ՝ այն ատեն ներդաշնակութեան համար պէտք է որ համաձայնի :

La vanité est sortie TOUTE PARÉE de la tête des femmes.

261. TOUT դարձեալ մակրայ է երբ —Դնեմն , բաւրդին նշանակէ :

on a trouvé la femme tout en pleurs.
այսինքն tout à fait en fleurs.

262. Quelque երբ դերանեունէ կամ գոյականէ մառաջ անցնի ածական է, մէկ բառ կդրուի, և իր գոյականին հետ կհամաձայնի թուով, ինչպէս՝ un railleur s'attire toujours QUELQUES MAUVAISES affaires.

263. QUELQUE երբ ածականէ կամ ընդունելութենէ մ'առաջ անցնի և անոնց վերաբերի այն ատեն մակրայ է և անփոփոխ :

QUELQUE BONS soldats que soient les nôtres, ils ne pourront résister leurs nombreux ennemis:

Այս օրինակիս մէջ qualche մակրայ է՝ վասն զի ուրան ու ի նշանակութիւն ունի . վորսանակ ըսելու ու bons soldats qu'ils soient

264. QUELQUE մակրայի մը նախադաս ըլլալով դարձեալ անփոփոխ է :

QUELQUE HEUREUSEMENT doués que nous soyons.

265. Թուական ածականաց նախադաս ըլլալով
ալ qualche դարձեալ չհամաձայնիր և մակրայ է,
կնշանակէ ւժ . դրենե :

Alexandre perdit QUELQUE TROIS CENTS hommes
այսինքն environ կամ առ պէս trois cents hommes.

266. QUELQUE բայի մը նախադաս ըլլալով , եր-
կու բառ կդրուի . quel que, այն ատեն միայն
quel իբր ածական՝ տէր բայիին կհամաձայնի .
իսկ զա անփոփոխ կմնայ և շաղկապ է :

QUELLES que SOIENT LES OPINIONS qui nous
troublent dans la société.

267. Երբ բայն և ով կապուած երկու տէր
բայի ունենայ զալ յոգնակի կդրուի բայց միշտ
արական :

QUELS que soient son culte et sa patrie:

268. Բայց երբ տէր բայիներն օս ով կապուած
ըլլան այն ատեն նախադաս գոյականին կհամա-
ձայնի սեռով և թուավ :

QUELLE que fût sa fortune ou son merite.

269. MÈME ածական է և մակրայ :

270. Ածական է երբ գոյականի մը որովհսու-
թիւնը կյայտնէ և կհամաձայնի անոր : Ածական
է նաև երբ դերանուան մը նշանակութիւնը կը
կատարելագործէ :

à la ville et à la cour, MÈMES PASSIONS, MÈMES
BROUILLERIES dans les familles.

les grands ne semblent nés que pour EUX-
MÈMES.

271. Նոյնպէս ածական է մեմ երբ միայն մէկ գոյականի մը յետադաս ըլլայ :

Les GRECS MÊMES sont las de servir sa colère.

Այսպիսի պարագայի մէջ մեմ նոյն ինձ , ան-
տ-է կնշանակէ :

272. MÈME մակրայ է երբ յայտնի կամզօրու-
թեամբ իմացուած քայի մ'որպիսութիւնը կը յայտնէ :

Exempts de maux réels, les hommes s'en FOR-
GENT MÈME de chimeriques.

273. MÈME Դարձեալ մակրայ է երբ շատ մը
գոյականներու յետադաս է :

j'ai tout à craindre de leurs larmes, de leurs
soupirs, de leurs plaisirs MÈME.

274. MÈME որ պարագայի մէջ որ անհամաձայն
Երթոյ միշտ ալ, առ ի նշանակութիւն կոայ :

275. CHAQUE ածական է և միշտ գոյականի մը
նախադաս կըլլայ :

CHAQUE PASSION parle un différent langage.

276. CHAQUE իբր գերանուն *chacun* , աեղ չը
գործածուիր . չըսուիր ces livres coutent cinq francs
chaque *այլ* chacun.

277. AUCUN և NUL միշտ գրեթէ եղակի են և
յոգնակի չեն ըլլար :

aucun chemin de fleur. — nulle route, nulle com-
munication, nul vertige.

(Աշակերտը ըստ վերոգրնալ կանոնաց հետեւեալ
սիւաղներն ուղղեն)

La liberté de l'Inde est *tout* entre mes mains.— Notre patrie est *tout* où sont nos affections.— L'homme tenant de Dieu *tout* sa gloire doit la lui rapporter *toute* entière.— Ces fleurs sont *toute* aussi fraîche qu'hier.— *quelques* bien écrits que soient ces ouvrages, ils auront peu de succès.—

Et quel âge avez-vous ? vous avez bon visage!
Eh! quelques soixante ans.

Quelque soit le but ou l'avantage d'une chose, lorsqu'elle porte un cahet d'infamie, on ne saurait la faire sans en recevoir l'empreinte.— Ceux qui ne sont contents de personne sont ceux *meme* dont personne n'est content.— ses remords ont paru *mêmes* aux yeux de Narcisse.— Les vertus font des envieux, les biensfaits *mêmes* font des ingrats.— un malheur instruit mieux qu'*aucunes* remontrances.— Salomon avait 12000 (ՔՐԱՆՔՐԵԼ Է) écuries de dix chevaux *chaque*.— Chacune condition a ses dégoûts, a *chacun* état sont attachées des amertumes.— Nous vîmes arriver, aux deux bouts de la terrasse, une multitude de chars attelés *chaque* de quatre chevaux.



ԳԼՈՒԽ Դ.

Դ Ե Ր Ա Ն Ո Ւ Ն

278. Դերանունները խօսքի մէջ այնպէս գործածելու է որ իմաստին երկմառնթիւն չտայ, ինչպէս երբոր ըսեմք, Virgile a imité Homère dans tout ce qu'il a de beau. իմաստն երկմիտէ, քանզի յայտնի չէ՝թէ իլ դերանունը Virgile ի՞ն

ԿՎԵՐԱՔԵՐԻ ԹԷ Հոմերին . սոյն երկմառութիւնը փարատելու համար պարտիմք ըսել կամ Virgil a imité Homère en tout ce que ce dernier.

ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԱՆՔ

279. ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԱՆՔ ԵՐԲ ՄԵՐ ԲԱյի ԸԱՎԱՆ ՍՈՎՈՐԱԲԱՐ ԲԱյին առաջ ԼԴՐՈՒԲԻՆ :

JE parle, TU contemple, IL neige, NOUS aimons, VOUS savez, ILS reçoivent **և լին** :

280. ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԱՆՔ ՄԵՐ ԲԱյի ԸԸԼՄՈՂ ԲԱյից յԵՄԱԴԱՍ ԿԸԼԱՆ՝

Ա. ԵՐԲ ԽՈՍՔԻՆ ՀԱՐՋԱԿԱՆ ԿԱՄ ՊԱՐՄԱՋԱԿԱՆ ԸԼԱՅ :

Où suis-JE ? Êtes-VOUS malade ?

Բ. ԵՐԲ ԲԱյՆ ԱՌԱՆԳ զաղկապն ունենալոյ ԱՏՈՐԱԴԱՍԱԿԱՆԻ միտք յայտնէ .

peut-être ai-je eu fort de dire le fond de ma pensée, այսինքն que j'ai eu.

Գ. ԵՐԲ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ՄԸ ԱԷՋ ՈւՐԻշին ԽՈՍՔԸ ԱԷՋ ԲԵՐՈՒԻ :

oui, DIT-ELLE, blessé; mais blessé tout de bon.

Դ. ա պին, aussi, au moins, du moins, combien և ասոնց նման քանի մը բառերէ ԵՐԲ յԵՄԱԴԱՍ ԸԼԱՅ ԲԱյը :

A PEINE la saison est ELLE PASSÉE.

281. ՏԵՐ ԲԱյի ԵՂՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԱՆՔ ԻՄԱՍՏԻՆ ՈՒՃ ՄԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԷՆ ԲԱյի ՔՈՎ ԿԸ ԼԴՐԿՆՈՒԲԻՆ :

IL s'écoute , IL se plaît , IL s'aime :

282. Երբ խօսքի մը մէջ երկու դիմաւոր բայ կայ որոյ առաջինը բացասական է և երկրորդն ստորասական , դերանուն տէր բայիներն երկուքին վրայ ալ կրկնել հարկ է .

TU n'as point d'aile et TU veux voler .

Բայց երբ առջի բայն ստորասական ըլլայ դերանունն ազատ է կրկնուելու կամչկրկնուելու .

JE l'ai vu et JE n'en puis croire mes yeux .

JE crains DIEU , cher Abner et N'AI point d'autre crainte .

283. Et , ou , ni , mais , շաղկապներէն զատ ամէն շաղկապներէ վերջն եկող բայերուն վրայ դերանուն տէր բայիները միշտ կրկնուին .

IL était aimé PARCE QU'IL était bienfaisant.

ELLES sont aisées à porter et ne doivent paraître trop pesantes qu'aux esprits vains et légers.

284. Բայ մ'եթէ տարբեր դէմքերով քանի մը անուն բայիներ ունենայ՝ կարգաւ առաջ եղող դէմքին համաձայն դերանունն՝ իբրեւ տէր բայի բային վրայ կրկնուի աւելադրութեամբ :

vous et MOI NOUS sommes chériss.

285. Հրամայական եղանակի բայ մ'եթէ ստորասաբար գործածուած է , անձնական դերանունը խնդիր եղած ատեն անմիջապէս բայէն վերջը կդրուի միջանկեալ դժով մը զատուելով : rendez-MOI à mon père.

Բայց երբ բայը բացասական է՝ այն ատեն խընդիրը կնախադասէ :

ne TE reproches jamais.

286. ԵՐԵ բայ մ'երկու դերանուն իրեն խըն-
դիր առնու մին սեռի և միւսը բնութեան՝ սե-
ռի խնդիրն առաջ կդրուի :

ne LES leur dites pas.

Si vos amis commettent de fautes graves, repro-
chez-les-leur franchement.

287. ԵՐԵ յ դերանունը բնութեան խնդիր ըլ-
լոյ՝ ոճին բարեձեւութեան համար սեռի խըն-
դրեն առաջ կանցնի .

attends-Y-toi.

Զըսուիր, attends-t'y կամ attends-toi-y.

288. Դիմաւոր բայէ մը վերջը դրուած անե-
րեւոյթի մը խնդիր եղաղ դերանունը՝ դիմաւոր
բայէն առաջ կդրուի :

Je TE viens VOIR. Վոխանակ ըսելու՝
je viens TE VOIR.

289. Խօսքի մը մէջ գտնուած պարզ ժամանակ-
ներու վերաբերեալ միւնոյն դերանուն խնդիրն
ամէն բայի վրայ կկրկնուի :

il détourne les yeux, LE PLAINT et LE RÉVERE.

290. Եթէ բայերը բաղադրեալ ժամանակի ըլ-
լան, խնդիրն ազատ է կրկնուելու կամ չկրկնուե-
լու. միայն թէ նկատելու է որ եթէ կրկնուե-
մբ խնդիրները մին սեռի և միւսը բնութեան
է այն ատեն կրկնութիւնն անհրաժեշտ է :

vos frères SE querellent et SE font une guerre
continuelle.

Այս օրինակիս մէջ երկրորդ սեն բնութեան
խնդիր է :

ՀՐԱՀԱՆԳ ՄԴ.

(Վերոգրեալ կանոնաց միտ դմելով աշակերտք հետևեալ
սխալթերն ուղղեա)

Vous avez reçu le pain et le sel de sa main ? — s'il n'est pas fort riche du moins *il a* de quoi vivre. — Molière a surpassé Plaute dans tout ce qu'il a fait de merveilleux (277). — Hypéride a imité Démosthène en tout ce qu'il a de beau. — j'inventais des couleurs, *armais* la calomnie. — il n'avait rien fait pour empêcher que le malheur n'arrivât et s'étonne que soit arrivé, vous, votre mère et votre sœur, avez versé tant de larmes que la source en doit être tarie. — ne *reproche-toi* jamais l'assistance que tu auras donnée à un malheureux. — reste dans le jardin et *t'y* promènes un moment.

LE , LUI , ELLE , LEUR , EN , Y , SOI
ԴԵՐԱՆՈՒԱՆՑ ԳՈՐԾԱԵՐՈՒԹԻՒՆԸ

291. LE դերանունն իր յարաբերած բառին
սեռին ու թուոյն կհամաձայնի :

Etes-vous la MERE de ces enfants ? — je LA suis
Etes-vous les Prisonniers ? — nous LES sommes .

292. Բայց ԵՐԲ ածական մ' և կամ ածակա-
նաբար գործածուած գոյական մը կյարաբերէ
LE միշտ անփոփոխ է :

Etes-vous PRISONNIERS ? — nous LE sommes .
Etes-vous mère ? — je le suis .

293. LE անփոփոխ է նաեւ ԵՐԲ ամբողջ նա-
խադասութիւն մ' և կամ աներեւոյթ մը յա-
րաբերէ :

Heureux mère , VOS ENFANTS SONT LA GLOIRE DE LA PATUÉ , — ils LE sont en effet .

294. LE , LA , LES իբրեւ ստորոգելվ կրնան գործածութիլ երբ CE տէր բայի ըլլայ :

Est-ce là votre épée ? — oui , ce LES sont .

295. LE , LA , LES ի տեղ LUI , EUX , ELLES կը գործածութին երբ նախադասութեան մը տէր բայի ըլլայ CE և ուրիշ նախադասութիւն մ'ալ խնդիր :

C'est ma lethargie qui m'a ôte la mémoire , — c'est ELLE en effet .

Այս օրինակիս մէջ c'est ma léthargie նախադասութիւն մ'է որ իրեն խնդիր ունի qui m'a ôté la mémoire ուրիշ նախադասութիւն մ' և ce առաջին նախադասութեան տէր բային է :

296. Եթէ lui , eux , elle , elles անձնական գերանուններէն անմիջապէս առաջ ա le de նախադրութիւնները դրութին , միայն անձանց կամ անձնացեալ իրաց համար կգործածութին , ինչպէս՝

On ne saurait dire si Esope eût sujet de remercier la NATURE , ou de se plaindre D'ELLE .

297. Նոյնպէս եթէ lui , leur գերանուանք անք ա lui , ա elle , ա eux , ա elles գերանուանց տեղ գործածութին՝ միշտ անձանց կամ անձնացեալ իրաց կպատկանին :

Les passions des HOMMES sont autant de chemins ouverts pour aller A EUX .

298. Երբ de lui , d'elle , d'eux , d'elles իրաց համար գործածութին , այսինքն երբ իր մը յարա-

բերեն՝ իրենց տեղ ու դերանունը կդորձածուի
թէ եզակի, թէ յոդնակի թէ արական և թէ ի-
գական :

il est moins aisé de se guérir de L'AMBITION que
de S'EN préserver փոխանակ ըսելու que de se pré-
server d'elle.

299. Յ դերանունն անձանց կամ անձնացեալ
իրաց տեղ կդրուի երբ անոնք ընդհանրական
գաղափար մը կտան :

plus on connaît le PEUPLE plus on s'Y attache
փոխանակ ըսելու s'attache à lui.

Այս օրինակիս մէջ պէս ընդհանրական գա-
ղափար կընծայէ :

300. Յ դերանունը միշտ ա լի, ա լի և տեղ կդրուի և ոչ թէ ա լի, ա լի է դ'ու ի և լի :

301. Այս դերանունն երբեմն ուրիշ դերան-
ուան տեղ ալ կդրուի զայն չկրկնելու համար :

quoique je parle beaucoup de VOUS, j'y pense
encore davantage. այսինքն՝ je pense à vous.

302. SOI անձնական դերանունն՝ որ երկու սե-
ռի համար նոյնն է միշտ chacun, on, personne,
quiconque, և celui qui, tout homme, և ասոնց նը-
ման ընդհանրութիւն յայտնող անորոշ դերա-
նուններն ու գոյականները կյարաբերէ :

CHACUN pense à SOI

AUCUN n'est prophète chez SOI

TOUTE GUERRE après SOI traîne tant de mál-
heurs.

303. Երբ նախադասութիւն մ'աներեւոյթով
և կամ անդէմ բայով կ'սկսի և նախադասու-

Թիւնն ինքնին ընդարձակ միտք մը կյայտնէ
դարձեալ soi կղործածուի :

S'OUVRIR à son ami c'est penser avec SOI.

IL DÉPEND toujours de SOI d'agir honorablement.

304. Դիտել պէտք է որ եթէ այսպիսի դիտ-
ուածոց մէջ soi գործածելով իմաստին մթու-
թիւն մը պատճառի՝ lui, eux գործածել պէտք
կըլայ = եթէ ըսեմք՝

CHACUN trouve à redire en autrui ce qu'ON trouve
redire à SOI, այս օրինակիս մէջ SOI մթութիւն
կըլայ իմաստին : Աւելի բացայաց ընելու հա-
մար խօսքը պիտի ըսեմք՝

chacun trouve à redire en autrui ce qu'on trou-
ve redire en lui.

ՀՐԱՀԱՆԳ ԵԵ.

(Աշակերտը վերոզրեալ կանոնաց միտ դմելով հնաւանեալ
սխալներն ուղղեան եւ փակագծի մէջ դրուած դերանուննե-
րէն միմ ըստ կանոնի գործածնեն)

Etes-vous les trois Romains qu'on a choisis pour le combat ? — nous (le, les) sommes. — Etes-vous députés de Paris ? — nous (le, les) sommes. — Etes-vous les députés ? — nous (le, les) sommes. — Vous devez trembler à l'ouverture de cette lettre ou plutôt vous (le, la, les,) deviez lorsque vous souffriez sa perfidie. — pourquoi les riches sont-ils si durs envers les pauvres ? c'est qu'ils n'ont pas peur de (le, la, les) devenir. — Brûler un livre de raisonnement, c'est dire: nous n'avons pas assez d'esprit pour répondre à *lui*. — Si l'on veut rendre la critique utile, il faut avoir grand soin de donner à *lui* la loinge pour passe-port. — on me parle de vous très-souvent, et je ne cherche point long-temps mes réponses, car je pense

à vous à l'instant même. — Ce divin modèle que chacun porte avec (lui, soi), nous enchanter. — Peu d'amitiés subsisteraient, si chacun savait ce que son ami dit de (lui, soi) lorsqu'il n'y est pas. — la sagesse après (lui, elle, soi) laisse un long souvenir.

ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԱՆՔ

305. Յարաբերական դերանունն իր յարաբերեալին քովը դնելու է միշտ որ իմաստին շփոթութիւն չպատճառէ :

nous avons fait UN TRES BEAU VOYAGE dans toute la Suisse QUI ne nous a couté cher.

Այս օրինակիս մէջ յարաբերականը QUI իւր յարաբերեալէն հեռացած է և աւելի Սuisse ին կվերաբերի քան թէ իւր բուն յարաբերեալին որ է սու ու գզելու համար պիսի ըսեմք՝ nous avons fait dans toute la Suisse un très beau voyage qui

306. Կրնայ ըլլալ որ QUI, QUE յարաբերականներն իմաստին երկմտութիւն տան, ուստի՝ այս պիսի դիպուածի մէջ յարաբերականն իր յարաբերեալին համապատասխանելու համար պէտք է lequel, laquelle, duquel և լն. գործածել յարաբերեալին սեռին ու թուղյն համեմատ :

la fille de notre voisin QUI est très-modeste.

Այս օրինակիս մէջ յայտնի չէ թէ qui զ՞ոլ կը յարաբերէ, la fille ը թէ voisin ը : Բացորոշ ընելու համար պէտք է ըսել՝

LA FILLE de notre voisin, LAQUELLE est très-modeste.

307. Հարցական խոսքերու մէջ անձանց համար միայն զի կդործածուի՝ իսկ զի անձանց ալ կդործածուի իրաց ալ :

QUEL est donc votre père que vous cherchez ?

Ces messieurs, QUI sont ils ?

Ce village, QUEL est il ?

308. Նախադրութեամբ գործածուած զի յարաբերականն անձանց կամ անձնացեալ իրաց համար միայն կդործածուի : յե ո՞ւ զի անձանց ալ :

309. Lequel, laquelle ևլն . Նախադրութեամբ ո՞ր բանին իրաց համար ալ կըսուի անձանց ալ :

soutiendrez-vous un FAIX sous LEQUEL Rome succombe ?

I'homme A QUI կամ AUQUEL vous vous adressez.

310. Dont գերանունը duquelի տեղ չկրնար գործածուիլ , վասն զի dont , ո՞ր գոյականին որ խնդիր պիտի ըլլաց անկից առաջ կանցնի . իսկ duquel յետադաս է անոր :

les imbéciles, DONT L'AME est sans action, rêvent comme les autres hommes.

La Fontaine laissa un fils DE L'EDUCATION et DE LA FORTUNE DUQUEL M. le Président de Harley avait pris soin.

311. Ծառափակուն . DUQUEL կդործածուի իբրեւ յարաբերական ոյն գոյականաց որոնք նախադրութեամբ գործածուած են , ինչպէս վերոդրեալ կանոնին երկորդ օրինակին մէջ յայտնի կը տեսնուի :

312.Տեղէ մը գուշու ելլելու համար D'OU կը գործածուի իսկ ուրիշ պարագաներու մէջ DONT.

le LIEU D'OU je sors.

la FAMILLE DONT je sors.

313. QUE յարաբերականը սեռի խնդիրը ըլլա-
լով երբեմն հարցական խօսքերու մէջ à quoi, de
quoi, en quoi գերանուանց տեղ կդործածուի :

QUE sert votre mauvaise humeur ? Փոխանակ
ըսելու à quoi sert ?

ՀՐԱՀՈՆԴ ԽԶ.

(Աշակերտք հետեւեալ սխալներն ուղղեան ըստ կանոնի)

Il y a une foule d'usages dans ces provinces qui sont ridicules.— c'est un effet de la divine providence qui est conforme à ce qui a été prédit.— Venez à mon secours car il y a plusieurs pages dans vos manuscrits qui sont illisibles.— Philippe fut assassiné par Pausanias auquel il n'avait pas rendu justice.— le doute est une mère agitée, la religion (dont, duquel) est l'unique port.— une âme insensible est un clayecin sans touches (duquels, dont) on cherchait en vain à tirer des sons. je m'arrêtai un peu pour voir (dont, d'où) il sortait.— l'homme de génie fait sortir un fleuve de la même source (dont, d'où) le talent ne tirerait qu'un ruisseau.— La maison (d'où, dont) il sortait était une des plus illustres familles de l'Ytalie.

ՅՈՒԹԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԱՆՔ

314. IL, ILS, ELLE, ELLES անձնական գերան-
ուանց տեղ CE կդործածուի իբրեւ տէր բայի
նախադառութեան մը երբ ուղղական խնդիրը
գոյական ըլլայ :

chez eux, ces hommes sont des despotes, à la cour CE sont des VALETS:

315. Գաղղիարէնի յատուկ եղած ոչ մ'է եtre
բային վերայ CE դնել խօսքին աւելի ուժ տա-
լու համար :

la première et la plus rare des qualités sociales,
C'EST l'abnégation de soi-même.

316. Նոյնպէս երբ եtreին նախադաս և յե-
տադաս աներեւոյթ գերբայներ գտնուին՝ ու կը
դրուի բային վրայ :

ÉPARGNER les plaisirs, C'EST les MULTIPLIER.

317. Երբ նախադասութիւն մը ու կամ ու
զով կոկոհ՝ իրմէ վերջն եկող նախադասու-
թեան էական բային վրայ CE կողուի և խօսքն
աւելի ազդու կըլլայ :

CE QUE je sais le mieux, C'est mon commencement.

318. CELUI, CÉLLE, CEUX, CELLES կոր-
ծածուին անուն մը խօսքի մէջ չկրկնուելու հա-
մար . ուստի փոխանակ ըսելու l'EMPIRE des Per-
ses et l'EMPIRE de Syrie ne furent jamais si forts
que l'EMPIRE des Parthes. — empire գոյականին
անախարժ կրկնութեանց տեղի չոտալու համար՝
կըսեմք

l'empire des Perses et CELUI de Syrie ne fu-
rent jamais si forts que CELUI des Parthes.

319. Celui, celle միշտ իրենց յարաբերեալին
սեռին ու թուոյն կհամաձայնին :

j'ai joint à ma LETTRE CELLE qui a été écrite
par le prince.

320. Celui-ci, celle-ci Հօտ բան մը ցոյց տալու կծառայեն, իսկ celui-là celle-là հեռուն եղող բան մը :

L'accessoire, chez Cicéron, c'était la vertu; chez Caton, c'était la gloire: CELUI-CI (Cicéron) voulait sauver la république pour elle-même, celui-là (Caton) pour s'en vanter.

321. Ceci, cela, ça այս երեքն ալ տարբեր գործածութիւններ ունին :

322. CELA առաջուց յիշուած միտք մը կը յայտնէ :

j'aime cette maxime chinoise: *L'âme n'a point de secrets que la conduite ne révèle*, CELA est vrai à Paris comme à Pékin.

323. CECI ետքի գալիք խօսքին կվերաբերի :

Dis-leur CECI en mon nom: AH! INSENSÉS, POUR QUOI GARDEZ-VOUS SOIGNEUSEMENT CET OR . . . ?

324. Ça դերանունը cela ին կրծատն է և ընտանեկան խօսակցութեանց մէջ կդործածուի միայն :

Donnez-moi ÇA այսինքն cela.

ՀՐԱՀԱՆԳ ՄԷ.

(Անակերտք հնտեսեալ հրահանգին մէջ ըստ 314—317 կանոնաց ո՞ւր որ պէտք է CE դնեն, եւ, ըստ 318—323 կանոնաց, փակագծի մէջ նշանակուած ցուցականներին մին գործածնեն նոյն օրինակին մէջ)

Les plaies du corps se ferment, (ceux, celles, celui) de l'âme restent toujours ouvertes.— C'est une belle prière que (celui-ci, celle-ci, celui-là, celle-là): Mon Dieu, gardez-moi

de moi-même.— quand vous ne m'écriviez que dix ou douze lignes, (ceci, cela) me fera toujours plaisir.— quant aux riches, dis-leur (cela, ceci) : vous devez secourir les pauvres.— ce qui importe à l'homme. *est* de remplir ses devoirs sur la terre.— ce qu'on souffre avec le moins de patience, *sont* les perfidies, les trahisons, les noirceurs.— Le dernier degré de perfection de l'esprit humain, *est* bien connaître sa faiblesse, sa vanité et sa misère.

ԱՍԱՅԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆԵՐ

325. LE MIEN, LE TIEN, LE SIEN, LE NOTRE,
LE VOTRE, LE LEUR գոյականաբար կդործած-
ուին, և, առաջուց յիշուած անուն մը չկրկնե-
լու համար անոր տեղ կդրուին, սեռով համա-
ձայն իրենց յարաբերած գոյականին :

Vos sœurs sont plus jeunes que LA MIENNE (ma sœur).

Jamais CRAINTE ne fut plus juste que LA VOT-
RE (votre crainte) .

ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒԱՆՔ

326. ON դերանունն ի բնէ արական և ե-
ղակի է, բայց երբ խօսքը կնոջ մը վրայ ըլլայ՝
իրեն վերաբերեալ ածականն իդական կդրուի ։
Նոյնպէս եթէ ON շատ մը գոյականներ յարա-
բերէ ածականն յոգնակի կդրուի .

quand ON est JEUNES, RICHES et JOLIES
comme vous, MESDAMES, ON n'en est pas REDUITES à l'artifice.

Այս օրինակիս մէջ jeunes, riches, jolies, réduites

ածականներն յոդնակի են, վասն զի խօսքն յոդ-
նակիի վրայ է . իսկ իգական են՝ զի ON իգական
գոյականաց՝ այսինքն mesdames ին տեղ գրուած է:

327. ON երբոր et, ou, si և ասոնց նման միա-
վանկ բառերէն անմիջապէս վերջը գրուի L'ON
կգործածուի :

OU L'ON vit, SI L'ON sait, ET L'ON dira և լի :

328. CHACUN ԵՐԲ բային սեռի խնդրին յե-
տադաս ըլլայ son, sa, ses կպահանջէ, երբ նա-
խադաս ըլլայ՝ leur, leurs.

les langues ont CHACUN LEURS BIZARRERIES.

ils ont apporté DES OFFRANDES au temple
CHACUN selon SES moyens et SA dévotion.

329. L'UN, L'AUTRE, LES UNS, LES AUTRES,
զատ զատ գործածուելով Պ և Դ-Ա, Ա-Ն+ և Կ-Ա+
կնշանակեն :

la jeunesse est présomptueuse et la vieillesse
est timide, L'UNE (la jeunesse) veut vivre, L'AUT-
RE (la vieillesse) a vécu.

330. L'UN ET L'AUTRE մէկտեղ իրը մէկ բառ-
երկու-ն ակնշանակէ, և թէև մողով յոդնակի՞ սա-
կայն իրմէ վերջն եկող գոյականն եղակի կրուի
բայց բայն՝ յոդնակի :

L'UN ET L'AUTRE CONSUL SUIVAIENT ses
etendards.

331. L'UN L'AUTRE, LES UNS LES AUTRES
Գիշեն կնշանակեն և թէպէտ մէկտեղ կբանին սա-
կայն առաջինն՝ այսինքն l'un տեր բայի է և l'aut-
re սեռի խնդրիր :

Dans ce monde il se faut secourir L'UN L'AUTRE.

332. QUICONQUE ՚Ն ու կնշանակէ և արական է
բայց եթէ կնոջ մը համար ըսուի իրեն համա-
պատասխանող ածականն իգական կողուի :

QUICONQUE attend un malheur certain peut se dire MALHEUREUX.

QUICONQUE de vous, *Mesdames*, ne fera pas son devoir, sera *privée* de récréation.

ՀՐԱՀԱՆՔ ԵԲ.

(Աշակերտք ըստ վերողրեալ կանոնաց հիտենեալ
սիսալմերն ուղղեն)

Alors, si *on* se convenait, *l'on* se touchait la main et *on* était *ami* pour toujours.— à votre âge, ma fille, on est bien curieux.— les abeilles bâissent chacun *ses* cellule.— quiconque sera assez *fort* pour encourager son époux et ses fils à combattre sera *honoré* et *béni* à jamais.— la condamne à parcouru (*l'un l'autre, l'un et l'autre*) hémisphère.



ԳԼՈՒԽ Ե.

Բ Ա Յ

333. Բայը սորվեցանք առաջին մասին մէջ :
Նոյնպէս համաձայնութեանս մէջ ալ տէր բայիի
վրա քիչ շատ տեղեկութիւն ստացանք :

334. Ամեն բայ թուով ու դէմքով պարտի հա-
մաձայնիլ իր տէր բայիին :

JE SUIS jeune, TU ES habile, IL EST intelligent.

335. Եւ ով ով կապուած երկու տէր բային
ներու բայն յոգնակի կողուի .

NI l'or, NI la grandeur ne nous rendent heureux,
le mien ET le tien ne s'accordent guère.

Բացառութիւնք

336. Ա. — Երբ երկու եզակի տէր բայիներ
համանիշ ըլլան՝ բայն եզակի կողուի .

L'AMOUR du travail, le GOUT de l'étude EST un
bien .

337. Բ. — Երբոր երկու երեք տէր բայիներու
մէջ շաղկապ մը չգտնուի, բայը դարձեալ եզակի
կողուի .

CE SACRIFICE, VOTRE INTÉRÊT, VOTRE HONNEUR,
DIEU nous le commande.

338. Գ. — Երբոր մի քանի տէրբայիներէ վերջն
այնպիսի տէր բայի մը գտնուի որ միւս տէրբա-
յիներուն իմաստը յիշեցնէ բայը եզակի կողուի .

VOISINS, AMIS, PARENTS, CHACUN PRÉFERE
leur intérêt à celui de tout autre.

339. Դ. — Երբ տէր բայիներն ու, comme, ainsi
que, aussi bien que և լն. բառերով կապուած ըլ-
լան, բայն եզակի կողուի .

la philosophie, COMME la religion, nous enseigne
qu'on ne peut être heureux que par la vertu.

340. Երբ տարբեր դէմքերով մի քանի տէր
բայիներ գտնուին խօսքին մէջ բայը թէպէտ
յոգնակի կողուի՝ բայց կարդաւ որ դէմքն որ
առաջին է՝ անոր դէմքին համաձայն կողուի .

VOUS et votre mari VOUS ÉTIEZ heureux.

341. Ն ովկապուածն տէրբայիներուն բայը՝ թէ
և Յոդնակի կը դրուի ըոինք, սակայն երբ մէկը
կամ միւսը կը հասկցուի՝ այն ատեն բայն եղա-
կի պէտք է դնել:

NI votre père NI le mien ne sera nommé à la place vacante à l'Académie Française.

342. Օսկ կապուած տէր բայիներուն բայն-
եղակի դնել պէտք է, բայց երբ ամէնքը մէկանց
հասկցուի՝ Յոդնակի.

l'ignorance ou l'erreur peuvent quel-que fois servir d'excuse aux méchants.

ՀՐԱՀԱՆԳ ՄԹ.

(Ըստ վերոգրեալ կանոնաց հետեւալ հրահանցին մ'հզ
բայերն իրենց տէր բայիներուն համաձայնացնելու է.)

Athéniens, ne soyez pas surpris que Démosthènes et moi ne
(être Սառ. Ներկ.) pas du même avis.— La douceur, la beau-
té du grand Henri (être Ա.Պ. Ան.) célébrée de mille louanges.
— Il faut que cet homme ou moi (abandonne, abandonnions) la
ville. — Au moment de votre mort, votre raison, votre éléva-
tion, la force de votre esprit, votre prétendue Philosophie tout
vous (abandonner Ա.Պ.) . — Le roi, la reine, la cour, le peuple
tout (être Ա.Վ. Ներկ.) abattu, tout (être Ա.Վ. Ներկ.) désespéré.

343.. Իրեն խնդիր ունեցող Հաւաքական ա-
նուն մը Եթէ տէր բայի ըլլայ՝ կրնայ ըլլալ որ բա-
յը կամ հաւաքականին և կամ անոր խնդրին հա-
մաձայնի:

LA PLUPART des orateurs nous DONNE en lon-
gueur ce qui leur manque en profondeur.

Une troupe de *nymphes* couronnées de fleurs.

344. Բայց երբ հաւաքականն ընդհանուր է՝
այն ատեն բայն ընդհանուր հաւաքականին կը
համաձայնի, վասն զի բուն խօսքն անոր վրայ կը-
լայ. իսկ երբ հաւաքականը մասնական ըլլայ, այ-
սինքն՝ եթէ այս ինչ կամ այն ինչ իրերէն մաս-
մ'առնելով հաւաքականութիւն յայտնէ՝ այն ա-
տեն խնդիրին հետ կը համաձայնի. Վարը երկու-
.քին ալ օրինակները տեսնենք :

Une multitude d'animaux placés dans ces belles retraites répandent l'enchantedement et la vie.

LA TOTALITÉ des enfants SACRIFIE l'avenir au présent .

Առջի օրինակին մէջ սու multitude հաւաքականը մասնական է, քանզի թոշնոց բազմութիւն մը կը յայտնէ. ուստի բայց ըպանդ Յոգնակի գրուեր է իր խնդրին (d'animaux) համաձայնելով, իսկ երկրորդին մէջ la totalité հաւաքականն ամբողջութիւնը նշանակելով, ընդհանուր է. ուստի բայն ալ sacrifice անոր համաձայնած է :

345. Τετραγύնερη la plupart, une infinité, un grand nombre & aussi nombres de mots qui sont formés par l'ajout d'un suffixe à un autre suffixe.

UN GRAND NOMBRE ESPÉRAIENT faire fortune
မြန်မာရပ်တွင် un grand nombre d'hommes.

ՀՐԱՀԱՆԳ 4.

(Աշակերտը ըստ վերոգրեալ կանոնաց, և տեսալալ
սիւալներմ ուղղեա) .

Une multitude de passion *divise* les hommes visifs dans les villes. — La quantité de fourmis étaient si grandes qu'elle detruisait tous les biens que l'on confiait à la terre. — Une troupe de montagnards *ecrasa* la maison de Bourgogne. — Le peu de jours que les dieux me destinent encore à passer sur la terre sera environné de gloire et d'honneurs. — La plupart des hommes meurt sans savoir vivre .

346. Բայի մը տէր բային Եթէ զի յարաբե-
րականն ըլլայ՝ բայը թուով ու դէմքով կը համա-
ձայնի անոր, զոր զի ն կը յարաբերէ :

C'est VOUS QUI DONNEZ de pareilles exemples.

Այս օրինակին մէջ զի տէր բայի է որ կը յա-
րաբերէ զի պատճեն բայն այս վերջինին համաձայ-
նած է :

347. Ce ին յետադաս եtre բայն Յոդնակի կը
դրուի երբ սասրոգելին յոդնակի է և երրորդ
դէմք :

Ce FURENT les PHÉNICIENS qui, les premiers,
inventèrent l'écriture .

348. Բայց երբ մի քանի եղակի ուղ. խնդիր-
ներ ըլլան՝ այն ատեն եtre բայն եղակի կը դրուի .

C'EST ELLE et LUI qui nous invitent .

349. Երբ եtre բային նախադաս ce Դերանունը
յոդնակի գոյական մը յարաբերէ այն ատեն բայն
յոդնակի կը դրուի :

Les plus grands POETES dont la France se glorifie CE SONT Corneille, Racine, Molière et La Fontaine.

350. ԵՐՔ ԵՐԿՈՆ ԱՆԵՐԵԿՈՂԹՆԵՐ ԹԵՐ ԲԱյԻ ԵՆ .
ԵԹԷ ՈւՂ . ԽՆԴԻԲԻՆ ՅՈԳՆԱԿԻ ԸԱՍՅ՝ ԲԱՅԸ ՅՈԳՆԱԿԻ
ԿՐ ԴՐՈՒԻ, ԽՍԿ ԵԹԷ ՈւՂ . ԽՆԴԻԲԻՆ ԵՂԱԿԻ Է՝ ԲԱՅՆ
ՈՒՂ . ԽՆԴՐԻՆ ԿՐ ՀԱՄԱՃԱՅՆԻ .

L'IRE trop et LIRE trop peu SONT DEUX DEFAUTS.

Bien ÉCOUTER et bien REPONDRE EST UNE des plus grandes perfections qu'on puisse avoir dans la conversation.

Առջի օրինակին մէջ Ուղ . ԽՆԴԻԲՐ դես դեֆաւտ
յոգնակի ըլլալով բայն ալ յոգնակի է, խսկ ԵՐԿ-
ՌՈՐԴԻՆ մէջ ուղ . ԽՆԴԻԲԻՆ ան ԵՂԱԿԻ ԸԼՎԼՈՎ բայն
ալ ԵՂԱԿԻ ԴՐՈՒԱԾ է :

ՀՐԱՀԱՆԳ ԿԱ.

(Աշակերտք ըստ վերոգրեալ կանոնաց հետեւեալ հրա-
հանգին մէջ փակագծով նշանակուած բայերն հա-
մաձայնեցնեն Եղակի կամ Յոգնակի).

Nous sommes au milieu de l'Italie, comme des enfants aban-
donnés qui (errer Աչ. ներկ.) parmi les ruines de (nos. leurs.)
aïeux.—C'est toi, mon cher ami, toi seul qui (avoir Աչ. ներկ.)
compris ma douleur et toi seul qui l' (avoir) partagé. —Il ap-
pelle à lui les quatre-s courriers qu'il des tinait au message;
c' (être Աչ.) l'âme, le chien, le corbeau et le pigeon. —Quand
les vices nous quittent, nous nous flattions de la créance que
ce (être Աչ. ներկ.) qui les quittions.

ԵՐԵՎԱՆ ԳՈՅԻ

354. Բայ մը միայն մէկ Սեռի և մէկ բնութեան
խնդիր կընայ առնուլ :

*Dans les malheurs publics un moaque économie,
Doit-il PRODIGUER L'OR AUX BESOINS d'un seul homme?*

Ահա այս օրինակիս մէջ լ'օր սեռի՝ իսկ առ
besoins . . . բնութեան խնդիրներ են prodiguer
բային՝ ուստի կանոնի դէմէ երբ Ռասին կըսէ՝

Ne VOUS informez pas CE QUE je deviendrai. **L**
Պօյլօ՛ թէ

C'est à vous à qui je veux parler.

Առաջինին յէջ երկու սեռի խնդիր կայ քայ և
ce que. իիսկ երկրորդին մէջ երկու բնութեան
խնդիր է քայ և է զու ուստի առաջինն ըստ կա-
նոնի պարտի ըլլալ՝

Ne vous informez pas DE CE QUE je deviendrai
b*ut* c'est à vous QUE je parle.

352. Բայ մը կրնայ երկու կամ աւելի Սեռի
կամ բնութեան խնդիրներ առնուլ, Եթէ՝ ա-
ռանց իմաստին մթութիւն պատճառելու՝ նոյն
խնդիրները նոյն բային կրնան վերաբերիլ: Նոյն-
պէս երկու կամ աւելի բայեր միայն մէկ կամ
աւելի սեռի կամ բնութեան խնդիրներ կրնան
առնուլ նոյն թէութեամբ:

Le soleil ÉCHAUFFE et ANIME TOUT

Այս օրինակիս մէջ tout սեռի խնդիր է քահանացն անունը և անունը բայերուն զի երկուքն ալ միևնույն սեռի խնդիրը է՝ պահանջեն :

On doit HONORER SON PÈRE et SA MÈRE. այս
օրինակիս մէջ ալ son père et sa mère սեռի խըն-
դիրներ են honorer բային .

353. Երկու բայ միւնցն խնդիրը չկրնար առ-
նու և եթէ երկուքն տարբեր խնդիրներ կը պա-
հանջեն , չբառւիր՝

Il sut connaître et ce servir de tous ses avan-
tages. վասն զի connaitre բայը դe tous ses avan-
tages ը իրեն սեռի խնդիր կ'ուզէ և se servir
նոյն տարբերութիւնն իրեն բնութեան խնդիր
կ'ընդունի. ուստի նոյն խօսքն ըստ քերականա-
կան կանոնի հետեւեալ ձեռվ պարտիմք ըսել =

Il sut connaître tous ses avantages et s'EN seron

ՀՐԱՀԱՆԳ ԿԲ.

(Վերոգրեալ կանոնաց միտ դմերով հնատենեալ սխալ-
մերճ ուղղձլու է).

Les paquebots à vapeur vont et revient d'Engleterre à New-York. —Plus de soixante vaisseaux Américains sont depuis quinze jours entrés ou sortis de notre port. —Le souverain Créateur préside et règle les mouvements des astres.—Le souvenir des bonnes actions embellit et répand un parfume délicieux sur la vie.

354. Բայ մ'երբ գործողութիւն կը յայտնէ՝
ավ կը խօնարհի, իսկ երբ վիճակ կը յայտնէ՝
եր ով.

La procession A PASSÉ sous mes fénêtre . La
foi du charbonnier est passée en proverbe.

Առջի օրինակին մէջ a passé գործողութիւն
մը կը յայտնէ, վասն զի կը նշանակէ թէ թափորճ

իմ պատուհաններուն տակէն անցեր է, այսինքն գործուզութիւն մ'եղեր է, իսկ երկարդին մէջ est passé վիճակ կը յայտնէ, վասն զի կ'նշանակէ թէ՝ անշագրիթ համատրե տասի կարգ անցեր է:

355. Կան շատ մը չեզոք բայեր որոնք միշտ
Avoir օժանդակով կը խօնարհին և կան ալ որ
Être ով.

AVOIR ով

Courir, Dormir, Contrevenir, Languir, Périr, Marcher,
Paraitre, Subvenir, Succéder, Succomber ևն.

ÊTRE ով

Aller, Arriver, Choir, Décéder, Éclore, Entrer, Mourir,
Naitre, Venir, Intervenir, Parvenir. ևն.

356. Կան նաև բայեր որոնք երբեմն գործուզութիւն կը յայտնեն երբեմն վիճակ՝ որով երբեմն առօղջ և երբեմն են կ'խօնարհին. Բնչպէս են՝ Accourir, Apparaître, Cesser, Croître, Descendre, Disparaître, Entrer և ասոնց նման բայեր՝ որոց գործածութեան եղանակն աւելի գիրք կարդալով կ'սովորուի քան թէ. քերականութեամբ.

ԲԱՑԵՐՈՒՆ ԵՂԱՆԱԿԱՑ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ

357. Աահմ. Ներկայն անցեալ ժամանակի տեղ կը գործածուի՝ իմաստին աւելի սաստկութիւն և կենդանութիւն տալու համար :

On CHERCHE Vatel; on COURT à sa chambre, on

HEURT, on ENFONCE sa porte, on le TROUVE noyé dans son sang փոխանակ ըսելու՝

On chercha . . . on courut . . . ևն .

358. Աահմանականն՝ անկատարի տեղ կը գործածուի՝ իմացնելու համար թէ գործողութիւն մը նոյն իսկ խօսած ատեն կ'ըլլայ .

Ma belle maman m'a dit que vous me DEMANDEZ այսինքն՝ demandiez .

359. Անցեալ անորոշը Գերակատարի տեղ Երբեք չը գործածուիր, չըսուի՞ր՝ je n'ai pas su QUE VOUS AVEZ QUITTÉ la France, այլ՝ que vous-aviez quitté .

360. Ստորագասականն այն ստեն կը գործածուի՝ Երբ նախադասութեան մէջ Երկիւղ, տենջանք, կամք եայլն յայտնող ուրիշ բայի մը վերաբերի .

Je DÉSIRE QUE VOUS SOYEZ heureux .

361. Croire, Penser, Expérer, s'Attendre, Douter, se Douter, s'Imaginer, Présumer, Supçonner և ասոնց նման բայեր եթէ հայցական կամ բացառական ըլլան՝ իրենց վերաբերած բայն ստորագասական կը դրուի .

JE NE CROIS PAS QU'IL VIENNE
CROYEZ.VOUS QU'IL VIENNE ?

362. Il faut, il importe, il convient, il est impossible, il semble և ասոնց նման անդէմ բայեւն վերջն ստորագասական կը գործածուի .

IL FAUT que le lecteur m'ait gâté le sonnet.

363. Qui que, quoi que, quelque que, quel que, si

que բառերէն վերջը բայն Ստորադասական կը գործածուի :

SI faible QUE SOI un ennemi il est sependant à craindre .

364. Tout . . . que էն վերջը եկող բայը Սահմանական կը գրուի :

TOUT infailibles qu'ils SONT,

365. Afin que , à moins que , avant que , encas que , bien que , encore que , de crainte que , jusqu'à ce que , loin que , nonque , pour que , pour peu que , pourvu que , quoi que , sans que , soit que , supposé que շաղկապներէն վերջը բայն ստորադասական կը գրուի :

L'amour propre vit et règne absolument en nous
A MOINS QUE dieu N'AIT DÉTRUIT son empire en ver-
sant un autre amour dans notre cœur.

366. Si , à moins que , avant que , afin que , de ce que , quoi que , soit que , sans que բառերուն տեղ գործածուած զue շաղկապէն վերջն ալ ստո-
րադասական կը գործածուի :

Je ne vous quitte point, seigneur, QUE mon amour
N'AIT obtenu ce point.

367. C'est assez que , ce n'est pas que , c'est peu que , c'est bien le moin que խօսքերէն վերջն ստո-
րադասականի գործածութիւնն անհրաժեշտ է :

C'EST ASSEZ QU'IL SOIT heureux pour que je
prenne son parti .

368. Qui , que , dont , où , բառերէն վերջը՝
Սահմանական կը գործածուի :

La sagesse est la seule chose DONT la possession EST certaine.

369. Le seul, le premier, le dernier, le meilleur, le moindre, le plus, le moins, le mieux էն վերջը գարձեալ սահմանական կը գործածուի երբ խօսքըն հաստատական և կամ սկզբունք մը յայտնելու նպատակաւ է :

LE PLUS grand mal que FAIT un ministre sans probité, c'est la mauvais exemple qu'il donne.

Ուրիշ պարագաներու մէջ ստորագասական կը գործածուի :

L'omme est LE SEUL animal qui sache qu'il doit mourir.

370. Վերջասպէս՝ Սահմ. ազառնի՝ և Ապառնի անցեալէն վերջն ստորագասական կը գործածուի :

Je veux	}	que tu vien.
Je voudrai		
(quand) j'aurai voulu		

371. Անկասարէն . Կատարեալէն . Անցեալ ու բոշեալէն . Գերակատարէն . Թէականէն և Թէական անցեալէն վերջն Ստորագասական անկատար կը գործածուի :

Je voulais	}	que tu vinsses
Je voulus		
J'ai voulu		
J'avais voulu		
Je voudrai		
J'aurais voulu		

372. Աերկաց, անցեալ անորոշ, ապառնի և տ-
պառնի անցեալէն վերջն ալ կրնայ նաև Ստոր-
անցեալ գործածուիլ:

Je veux	{	que tu aies écrit
J'ai voulu		
Je voudrai		
J'aurai voulu		

373. Անկատարէ, կատարեալէ, անց. անորոշէ,
անց. յառաջադոյնէ, գերակատարէ, թէականէ,
և թէական անցեալէ վերջն՝ ստորադասական
գերակատար կը գործածուի:

Je voulais	{	que tu fusse venu
Je voulus		
J'ai voulu		
J'eus voulu		
J'avais voulu		
Je voudrais		
J'aurais voulu		

374. Բայից աներեցիթն իբրև տէր բայի, իբրև
խնդիր և իբրև ստորոդելի կրնայ գործածուիլ:

Voiloir TROMPER le ciel, c'est folie à la terre.
S'ENTREtenir avec son ami, c'est PENSER tout haut.

375. Ստորադասականի տեղ աներեւոյթ գոր-
ծածելը խիստ լաւ է, միայն թէ նայելու է որ
իմաստին երկմտութիւն չտայ:

Dieu nous donne des richesses pour FAIRE des
heureux.

Ահա այս օրինակիս մէջ faire թէպէտ ստորադա-
սականի տեղ գործածուած է, սակայն իմաստն

Երկմտութեան ենթարկած է , քանզի յայտնի
չէ' թէ faire աներեւցթը Dieu ին թէ nous ին կը
վերաբերի . սոյն երկմտութիւնը փարատելու
համար պիտի ըսեմք .

Dieu nous donne des richesses pour QUE NOUS
FASSIONS des heureux.

Բայց խիստ գեղեցիկ կերպով կրնայ ըսուիլ

Dieu t'a fait pour l'AIMER et non pour le COM-
PRENDRE փոխանակ ըսելու pour QUE TU L'AIME
et non pour que TU le COMPRENNNE.

ՀՐԱՀԱՆԴ ԿԳ .

(Աշակերտը փակագծի մէջ առնուած բայերն իմաստին հա-
մամատ պէտք եղած ժամանակներով գործածեն)

Une poète (placer) la critique à la porte du temple du gout comme sentinelle des beaux-arts.— Dès que le bruit des armes (se faire) entendre, dès que le son du cor ou la voix du chasseur (donner) le signal d'une guerre prochaine, le chien (marquer) sa joie par les plus vifs transports.— Dieu (créer) le genre humaine, et en le créant il ne (dédaigner) pas de lui enseigner le moyen de le servir et de lui plaire.— je ne savais pas que vous (perdre) un de vos fils et que vous (désespérer) longtemps de la santé de sa mère.— il n'y a si petit état qui ne (pouvoir) nourrir un grand homme.— quelque effort que (faire) les hommes, leur néant paraît partout.— les évêques tout successeurs des apôtres qu'ils (être) semblent moins l'être que les missionnaires.— il semble qu'on (jurer) de ne jamais s'entretenir, pour avoir le plaisir de disputer toujours.— on a souvent bien des qualités (sans qu'on possède, posséder) celles de son état.— les gens de qualité savent tout sans (qu'ils aient, avoir) rien appris.— les richesses sont comme le temps; on peut les posséder sans (qu'on en juisse, en jouir).— je n'entrerai point dans une discussion où je serais contredit quel que parti que je (prendre) .

ԳԼՈՒԽ Զ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ՆԵՐԿԱՅ ԵՒ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԱՆՑԵԱԼ

376. Ընդ. Ներկայն ինչպէս առաջին մասին մէջ
ալ խօսեցանք, երբ գործողութիւն կը յայտնէ.
այսինքն՝ երբ կրնայ ու է շաղկապի մը կամ զու
յարաբերական դերանուան միջոցաւ դիմաւոր
բայց դառնալ, այն ատեն անփոփոխ է :

Toutes les planetes CIRCULANT autour du soleil
paraissaient avoir été mises en mouvement par une
impulsion commune . . .

Այս օրինակիս մէջ circulant անփոփոխ մնա-
ցեր է. վասն զի գործողութիւն կը յայտնէ և
կրնայ դիմաւոր բայի վերածուելով ըստելլի ու
toute les planètes qui circulent autour . . . :

377. Իսկ երբ իբրև աճական՝ գոյականի մը որ-
պիսութիւնը կամանոր հանդամանքը կը յայտնէ՝
բուն աճական է և գոյականին սեռին և թուղյն
կը համաձայնի :

Il s'agit de la temérité de s'engager sur cette
MER MUGISSANTE . . .

378. Երբ ընդ. Ներկայն իրեն նախադաս ՆԵ
բացասասականն ունի միշտ անփոփոխ է :

C'est une personne d'un naturel doux, NE GRONDANT, NE CONTREDISANT, NE DÉSOBLIGEANT jamais.

379. Ընդ. Ներկայն դարձեալ անփոփոխ է երբ
երմէ վերջը սեռի խնդիր ունի . . .

On n'entendit plus les coups des terribles marteaux FRAPPANT L'ENCLUME.

380. Առաջին մասին մեջ այս կանոններուս նկատմամբ պէտք եղած հրահնանգը դրած լլլայնու՝ աշակերտը զայն աշք անցնեն :

381. Առանց օժանդակի գործածուած ընդ . անցեալն իբրև ածական սեռով և թուով կը համաձայնի իր գոյականին :

J'ai ou LA FOIE des contrats BANNIE, les LOIS les plus saintes ANÉANTIES .

382. Ընդ . անցեալներէն .attendu, excepté , ouï, passé, supposé, vu ևն . գոյականէ առաջ անցնելով անփոփոխ կը մնան :

EXCEPTÉ l'équipage et moi.— VU les charges,

383. Etre օժանդակով գործածուած անց . գերբայն ածական է և բային տէր բայիին հետ կը համաձայնի սեռով և թուով :

C'est là que LA FAIM est RASSASSIÉE et que L'AFFLICION est CONSOLOÉE .

384. Avoir ով խոնարհուած անց . գերբայն իր սեռի խնդրին կը համաձայնի եթէ ունի , ապա թէ ոչ անփոփոխ է :

Անփոփոխ Combien ils ont SOUFFERT, GÉMI, PLEURÉ
Խնդրին համաձայն quels paisibles jours nous eussions coulés ensemble.

385. Եթէ սեռի խնդրին անցեալ գերբայէն յետադաս ըլլայ՝ այն ատեն անհամաձայն կ'երթայ ինչպէս՝

Nous avons COULÉ ensemble de PAISIBLES JOURS.

386. Աներեսյթէ մը նախադաս եղող և ավօն սարհուած անցեալ գերբայն կ'համաձայնի եթէ իրեն սեռի խնդիր ունենայ նախադաս զարարերականը :

Les avocats QUE j'ai ENTENDUS plaider ont compromis leurs causes .

Այսպիսի պարագայի մէջ աներեսյթն իրը ընդ ներկայ կառնուի խօսքին մէջ, ինչպէս վերի խօսքը՝ les avocats que j'ai entendus PLAIDANT ըսուելու տեղ է :

387. Բայց երբ զարագայի աներեսյթին պատկանի այն տաեն ընդ անցեալն անփոփոխ կ'մնայ :

Les accusés QUE j'ai ENTENDU CONDAMNER ont écouté leur sentence avec calme .

388. Երկու զարագայի մէջ գտնուող անցեալ գերբայն անփոփոխ է :

La lettre QUE j'ai PRÉSUMÉ QUE vous recevriez, est enfin arrivée .

ՀՐԱՀԱՆԳ ԿԴ.

(Աշակերտոք հիտեհալ սխալներն ըստ կանոնի ուղղնեն)

Que de scandales évité ! que de crimes prévenu ! que de maux publics arrêté ! que de faibles conservé ! que de justes affermi ! que de pêcheurs rappelés ! que d'âmes retérées du précipice ! — Il est certaines âmes que Dieu a créée pour être maîtresses des autres.—Toutes les religions ont eues la raison naturelle pour guide: les seuls chrétiens ont été atteint à prendre leurs règles hors d'eux-mêmes et à s'informer de celle que Jésus-Christ a laissé aux enciens pour être transmis à leurs successeurs.—La plante mis en liberté garde l'inclinaison qu'on l'a forcé à prendre.—Guillaume se rendit maître de cette ville de la même manière qu'il l'avait vu prendre .

ԳԼՈՒԽ Ե.

ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

389. PRÈS DE ԵՐԲ աներեցթի մը նախադասըց՝ կը նշանակէ սր պութիւն մը որ ըլլալու կհողիմ վրայ է .

Le feu est toujours PRÈS DE CONSUMER son vaisseau .

390. PRÉT Ա աներեցթի մը նախադաս՝ կը նշանակէ բան մ'ընելու կամ ըլլալու պատրաստ ըլլալ .

Sylla crio tout haut, qu'il était PRÉT A RENDRE compte de sa conduite .

391. PRÈS DE , AUPRÈS DE , մերձաւորութեան գաղափար կտան՝ բայց auprès de աւելի մօտը կը յայտնէ :

Je l'ai vu PRES DU temple .

Il ne fait pas bon AUPRÈS DE lui quand il est en colère .

392. AU TRAVERS, A TRAVERS: Առաջինն իրմէ անմիջապէս ետքը de կուզէ՝ իսկ երկրորդն առանց նախադրութեան կը բանի .

Nous passâmes AU TRAVERS DES écueils .

l'homme marche A TRAVERS un nuit importune .

393. A, DE, EN նախադրութիւններն ընդհանրապէս ամէն խնդրի քով կկրկնուին .

l'éloquence est un art très-sérieux destiné A exprimer les passions, A corriger les mœurs, A rendre les hommes bons et vertueux .

394. Միւս նախադրութիւններն առջի խընդ-
րին վրայ գնել միայն բաւական է : Բայց երբ ի-
մաստին աւելի զօրութիւն տալ պէտք ըլլայ՝
կրկնելու է :

AVEC une femme aimable, AVEC des enfants
biennés et AVEC de bons livres on peut vieillir dou-
cement à la campagne.

ՀՐԱՀԱՆԳ ԿԵ.

(Աշակերտը հնատենալ հրահնանցին մէջ զերուն տեղ պէտք
նդա՛ նախադրութիւնները գտնեն և կանոնի դէմ սխալ-
ներն ուղղենայ)

J'apprends la perte que vous venez de faire, et ce moment
est un de ceux où j'ai le plus de regret de n'être pas—de vous.—
le sable de la mer Caspienne est si subtil que les Turcs di-
sent qu'il pénètre à travers de coque d'un œuf.— cette grande
princesse vit la charité de Jésus-Christ au travers les voiles
mystérieux qui la couvrent.— outre la beauté des formes, le
papillon a les facultés de voir, ouïr, adorer, savourer, sentir,
se mouvoir, vouloir, enfin une âme douée de passion et intel-
ligence.— Ne flattez pas le jeune prince (près de, auprès de)
duquel vos noms et vos dignités vous attachent.



ԳԼՈՒԽ Ը.

Մ Ա Կ Բ Ա Ց

395. AUSSI, SI առաջինը բաղդատութիւն կը
նշանակէ՝ երկրորդն առաւել կսաստկացնէ բաղ-
դատութեան գաղափարը :

396. Հաստատական կամ ստորասական նախա-
դատութեանց մէջ բաղդատութիւն ցուցնելու

Համար այսի, իսկ ըացասական նախադասութեանց մէջ ու կործածուի :

le plaisir de l'étude EST AUSSI tranquille qu'celui des autres passions.

le lait de la femelle du bœuf N'EST PAS SI bon que celui de la vache.

397. Davantage ----- le plus ի տեղ չկրնագործածուիլ, չըսուիր դe toutes les comédies c'est celle qui me plait DAVANTAGE այլ le plus.

398. PLUS TGT, PLUTOT առաջինը ժամանակայտնէ և plus tard ին հակառակն է՝ իսկ երկրորդն՝ երկու իրաց իրարու հետ ունեցած համեմատական բազդատութեան համար կործածուիլ

PLUS TGT ou plus tard la vie doit nous être ravi il semble PLUTOT fait pour donner des lois que pour en recevoir .

399. DE SUITE, TOUT DE SUITE: Առաջինը Կնշանակէ յաջորդաքար, աճշտվիչաքար, իրարու վրայ, իսկ երկրորդն՝ յանձնարժ :

Il ne saurait dire deux mots DE SUITE, mettez vous au travail TOUT DE SUITE.

ՀՐԱՀԱՆՔ ԿԶ.

(Աշակերտը հետեւեալ գծերուն տեղ պէտք եղած մակյա-
մերը դնեն) :

Il y a des gens sensibles qu'ils s'affligen de nos propres douleurs. — L'Europe n'est pas peuplée que l'Asie. — Il est attaché à la nature qu'à mesure que nous sommes heureux nous voulons l'être. — Il faut regarder dans le cœur — que dans la main de celui qui donne. — Je crois que si l'on pouvait oublier que l'on est malade on serait guéri. — Il faut que les enfants obéissent — le lynx ne court pas — comme le loup.

ԳԼՈՒԽ Թ.

Շ Ա. Ղ Կ Ա. Պ

400. Երկու բառ և երկու նախադասութիւն
իրարու միացնելու համար ԷՏ կգործածութիւն
tout ce que j'aperçois, me charme ET m'intéresse.

401. Էտ շաղիապը կրնայ՝ սաստկութեան հա-
մար, ամէն տէր բայիի, ստորոտելիի և սեռի
խնդրի կամ բնութեան խնդրի վրայ կրինութիւն։
ET le riche ET le pauvre ET le faible ET le fort.

Vont tous également des douleurs à la mort.

402. Եթէ իրար կազուելու բառերն համա-
նիշ ըլլան ԷՏ չդրութիւն։

il y a une AME grande, un noble COEUR.

403. Խօսքի մը մէջ երկու նախադասութեանց
սկիզբն եթէ plus, mieux, moins, autant և լն. բազ-
դատական բառերէն մին դտնութիւն դարձեալ ԷՏ
ոյէտք չէ դնել։

MOINS on a de passion, PLUS on renferme en
soi d'éléments de bonheur.

404. PARCE QUE երբ երկու բառ դրութիւն կնշա-
նակէ Հառ ու իսկ երբ PAR CE QUE երեք բառ
դրութիւն ԱՏՆ ԲԱՆՔՆ կնշանակէ։

là tout est beau, PARCE QUE tout est vrai, PAR
CE QU'il m'a dit, j'ai deviné ce qu'il était forcé de
me taire.

405. Quoique մէկ բառ՝ ԱԵՐՔԴ և կնշանակէ,
զատ զատ և է բան ու, ԲԱՆՔ աւ կնշանակէ։

QUOIQU'IL est vieilli, il n'est pas prudent.

QUOI QU'IL fasse, un ânon ne sera jamais qu'un âne.

(Աշակերտը՝ փակագծերու մէջ դրուած շաղկապներն ըստ
տեղայի ըստ խմաստիթ են ըստ հարկին շարադասնեն)

Il emprunte à chacun (ո) ne rend à personne.— plus la raison acquiert de perfection (et) plus l'homme est moralement responsable de ses actions.— Corneille élève, (et) étonne (et) maîtrise, (et) instruit; Racine plaît (et) remue (et) touche (et) pénétre.— il y a des vérités qui sont la source des plus grands désordres (par ce que, parce que) elles remuent toutes les passions.— quand quelqu'un vous fait du bien ne vous en montrez pas indigne (parce que, par ce que) il y a de plus honteux, l'ingratitude.— (quoi que, quoi que) il puisse proposer, je suis décidé à ne pas l'entendre.— (quoique, quoi que) l'ambition soit un vice, elle est pourtant la mère (et) la cause de plusieurs vertus.

ԳԼՈՒԽ Ժ.
ՄԻԶԱՐԿՈՒԹԻՒՆ

406. Այս մասն համաձայնութեան հետ յարաբերութիւն մը չունի։ Պէտք եղածն արդէն առաջին մասին մէջ խօսեցանք, կրկնելու հարկ չեմք զգար։

ՅԱԻԵԼՈՒԱԾ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ

ՔԱՆԻ ՄԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

407. AIDER:— Aider quelqu'un կ'նշանակէ Դիուժունել կամ սուսակուն, կամ գործունէ և կամ ունակ է բանով ճը։

Il faut AIDER LES PAUVRES de son superflu

Aider à quelqu'un կ'նշանակէ Դիուն օգնել հասկա ըստ անոր գլուխուն, ուխտուննեանցն եղան։

Je LUI AIDER à faire son thème.

J'ai AIDÉ A GUILLAUME à mettre dans le grenier une charrette de foin.

408. APPLAUDIR բայն եթէ Սեռի խնդիր առնու՝ կ'նշանակէ ծափանարել :

On APPLAUDIRA toujours LES BELLES scènes. Եթէ ա նախագրութեամբ խնդիր առնու՝ կ'նշանակէ՝ հաւանել, ինքուից ըստ :

Chacun APPLAUDISSAIT A SON SENTIMENT.

409. CHANGER Երբ բայ ու վեցնել և անը ուն ունել ու դուել կը նշանակէ՝ pour, contre նախագրութեամբ խնդիր կ'ուզէ :

Gardez ces volumes et ne les CHANGEZ pas CONTRE des ouvrages nouveaux.

Il A CHANGÉ la vieille vaisselle POUR de la neuve.

Երբ բայն ու յւը, բայսնեանը դուել կ'նշանակէ՝ այն ասեն առ ով խնդիր կառնու :

Cela CHANGE mes soupçons EN certitude.

410. CROIRE: Croire quelqu'un կ'նշանակէ գիշեցնել հասպալ :

C'est un menteur, on ne LE CROIT plus

Croire à quelqu'un կ'նշանակէ գիշեցնել հասպալ :

Ne CROYEZ pas A TOUT ESPRIT.

411. DISTINGUER Երբ d'avec ով խնդիր առնու երիս էրբու նման սուրիսէց գլ եղան բայսնեան ընդընել կը նշանակէ :

DISTINGUER un honnête homme D'AVEC un hypocrite .

DISTINGUER une fausse monnaie D'AVEC la bonne.

ԵՐԲ տիրապետութիւնը ամառական աշխանակէ ։

DISTINGUONS la sensation DU sentiment.

412. EMPRUNTER կ'նշանակէ իրավայի անձէ մ'ըլլայ և ով ինչու իսկ եթէ իրէ ՝ ով ։

J'EMPRUNTERAI cette somme A un de
Les magistrats EMPRUNTENT leur
POUVOIR qui les institue.

413. INSULTER: insulter quelqu'un
կը նշանակէ ։

Dans l'armée, quiconque INSULTE UN
est possible de la peine la plus sévère.

Իսկ insulter à quelqu'un կը նշանակէ ։

Le luxe INSULTE A la faime du pauvre.

414. MÈLER երբ կը նշանակէ ու ուղարկէ իրավայի անձէ ։

La Marne MÈLE ses eaux AVEC CELLES

Երբոր թանձրացեալ իրաց իրար կը նշանակէ ։

MÈLER les affaires AUX PLAISIRS.

415. PARTAGER երբ սահմանէ կը նշանակէ ։

Pompée ne fut jamais disposé à PARTAGER
Cesar la faveur du peuple romain.

Երբ ու է բան Տը բանէ կը նշանակէ ։

Le père PARTAGE également sa tendresse entre tous ses enfants.

416. PARTICIPER Հանդիսակութեամբ àով անդիր կ'ուղիք :

Vous PARTICIPEZ A ma fortune.

ԵՐԲ ։ de ով ինդիր առնու՞ բայէ ու բնութեան առաջ կը նշանակէ :

Le mulet PARTICIPE Du cheval et DE l'âne.

417. SERVIR A RIEN Կը նշանակէ բայէ ու հիմքու օդուդ լուսնուց :

Ce qui NE SERT A RIEN AUJOURD'HUI, peut DE N SERVIR A QUELQUE CHOSE:

Servir de rien բայէ ս'երբէտ օդուդ լուսն կնշանակէ
Par reconnaissance, il nourrit un vieux cheval
qui ne lui SERT DE RIEN.

418. SUCCOMBER SOUS բայէ ու ուկ ընկցէլ կը նշանակէ :

Il A SUCCOMBÉ SOUS le poids des affaires.

SUCCOMBER A կը նշանակէ ու է բանի մը մէջ ու . օրինակի համար՝ թշուառութեան, փորթեան են :

il A SUCCOMBÉ A la tentation.

49. TOMBER PAR TERRE կնշանակէ հողի հետ բանի մը գետինն ինալն՝ իսկ tomber à կնշանակէ՝ բանի մը բարձրէն գետինն ին , օրինակի համար , եթէ ծառի մը գետինն հասկցնելուզենք պիտի ըսենք l'arbre tom- PAR TERRE , բայց երբ պտուղներուն ինալն սկցնենք՝ պիտի ըսեմք les fruits tombèrent A RE.

420. S'EN RAPPORTER հ-ուրալ, կողմէլ կնշ
նակէ և à նախադրութեամբ խնդիր կ'առնու
je M'EN RAPPORTE A vous.

421. EN APPELER բ-լուր, ովհել կնշանակէ և
ով խնդիր կ'առնու :

j'EN APPELLE A votre sagesse.

422. ÊTRE A L'ÉPREUVE DE QUELQUE CHOSE
Հ-ուրալ բար կնշանակէ

Ce chapeau EST A L'ÉPREUVE DE la pluie.

423. EN VOULOIR A QUELQU'UN կնշանակէ Հ-ուր
Հ-ուր բար սպառ առելու : en avoir à quelqu'un և
ի- Հ-ուրիու : s'en prendre à quelqu'un Հ-ուր առ
առ բարել :

424. EN IMPOSER կնշանակէ ի-բել . և par ով
խնդիր կ'առնու :

il M'EN AVAIT IMPOSÉ PAR son air de douceur.

425. ÉCHAPPER DE կնշանակէ ի-իւլ :

le voleur EST ÉCHAPPÉ DE prison.

ÉCHAPPER A կնշանակէ ա-սուլ :

il ÉCHAPPA A la mort.

426. S'EN TENIR A կնշանակէ ի-սուլ :

Je M'ENTIENS A votre décision.

427. EN être կնշանակէ հ-ուրել և à ով խնդիր
կ'ուզէ :

j'EN SUIS A la moitié.

Վ Ե Ր Զ



ՀՀ ՊՆ ՀՊ
ԱՐԱ ԲՐԱՅԻՆ 4,00

16 525

ԳԱԱ ՀԽՍՀ Արտ. Գրադ.



FL0079156

ՀԵՂԻՏԱԿԻՆ ԱՇԽՈՒՏԱՍՄԻՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Արայ գեղեցին առաջուր

Քերականստերւն հրահանդիւ գրաբար լեզ

ոփ

Քերականստերւն Գաղղիարէն ըստ Բառա

վենի